



Հայկական գիտահետազոտական հանգույց Armenian Research & Academic Repository



Սույն աշխատանքն արտոնագրված է «Ստեղծագործական համայնքներ
ոչ առևտրային իրավասություն 3.0» արտոնագրով

This work is licensed under a Creative Commons Attribution-NonComercial
3.0 Unported (CC BY-NC 3.0) license.

Դու կարող ես.

պատճենել և տարածել նյութը ցանկացած ձևաչափով կամ կրիչով
ձևափոխել կամ օգտագործել առկա նյութը ստեղծելու համար նորը

You are free to:

Share — copy and redistribute the material in any medium or format

Adapt — remix, transform, and build upon the material

222-2015

223-2015

224-2015

225-2015

226-2015


227-2015

228-2015

Liu
Wu
(Wu Min)

Opposite Yanchi 58

211
2



4 Month
1911

451

many 64.

Mutual in 47 miles

2003

ՀՐԱՄԱՆԱԳՐԻ ՀՄՈՅԵԱԿ ԱՐԱՄԵԱՆՑԻ
ՔԱՂՋՐԵ ՀԱՅԱՍՏԱՆ

ԼՐՏԵԱՆԵՐՈՒ ԵՐԿԻՐԸ

ՃՌ

ԱՊՏ-ԻՒԼ-ՀԱՄԵՏ

ՀԱՅԱՍՏԱՆ

ՕՏ ՏՐԱՎԱՐԱ

ԹԱՐԱՎՈՅՑ

Բ. ՊՈԶՈՎՅԱՆ

Թարգման Անցկած և Եկեղան ու գոշակարիաներ

տեսք Ապագայի մասին

Գին ՎԵՅ ՊՐՈՎ

(30 մելիք, 1,50 ֆրանք, 30 կոպէկ)



Տպագրութիւն «ԱԽԱԿԱՆ», Կ. Պոլիս, Փատարկի 125

1913

1318

Թիկ 6 ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹԻՒՆ ԿՈՂԱԿԱ, Թիկ 6

ԱՊՏԻԿԱՀԱՄԱՐԻ

Ե

ԼՐԱՏԵՍԱԲԵՐՈՒ ԵՐԿԻՐԸ



ԳԼՈՒԽ Ա.

Ակնարկ մը Ապտիկ-Ազիզի բազուռուրեան վախճանին
վրայ և Մուրաս Ե. ի գահակալուրիւնը

Եթէ Օսմ. Տէրութեան պատմութիւնը եղեց-
րական դէպքերու կողմէ միշտ բեղմաւոր եղած-
է, սակայն պէտք է խոստովանիլ թէ քիչ աղե-
տաւոր դէպքեր կան որ իրենց ուժգին ու ծանրա-
կշիռ հանգամանքով հաւասարած ըլլան այն եղե-
լութիւններուն որոնք 1875էն մինչև 1878 տեղի-
ունեցան թուրքիայ մէջ :

Երեք մեծ եղելութիւններ կիշխնեն այս դէպ-
քերուն վրայ, իրեւ հետեանք այն կարգ մը
սիսաններու, որոնց ծագումը Մուրաս Բ.ի և Ապտ-
մանական իշխանութեանց օրերէն կ'ոկսի. այն
է՝ Ապտիկ-Ազիզի անկումը, Մուրաս Ե.ի գահըն-
կեցութիւնը և Ապտիկ-Համիտ Բ.ի գահակալու-
թիւնը :

Այս եղելութիւններէն իւրաքանչիւրը կը պա-
րունակէ եղեցրեգութիւն մը, ոք կայսերական ըլ-

(10106-57)
ՕՎ

223 - 2015



լալուն համար ոչ նուազ աշաւոր է :

Առաջին երկու գէպքերուն վրայ արագ ակ-
նարկ մը պիտի նետենք , և անոր մէջ պիտի գըտ-
նենք Ապտ-իւլ-Համիտի համակ անձնական քաղա-
քականութեան բացատրութիւնը :

Ինչպէս մեր Պաշտօնական թուրքիա անուն
գործին մէջ ըստ ենք , Ապտ-իւլ-Ազիզ բացարձակ
ու գերիշխան կը տիրապետէր երբ ծագեցաւ այն
յեղափոխութիւնը որ իր անկման պատճառ պիտի
ըլլար :

Այդ յեղափոխութիւնը յապաղած էր պետա-
կան երկու մեծ մարդերու , Ալի և ֆուատ փաշա-
ներու ազդեցութեամբ , որոնք փոխ առ փոխ Մեծ-
Եպարքուի և Ըլտաքին գործոց նախարարի պաշ-
տօնը կը փարէին : Բայց երբ այդ երկու զիւանա-
գէաները քաղաքական ասպարէզէն անյօյացան
իրենց կառավարական ազդեցութեան բովանդակ
լրութեան մէջ , զիւրէն եղաւ տեսնել այն
լայնասոր անդունդը զոր Ապտ-իւլ-Ազիզ ու իր
պալատականները պատրաստած էին անոնց հակ-
ընդէմ ջանքերուն հակառակ :

Դժբախտ ձակատագրով մը , զոր պատմութիւնը
կարձանագրէ առանց միշտ կարենալ մեկնելու ,
Ալի փաշան եղաւ որ իր տիրոջ անքաղաքագէտ ու
փոանգաւոր արարքներուն գէմ մինչև վերջը պայ-
քարելէ վերջ , երբ 1872ին մեռաւ , անոր կտա-
կեց այն մարդը , որուն չարաղէտ ազդեցութիւնը
պատճառ պիտի ըլլար կործանելու այն դրու-
թիւնը զոր Ալի փաշա այնքան ազդու կերպով

պաշտպանած էր ֆուատ փաշայի հետ :

Այդ մարդը Մահմետ-Նէտիմ փաշան էր :
Նրգարե անոր մեծ եպարքոսութիւնը ուրիշ բան
չեղաւ բայց ելեւ անընդհատ համակերպութիւն
մը Ապտ-իւլ-Ազիզի պահանջումներուն և ուստ
գեսպանին ազգեցութեան :

Անոր պաշտօնի գլուխ անցնելէն ի վեր հազիւ
երեք տարիներ անցած էին , երբ ամէն ինչ սկսու
գէզի կործանում ընթանալ :

Սթօլացի չրչակայքը . քանի մը Հերսէքցի
ապստամբներու երեւումը , 1873 տարւոյ Օգոստ
ամիսէն իսկ , պատճառ պիտի ըլլար այն տագ-
նապին , որուն ծաւալումը ու սաստիւթիւնը
յառաջ բերին թուրքեւուսական պատերազմը ,
պուլկարական ապստամբութեան հետ որ նախա-
բանն եղաւ կարգ մը ջարդերու , զալքաններու
չորս անկիւնները կրակ ու բոց սփոնլով :

Մինչ Մէծ Խպարքոս Մահմետ Նէտիմ փաշա
Ապտ-իւլ-Ազիզի պահանջումներուն զիջանելով
հարստութիւն կը զիգէր , մինչ զուլկար Եկեղեց-
ւոյ անկախութիւնը ճանչնալով , ամէն կերպով կը
ճգնէր Խկնաթիէվ զօրավարին վասահութեան ար-
ժամանակու , Հաւատացեալներու Հրամանաւարն ալ
իր զօրութեան , իր գանձերուն ճոխութեան ու իր
սիւթական միջոցներուն անբաւութեան վրայ
կը շարունակէր տածել այն աղետաբեր պատ-
րանքները զոր իր շուրջը գանուող պալատական-
ներն ալ վառ կը պահէին միշտ :

Խելքը միաքը իրարմէ աւելի մեծածախ շի-

Նութիւններու տուած, անհաշիւ կը ծախսէր, գրամը լիաբուռն կը նետէր իր քմահաճոյքը գոհացնելու համար: Իր մարմնական ուժին և իշխանական զօրութեան վրայ տարապայման վստահ, Ապտ-իւլ-Ազիզ. Հակառակ իր տածած մեծամիտ վստահութեան, մեծաքայլ կ'ընթանար դէպի այն արիւնալի ու աղետաւոր վախճանը որ խորապէս պիտի սարսէր Օսմ. Տէրութեան հիմերը:

Արդարեւ, Թուրքիա երբէք սասանկ դժուարին տագնապի մը մէջ չէր գտնուած:

Կործանումը մօտալուտ կը թուէր: Երկու ամիսէ ի վեր սնանկութիւն հրատարակուած էր: Ապստամբութիւնը ձէթի բիծի մը պէս երթալով ամէն տեղ կը տարածուէր

Եւ, մեծ փոթորիկներու յառաջընթաց նշան, խիստ տարօրինակ զրոյցներ կը շրջէին թուրք և Լէվանդէն ընկերութեան ամէն դասակարգերուն մէջ:

Պուլկարիա կ'ընկճուէր ահաւոր պաշրազողուք-ներու թուրին տակ, զոր Մեծ-Եպարքոս Մահմատ նետիմ փաշա անոր վրայ արձակելու սխալը գործած էր, փոխանակ կանոնաւոր զօրք զրկելու:

Սերպիա ու Գարատաղ պատերազմ հրատա-րակելու վրայ էին:

Իբրև աւելի ծանրակշիռ նշան մը, Եւրոպա-կան Տէրութիւնները տեսնելով որ Թուրք կառավա-րութիւնն այլ եւս անկարող էր բարեկարգութիւնը պահպանելու, չարաչար կը վիրաւորէին անոր հպարտութիւնը, իր քրիստոնեայ հպատակներուն

հանդէպ բռնելիք ընթացքը անընդհատ թելադ-րելով:

Ուուսիա մութի մէջ, մթութիւն որ սակայն յոյժ թափանցիկ էր, կը պատրաստէր այն դէպ-քերը որոնց վախճանը պիտի ըլլար ամէնուն ծա-նօթ թուրքեառու պատերազմը:

Այս սպասնալից հորիզոնին մէջաեղը, դրա-մական մախումները երթալով աւելի կը շարու-նակուէին, — ինչպէս աքլորամարտերը, խոյերու մրցումները, — և քաղաքական այս բոլոր փո-թորիկներու մէջ. Առւթանն ու իր պալատական-ները միայն կը պահէին իրենց մեծամիտ ու ար-համարական հանդարտութիւնը:

Եւ սակայն, հանրային պարտքը գրեթէ տասնըմէկ տարուան մէջ երկուքուկէս միլիառ աւելցած էր և 375 միլիոն ֆրանքէն հասած էր չորս միլիառ ֆրանքէն աւելի գումարի մը:

Երերուն պարտքն ալ մէկ միլիառ ֆրանքի մօտ էր: Փոխառութիւններուն յաջորդած էին նոր փոխառութիւններ: Եւ այս բոլոր առասպելա-կան գումարներուն հազիւ տասնըմինդերորդ մասը գործածուած էր Օսմ. երկրին օգտին ու բարեցն, ինչպէս կ'ըլլար նաև Համիտի իշխանու-թեան օրով:

Հարէմին նիւթական հաճոյքներէն ամբա-նացած, անկշիռ ու անսահման իշխանութեան մը կիրարկումէն խելաթափ, Առւթանը մնացեալը վատնած էր:

Ինչպէս Համիտի օրով Երլտըզի մէջ կ'ըլլար, այն ատեն ալ պալատականներու, դատարկա-

պորտներու , շողոմարտրներու , լրտեսներու ,
անուռանարկ մտերիմներու ամբողջ աշխարհ մը կը
պարարտանար իրենց տիրոջ մսիումներով :

Ամէն ինչ մատնուած էր անկարգութեան և
պալատին սարուկ արարածներուն քմահաճոյքին ,
որոնք միշտ ազդեցութեան պայքար կը մղէին
նախարարներուն և Բ. Գրան կառավարական մե-
քենային չետ:

Բայց ոսկին կը շրջաբերէր Պալաթիոյ , Բե-
րայի և գոլոյ մէջ : Պալատին ու կանանցներուն
հայթայթիչ կարգ մը փաճառականներ արագ ու
գայթակղական հարստութիւններ կը զիզէին . . . :

Անոնց համար , և շատ մը փաշաներու և պէ-
յերու համար , կեանքը ճօխ ու առատ էր :

Ընդհակառակն , բանակին սպաներուն և զին-
որիներուն թոշակները կանոնաւորապէս չէին վր-
ձարուեր , ինչպէս Համինակ օրով ալ այնպէս ի՛ռլլար :
Ժողովուրդը և երկրագործները կը հեծէին տուր-
քերու ծանր բեռին տակ , որոնք անդադար կ'աւել-
նային :

Բայց եթէ թուրք ժողովուրդին ստորին խա-
ւերուն թշուասութիւնը՝ վերին խաւերու մեծա-
միտ , խրոխաւ ու լրբենի պերճանքին չետ հա-
կապատկեր մը կը կազմէր , Սութանին ստրուկ
արարածներուն ինչ փոյթն էր : Միթէ այդ
տարօրինակ ընկերութեան մէջ ամէն ինչ փայլուն
չէր երեւեր :

Այս ջլախտային պատրանքներուն , այս բա-
գոսական շուայտանքներուն մէջտեղը , խլամ ժո-

դովուրդին առողջ մասը , — իմամները , սօֆթա-
ները կամ պատուածաբանական ուսանողները ,
պարկեշտ վաճառականները եւլն . իրենց երկար
ատենէ ի վեր զսպուած դժգոհութիւնը արտա-
յայտելու չէին վարաներ:

Այս դժգոհութեան առաջին պոոթկումը
տեղի ունեցաւ և իր արդիւնքը եղաւ Պուլկարիոյ
ջարդերուն պատասխանատու Մահմուտ Նէտիմ
փաշայի տապալումը և աքսորուիլը :

Մեծ-Խալարքոսին անկումէն քանի մը շաբաթ
երգը , 1876 Մայիսէն սկսեալ , չարաշուք զրոյց-
ներ կը շրջէին Բերայի ու Պալաթիոյ թաղերուն
մէջ : Մօտալուտ ջարդերու և աւարառութիւննե-
րու վրայ կը խօսուէր միշտ:

Դանրակիու դէպքերու կ'սպասուէր , թէկ-
կարելի չէր բան մը ճշտել :

Իրերը այս վիճակի մէջ էին , երբ 1876 Մայիս
Յոին , առաւօտեան ժամը 6ին (Ը. Ե.) Կ. Պոլսեցիք
ընդուած արթնցան թնդանօթաձգութեան որո-
տումներէն :

Այս անգամ խուճապը իր գագաթնակէտը
հասաւ , և կարելի չէր գուշակել թէ ի՞նչ բան
պիտի պատահէր , երբ հանրային մունեսիկներ ,
ամէն թաղերու մէջ , սկսան հանդարտեցնել ժո-
ղովուրդին դգացած վախերը , Ապտիւլ-Ազիզի
գահնկեցութիւնը և համակրելի ու սիրեցեալ
Մուրատ Ե.ի գահակալութիւնը աւետելով:

Յեղափոխութիւնը , որմէ ոմանք կը վահնային
և որուն ուրիշներ կը բազմային , կատարուած
իրազութիւն մ'էր:

Խաղացուած էր առաջին արարուածը այն
եղերական ողբերգութեան, որ Ապտ-իւլ-Ազիզը
պիտի քշէր տանէր:

ԴԼՈՒԽ Բ.

Մուրաստ Ե. ի բազատորութեան երեք ամիսները

Գահակալուրիւն. — Ապտ-իւլ-Ազիզի մահը. — Մուրաստ Ե. ի
հիւանդուրիւնը. — Ապտ-իւլ-Համիտի արարքները. — Գահըն-
կեցուրիւն ու իր հետեւանները:

Յեղափոխութիւնը, որ Մէհմէտ Մուրաստ
էֆէնտին Թուրքիոյ գահուն վրայ բարձրացուցած
էր, արագապէս պատրաստուած էր Մահմուտ Նէ-
տիմ փաշայի յաջորդին՝ Մհճ-Ապարքոս Մէհմէտ
Ռիշտի փաշայի և իր պաշտօնակիցներուն կողմէ,
որոնք են՝ պատերազմական նախարար Հիւսէ-ին
Ա. Փիլի փաշա, դատապահն ու ներքին գործոց նա-
խարար Միտհատ փաշա, ծովային նախարար Ա-
մէտ Քայսէրլի փաշա, և Շէյխ-իւլ-իսլամ Հասան
Խայրուլլահ էֆէնտի:

Շէյխ-իւլ-իսլամը իր գերվայով (Գուրանի և
Խալամական օրէնսդիտութեան վրայ հիմնուած
վճռ) կրօնական վաւերացումը տուած էր Ապտ-
իւլ-Ազիզի գահընկեցութեան ծրագրին:

Ըստ որում այդ գերվան կատարելապէս կիրարկե-
լի կրնայ ըլլալ այսօր նաև Ապտ-իւլ-Համիտի համար,
բառ առ բառ յառաջ կը բերենք զայն: Նախա-
րարները հետեւալ հարցումը ուղղած էին Շէյխ-
իւլ-իսլամին:

« Երե Հաւատացեալներուն Հրամատարը անմիտ
« ընթացք մը բռնէ եւ կառավարելու համար պա-
« հանջուած բաղական հմտուրիւններէն զուրկ ըլ-
« լայ. Երե անձնական այնպիսի ծախսեր ընէ, որնց
« չկարենայ հանդուրժել Տերութեան գանձը. Երե գա-
« հուն վրայ իր պահպանումը աղետալի հետեւաններ
« պիտի ունենայ, պէտք է, այս կամ ոչ, գահընկեց
« ընել զիները : »

Շէյխ-իւլ-իսլամը կը պատասխանէ .

« Ներիարը — կրօնական օրէնքը, — այս' կըսէ:
Ինչպէս ամենուն ծանօթ իրողութիւն մ'է,
Մուրաստ Ե. յանկարծակիի եկաւ ոչ միայն գեղքին
արագութենէն, այլ և այն բիրտ եղանակէն, որով
Սպարապետը եկաւ առաջ զինքը իր ապարանքէն,
պատերազմական պաշտօնատունը տանելու համար,
ուր Սուլթան պիտի հոչակուէր :

Մինչ Մուրաստ Սպարապետի Գուռը կ'երթար,
բէտիփ փաշա Տօլմա-Պահչճէի պալատը կը մտնէր,
կ'արթնցնէր Սուլթան Ապտ-իւլ-Ազիզը, որ խորունկ
կը քնանար, վասն զի առտուան ժամը երկուքն էր
(ը. Ե.), և անոր իմաց կուտար իր գահընկեցու-
թիւնը :

Երբ Ապտ-իւլ-Ազիզ իմացաւ թէ ինք ու իր են-

ները թօփ-գափուի հին պալատը պիտի զրկուէին,
կատաղութեան աննկարագրելի նոպայ մը ունեցաւ,
բայց երբ տեսաւ թէ ամէն ընդդիմութիւն անօ-
գուտ էր, գլուխը խոնարհեցուց և մրմնջեց .

— Թող Աստուծոյ կամքը կատարուի :

Եր մայրն ու զաւակները արթնցնելէ վերջ ,
մողուց որ տանին զինքը այն նաւակը որ քարա-
փին առջե կ'սպասէր .

Նաւակ մտած ատենն էր որ գոչեց .

— Եթէ գիտցած ըլլայի թէ ի՞նչ տեսակ
առւնկ էր այդ Մուրատը, թոյնով ուսոգած կ'ըլլայի
զինքը :

Այս իրողութիւնը տեղի կ'ունենար 1876 Մա-
յիս 30ին :

Մուրատ Ե.ի իշխանութիւնը ամենայաջող երե-
սոյթներու ներքե սկսաւ: Գահակալութիւն մը քիչ
անեգամ այդքան խանդավառութիւն և այդքան ապ-
շութիւն յառաջ բերած էր :

Թուրքիոյ յառաջդիմութեան ու վերականգ-
նումին փափառղները չեին կրնար իրենց ուրախու-
թիւնը զաղել :

Գալով հին թուրքերու կուսակցութեան, Մու-
րատ Ե.ի ստացած երրորդիան կրթութիւնը ու ար-
դիական սովորոյթները աղէկ աշքով չեր գիտեր ,
և միշտ ապշահար ու վարանոտ կ'երեէր :

Այն պտոյտները, զոր Մուրատ Ե. ձիով ու
կառքով կը կատարէր Պոլայ փողացներուն մէջ
գրէթէ առանց հետեւրդի , ձեռքով բարեկղով
ժողովուրդը, որ համակրութեան անսովոր ցոյցերով

կեցցէ կ'աղաղակէր , Ճշմարիտ ապշութիւն մը կը
պատճառէին հին գլուխ թուրքերուն :

Մէհմէտ Մուրատ , որ 1840 Սեպտ. 21ին ծը-
նած եւ իր Ապտ-իւլ-Համիտ եղբօրմէն երկու տա-
րու աւելի մեծ էր , 36 տարեկան էր երբ Օս-
մանեան գահը բարձրացաւ :

Եր հօր՝ Սուլթան Մէհմէտի՝ կողմէ խնամով
դաստիարակուած , որ աւելի եւրոպական քան
թրքական կրթութիւն մը տուած էր անոր , նոր
թրքական կրթութիւն մը տուած էր անոր , նոր
Սուլթանը իր թագաւորութեան առաջին օրերէն
իսկ ողջունուած էր Բարիենրոդիէն Մարատ տիտ-
իսկ զուունուած էր Բարիենրոդիէն Օգոստավական
զոսով , եւ իր Օգոստավառ հօր բարենորոգչական
գործը ամբողջացնելու սահմանուած կը թուեր ,
կենսական ձեռնարկ մը , զոր հետեւեալ կերպով կը
սահմանէր .

Այլ փափաքիմ , կ'ըսէր իր մտերիմներուն ,
անցեալէն պահել ի՞նչ որ օգտակար է և ժողո-
վուրդս վերացնել , իր ընդունակութիւններուն
շամեմատ դնելով զայն յառաջդիմութեան այն
ձամբուն վրայ , զոր միւս աղդերը արդէն կտրած
անցած են այն օրէն ի վեր որ մենք աշխարհակալ
ժողովուրդ մը ըլլալէ դադրեցանք : Թուրքիա իր
հին խարխափումներուն մէջ գրեթէ երկու դար
քնացաւ , և մինչ ինք իր միջնագարեան խաւարին
մէջ տակաւ առ տակաւ կը միւրձուէր , իր նուա-
մէջ ժողովուրդներուն մոլութիւններէն հետզի-
ճած ժողովուրդներուն տէ ապականուած , մոլութիւններ , որոնք կորսնցնել
կուտային իրեն՝ այն առնական ու պարկեշտ յատ-
կուտային իրեն՝ պարկեշտ որ իր գերակշուռութիւնը ապահո-
ւութիւնները որ իր գերակշուռութիւնը

ված էին , հեք թուրքիաս չեր տեսներ թէ նոր
փարոս մը կը կանգնէր հօրեղոնին վրայ , իր կեն-
սատու լոյսով ողողելով բոլոր այն ժողովուրդնե-
րը որոնք իրեն դարձուցած էին իրենց ակնարկնե-
րը : Այդ փարոսը , կը յարէր Մուրատ , այդ ա-
րեւը , յառաջդիմութիւնն է , մարդկային միտքն
է , միշտ դործունեայ , միշտ հնարագէտ , միշտ
ապագային սևեռուն , գեղեցիկին , բարիին ու
օգտակարին ի խնդիր Գիտեմ թէ դործս ծանր ,
շատ դժուարին պիտի ըլլայ , բայց ինչ փոյթ» :

Մուրատ միշտ հակառակած էր յեղափոխա-
կան ո եւ է յանդուգն ձեռնարկի դէմ , որ կը բ-
նար իր տոշեւ բանալ արագ , այլ արիւնահեղ
ուղի մը դէպի այն բարձր իշխանութիւնը , որուն
կը սահմանէին զինքը իր ծնունդն ու իրաւունք-
ները :

Երդմազանցութենէ ու արիւնահեղութենէ
կը սոսկար : Ուստի նոր Սուլթանը բացօրոշ հրա-
մաններ տուաւ , որպէս զի ուեւ վեաս չհամնի իր
հօրեղօր՝ Ապտիւլ-Ազիզի կեանքին ու բարօրու-
թեան : Այս վերջինը սրտայոյդ նամակ մը ուղ-
ղած էր անոր , ո՛չ թօփ-Գափուի պալատը ,
այլ Զրադանի պալատը համնելէն անմիջապէս ետ-
քը , եւ այդ նամակը , որ Մուրատ Բ.ի աղնիւ
սիրտը խորապէս շարժած էր , երդնուլ տուած էր
անոր թէ Սուլթան Ազիզի կեանքը նուիրական պի-
տի ըլլար իրեն համար , և ան ու իրենները պիտի
վայելէին իրենց վիճակին ու աստիճանին պահն-
ջած բոլոր առաւելութիւնները :

Այս պայմաններուն մէջ գիւրին է ըմբռնել
թէ ո՛րչափ մեծ եղաւ Ճշմարիտ յուսահատութիւ-
նը նոր Սուլթանին , երբ իմաց տրուեցաւ իրեն՝
իր նախորդին եղերական մահը :

Այս նոր ձախողուածէն խորապէս վշտահար ,
իր միտքը բացատրեց այնպիսի բառերով , որ
բարձրաբարբառ . կը վկայեն թէ ոճիր մը տեղի
ունեցած էր և ո՛չ թէ անձնասպանութիւն :

Հակառակ այն բժշկական տեղեկագրին (*)
զոր տասներութը բժիշկներ ստորագրած էին , Պու-

(*) Սուլթան Ազիզի մահուան և յուղարկաւորութեան մի-
ջև հազիւ ութ ժամ անցած էր : Բժշկական տեղեկագրիը առ-
տուան ժամը 11ին (Ը. Ե.) ստորագրուած էր , եղերական դէպ-
քէն երկու ժամ ետքը :

Այդ տեղեկադիրը հետևեալ երեք կէտերը հաստատելու
յաւակնութիւն ուներ .

1.— Նախորդ Սուլթանին մահը յառաջ եկած : Էր Թեւին
երակներուն կարտուելէն զոյտցած արիւներութենէ : —

Ուր քերին :

2 — Մեզի ցոյց արուած զործիրը կրնաց կատարելապէս
յառաջ բերել վերոյիշեալ վէրբերը : — **Ուր զործիրը:**

3. — Իր վերբերուն ուղղութիւնն ու բնութիւնը , ինչ-
պէս նաև այն զործիրը , որուն միջոցաւ յառաջ բերուած էին
անոնք , եղրափացնել կուտան մեզ թէ անձնապանութիւն մ'է :

Սա բառերը յառաջ բերուած էին անոնք , » մ'թէ
ապշահար չե՞ն թողուր մեզ :

Ի՞նչ տարօրինակ տեղեկագրի . և ո՛րչափ աւելի տարօ-
րինակ եղրափացութիւնը :

Ո՞վ հեք բժշկական զիտութիւն , աշակերտներէդ ոմանք
ո՛րբան սիալներ , ո՛րբան խայտառակութիւններ կը հա-
մարձակին գործեւ :

բատ Ե. չփարանեցաւ ամբաստանելու Սպարապետ
Հիւսէյին Ավելի փաշան : Խարելու համար յօրին-
ուած վէպի մը պէս մտիկ ըրաւ իր հօրեզբօր անձ-
նասպանութեան պատմութիւնը , որուն ոչ մէկ
մանրամասնութիւնը խնայեցին իրեն : Սպասիկ զայ-
րացած , ու այն գաղափարէն մտատանջ թէ Եւրո-
պա կրնար զինքը մեղսակից նկատել այդ բարբա-
րոս գործին , արտապուալից աչքերով գոչեց .

— Ի՞նչ սոսկալի դժբախտութիւն . . . Նա-
խարաբներս ամօթահար ըրին զիս . . . Ես իրեն
խոստացեր էի թէ ոչ ոք պիտի համարձակէր զրա-
ւել իր կեանքը . . . Այս գաղանները սպաննե-
ցին զինքը . . . Ի՞նչ սոսկում . . . Ի՞նչ գարշելի
բան . . .

Իր զգացած ցնցումը ահաւոր եղաւ :

Այս ցնցումը զօրեղապէս սաստկացուց այն
ջլախտը (Ելլասարինի) որով քանի մը ամիսներէ ի
վեր արդէն կը տառապէր տարաբախտ Սու-
թանը:

Այս ջլախտը , որուն վրայ ժամանակ է
խօսելու , ծագում առաւ այն մենակեաց բան-
տարկութեան միջոցին որուն դատապարտած էր
զինքը Ապտիւլ-Ազիկ , Մաշմառտ Նէտիմ փաշայի
Եպարքոսութեան դէմ սօֆթաններուն ըրած համ-
բաւաւոր ցոյցէն վերջը :

Մուրաստ իր զգացած ձանձրոյթներուն և իր
հօրեզբօր անիրաւ կասկածներէն յառաջ եկած բա-
րոյական տառապանքներուն դէմ հակազդելու հա-
մար , շամբանեայի ու ոգելից ըմպելներու գոր-

ծածութեան մէջ վնտուած էր այն բուժական հա-
կագործութիւնը որուն պէտք ունէր :

Բայց , քանի մը հեղինակներու կարծիքին հա-
կառակ , մենք կը կարծենք թէ ոգելից ըմպելի-
ներու այս քիչ մը չափազանց կիրառութիւնը պա-
տահական , յոյժ երկրորդական պատճառ մը
միայն կրնայ ըլլալ իր ջղային դրութեան խան-
դարման :

Իր յոյժ արուեստագիտական (*) խառնուածքին
և իր տարապայման գգայնոտութեան մէջ պէտք
է վնտուել իրական պատճառը այն ջլախտին ,
որուն ենթակայ են մեր արուեստագէտներէն ,
գրագէտներէն և երգահաններէն շատերը :

Եթէ մեր արդէն յիշած բանտարգելութեան
վրայ աւելցնենք իր գահակալութեան գիշերը
կրած բուռն սրտայրուզութիւնները , իր հօ-
րեզբօր մահը իմացած ատեն զգացած սաստիկ
ցնցումը , ինչպէս նաև այն տարապայման աշխա-
տանքը , որուն ննդինքը նուիրեց իր գահակալու-
թեան օրէն իսկ , փոխանակ ալբօլական արքեցու-
թիւններ վնտուելու , բաւական պատճառներ պի-
տի ունենանք բացատրելու համար այն գերա-
գրգոռութիւնը , որ ջղային ողնայարական դրութե-
նէն ուղեղին անցաւ և յառաջ բերաւ այն քիչ շատ

(*) Մուրաստ նշանաւոր դաշնակահար մէր , իրմէ ու-
նինք երաժշտական անտիպ զորձեր , բոնք իրենց ներդաշ-
նակութեամբ , յօրինուածութեամբ ու փայլուն երփներանզու-
թեամբ , արժանի են մեր լաւագոյն գարպետներու զրչին :

ծանր, այլ վաղանցուկ մտային վիճակը, որմէ պիտի օգտուեր իր եղբայրը՝ Ապտ-իւլ-Համիտ՝ արքայական գահը կորզելու համար :

Եւրոպա, որ Ապտ-իւլ-Ազիզի գահընկեցութիւնը իմանալով անակնակած եկած էր, նպաստաւոր կերպով ընդունեց Մուրատ Ե.ի գահակալութիւնը :

Երբ Եւրոպա կ'ըսենք, բացարձակ կերպով չենք խօսիր, վասն զի պէտք է դուրս թողուլ Ռուսիան, որ Ապտ-իւլ-Ազիզը կորսնցնելով, կը կորսնցնէր նաև այն յաղթական թուղթը զոր զորավար Խկնաթիէվ իր ձեռքին մէջ բռնած էր.

Նոր Սուլթանը այնքան աղտօտամիտ և այնքան ֆրանսասէր էր որ Կիքօլա Զարին բացարձակ ու իշխանական քաղաքականութեան չէր կընար համակերպիլ :

Ապտ-իւլ-Ազիզի եղերական մահուան վրայ ամէն ըսուածներուն ու գրուածներուն հակառակ, որոնց համար Միտհաթ փաշա, Տամատ Մահմուտ փաշա և Սուլթան Մուրատը իշխանութեան վրայ բերող Եռապետութեան բոլոր անդամները յետոյ արբաստանուեցան և յանցաւոր հռչակուեցան, սա ստոյգ կ'երեի թէ Միտհաթ փաշան եթէ կընանք գուրս ձգել այդ ամբաստանութենէն, սսկայն ո՛չ նուազ աներկբայ իրողութիւն մը կը մնայ թէ Ապտ-իւլ-Ազիզ ահանապահուեցաւ, ինչպէս ֆրանսական թերթ մը. Ժիլ Պլաս, շատ սրամիտ կերպով ծանոյց :

Երական անձնասպանութեան կուսակից հեղինակները իրենց փաստերը կը հիմնեն պարբերութեան մը վրայ, զոր իրը թէ Ապտ-իւլ-Ազիզ արտասաներ է եղեր, երբ Սըտանի ճակատամարտը և Նաբոլէօն Գ.ի գերի բանելը կամ մանաւանդ անձնատուր ըլլալը ծանուցեր են իրեն :

— Ինչպէս, — գոչեր է Ապտ-իւլ-Ազիզ, — Նաբօլէօն, փոխանակ անձնատուր ըլլալու, չէ կրցեր իր պարտեալի կեանքին վերջ տալ : Եթէ քովը զենք չունէր, — յարեր է Սուլթանը — զյգ մը մկրատ իրեն բաւական պիտի ըլլար իր երակները խոհելու համար :

Բայց ո, ո խօսքը, որ 1870 Սեպտ. Յին արտասանուեր է Ալի փաշային առջեւ, և այս վերջինն ալ կրկնէր է զայն Բ. Գուլը քանի մը պաշտօնատարներու առջեւ, միթէ չի նմանիր այն խօսքերուն որոնք վեհապետներու և պետական մարդերու կը վերագրուին, թէև այս վերջինները արտասանած չըլլան դանոնք :

Մտուգիւ, Ապտ-իւլ-Ազիզի քաջարի բնաւորութենէն կը յուսացուեր անձնասպանութեան փորձ մը, բայց միթէ չենք դիտեր թէ անձնասպանութիւնը իսլամական կրօնքին մէջ շատ աւելի արգիլուած է քան քրիստոնէական կրօնքին մէջ :

Միւս կողմէ, այն սրտայոյզ նամակը զոր Ապտ-իւլ-Ազիզ ուղղած էր իր եղբօրորդույն, 2ըրբազանի պալատը փոխազդուելուն յաջողութ օրն իսկ, նամակ՝ որուն յաջորդած էր Մուրատ Ե.ի բացորոշ

խոստումը , զոր արդէն գիտենք , միթէ ցոյց չի տար թէ նախորդ Սուլթանը համակերպած էր իր ճակատագրին :

Արդ , ճակատագիրը (զատէր) , Խոլամին համար , միթէ այն գերագոյն պատճառը չէ , որուն առջեւ անձնիւր ոք գիտէ խոնարհիլ անտրառունջ :

Բայց , այս իմաստասիրական — կրօնական նկատողութիւններէն զատ , որոնց արժէքը շատ մեծ է խոլամական աշխարհը ձանչցողին համար , կան նաև կէտեր , որոնք անձնասպանութեան առասպելը կը ջնջէն :

Այս կէտերուն մէջ պիտի յիշատակենք կարծիքը այդ մարդոցմէ մէկուն , որուն ազդեցութիւնը շատ մեծ եղաւ իր տիրահռչակ յաճախորդին՝ Ապտ-իւլ-Համիտի . գահակալութենէն ի վեր անցած քառնը հինգ տարիններու միջոցին :

Կուզենք խօսիլ տիրող Սուլթանին (Համիտի) բարեկամ ու մասնաւոր բժիշկ Մավրօնէնի փաշայի վրայ :

Այս բարձր անձնաւորութեան համար , որուն սապարեզը վերջանալու մօտ է , Ապտ-իւլ-Ազիդի իրոք սպաննուած էր այն պետական (^(*)) հարուածին հեղինակ նախարարներուն հրամանով :

Օր մը երբ նաւակով Զրադանի պալատան քարափին եղերքը կը քերէինք , մեզի ցոյց տուաւ գետնայրկին վրայ գտնուած պատուհան մը զոր

(*) Մավրօնի փաշա մեր այս տողերը զբելէն ի վեր մեռաւ : Իր յուղարկաւորութիւնը Յնվ . Հին տեղի ունեցաւ փառաւոր հանդիսաւորութեամբ :

դուռի վերածած էին քանի մը բահի հարուածներով :

— Կը տեսնէք , ըստ մեզի , սա մասամբ փլցուած պատուհանը . . . Ահա՛ ատկէ ներս մը-տան Սուլթան Ազիզը սպաննող դաւաճանները :

Եւ մինչ մենք իրեն կը հարցնէինք թէ արդեօք այդ ոճիրը իրական էր , բայ առ բայ պատասխանեց :

— Ոէտք չէ երկրայիլ ատոր . . . Չեղի պիտի չըսեմ , թէ բոլոր գատապարտուած անձերն ալ իրօք յանցաւոր են , վասն զի այդ վերջիններուն մէջ ոմանք գատավարութենէն առաջ մեռած էին , բայց ստոյգը սա է որ անձնասպանութիւն տեղի ունեցած չէ :

Եւ նորէն դառնալով այն պատուհանին որմէ հազիւ քսան մէզը հեռու էր մեր նաւակը , նրբամութեամբ ինգալով յարեց :

— Ազէկ դիտեցէք այդ պատուհանը . . . պատմական է ան , և դուք միակ Եւրոպացին էք որ մը պիտի կարենայ ըսել .

“Տեսած եմ այն տեղը , որմէ Սուլթան Ազիզի մարդասպանները անցած են , պալատ մանելու համար , այն սեննեակին մօտ ուր Սուլթանը սպաննուեցաւ երբ կը ընանար” :

Քանի մը ամիս վերջը , երբ նոյն տեղէն նորէն կ'անցնէինք . ստուգեցինք որ յիշեալ պատուհանը նորոգուած է իր նախնական վիճակին մէջ դրուած էր :

Եթէ յիշէք որ Մուրատ Զրադանի պալատին մէկ մասը իր նախորդին ու իրեններուն յատկա-

ցուցած էր, պիտի խոստովանիք թէ բանաւոր է լրջօրէն նկատողութեան առնել Ապտ-իւլ-Համիտի մասնաւոր բժիշկին յայտարարութիւնները :

Պէտք է յարել թէ այն թուականին երբ այս խօսակցութիւնը տեղի ունեցաւ, 1888ին, նաւագարներուն արգիլուած էր Զրադանի քարտիկն մինչև հարիւր մէթր մօտէն անցնիլ :

Կայսերական նաւակները և Մավրոեէնի փաշայի նաւակը միայն իրաւունք ունէին Զրադանի պալատին եզերքը քերելու :

Արդ, այդ տնօրինութիւնը Սուլթան Մուրատի պատճառաւ եղած էր :

Այս վերջինը, ինչպէս մեր Պաշտօնական Թուրքիա գործին մէջ բաած ենք, Մալթա Քէօշկը կը բնակէր, Երլուրզի պարտէզին մէջ իսկ : Բայց նորէն պիտի անդրագաւռնանք այս խնդրոյն, երբ Ապտ-իւլ-Համիտի իշխանութեան հասնելով, բարձրագոյն Առեանի ամբաստանեալներուն վրայ խօսելու առիթ ունենանք :

Արդ, Մուրատ իշխանութեան վրայ էր . իր թագաւորութիւնը սկսած էր ընդհ. ներման՝ հրովարտակով մը : Ընդհ. ներում շնորհած էր պուլկար և ուրիշ ապատամբներու :

Եթէ իշխանութեան վրայ էր, սակայն տակաւին չէր ընդունած պաշտօնական ու կրօնական նուիրագործութիւնը : Եյուպի մզկիթին արարողութիւնը, կամ Օսմանի յաջորդներուն ձշմարիտ թագավորութիւնը (սրակապութիւնը) օրէ օր կը յետաձգուէր :

Օտար գեսպաններն ալ իրենց կողմէ կսպա-

սէին որ այդ հանդէսը տեղի ունենար, որպէս զի Սուլթանին մատուցանէին իրենց դեսպանական նոր յանձնարարագրերը :

Իսկ արտաքին կնճռոտութիւնները օրէ օր կը ծանրանային :

Տէրութեան կացութիւնը արմատական ու ազգու տնօրինութիւններ կը պահպանէր :

Սուլթան Մուրատ, իր ջլախտէն տանջուած, զինքը շրջապատող մարդոց նենդամիտ խաղերէն զգուած, զինքը իշխանութեան վրայ բերող մարդոց գաւերէն ձանձրացած, իր հօրեղբօր ահաւոր մահուան ազգեցութեան ներքե միշտ ընկճուած, իր փրկութենէն և թիւրքիսյ վրկութենէն վերջապէս կը յուսահատէր : Այդ պահուն կարող, ուշիմ և անձնուէր բժիշկի մը պէտք ունէր :

Սակայն հակառակը պատահեցաւ : Տորթ. Քաբօլէոն, իր մասնաւոր բժիշկը, երբէք իր պաշտօնին մարդը չեղաւ :

Ով գիտէ ի՞նչ պիտի պատահէր, եթէ Մուրատ, այդ համարութիւնի բժիշկին տեղ, իրեն անձնական բժիշկ ունեցած ըլլար Տօքթ. Մավրոյէնի փաշան, որ այն տաեն Ապտ-իւլ-Համիտ էֆ.ի մասնաւոր բժիշկն էր :

1876 Յունիս 6էն, այն է Ապտ-իւլ-Ազիզի մահուան յաջորդ օրէն սկսեալ, Մուրատ տեսած էր որ իր հիւանդութեան ախտանիշերը օրէ օր կը ծանրանային :

Տարաբախտ Սուլթանին ջլախտը ոչ նուազ սաստկացնելու նպաստեց պատերազմական նախա-

քար Հիւսէյին Ավեի փաշայի ահաւոր սպանութիւնը : Սուլթան Ազիզի կիւներէն մէկուն եղբայրը՝ Զէրքէղ Հասան՝ Միտհատ փաշայի ապարանքին մէջ, նախարարաց խորհօսութիւն գումարուած պահուն խսկ սպաննած էր զայն :

Այն ատեն է որ սկսաւ Մէջմէտ Իիւշտի և Միտհատ փաշաներուն մրցակցութիւնը :

Ասոնցմէ իւրաքանչիւրը ուզեց իր ձեռքը անցունել իշխանութիւնը : Առաջինը, Իիւշտի փաշա, կը փափաքէր գահուն վրայ պահէլ Սուլթան Մուրատ Խը : Երկրորդը, Միտհատ փաշա, իր մեծահամբաւ ազատամտութեան հակառակ, կ'ուզէր գահէն տապալել զայն : Միտհատ փաշա տարաւ յաղթանակը :

Ապտ-իւլ-Համիտ, որուն առաջարկեց կայսրութեան ինամակալութիւնը՝ Սուլթան Մուրատի հիւսանդութեան տեղութեան միջոցին, մերժեց այդ ինամակալութիւնը, պատրուակելով թէ Շերիարի հակառակ էր :

Քանի որ այդպէս է, գուեց Միտհատ փաշա, Ն. Վեհափառութեան կենդանութեանը կը հաւանիք և կը համարձակիք փատիշան ըլլալ :

— Այս', պատասխանեց Ապտ-իւլ-Համիտ, եթէ բացորաշ ստուգուի թէ իր եղբօր հիւսանդութիւնը . . . անբուժելի է :

Այս խօսակցութենէն քանի մը օր վերջը (խօսակցութիւն, որ ուրիշ բան չէր եթէ ոչ շարունակութիւնն այն գաղտնի տեսակցութիւններուն զոր Միտհատ փաշա արգէն ունեցած էր Ապտ-իւլ-Համիտի վեհական գաղտնիքը :

միտի հետ) Վիեննային բերուեցաւ հռչակաւոր յիմարաբոյժ Տօքթ. Լիտէրստորֆը : Մնացեալը գիտեք :

Վիեննայի բժիշկը, որ իր պալատական պաշտօնակցին (Տօքթ. Քարուէնի) գարմանումը գատապարտած և խօսացած էր զրկէ երկու ամսուն մէջ բուժել կայսերական հիւսանդը, երեւ իր պատուերներուն համակերպէր, Վիեննա վերադարձաւ ինչպէս որ եկած էր, զի բնաւ թոյլ չորուեցաւ իրեն որ մէկուն հետ հաղորդակցի :

Այն ատեն թերթերը ամենէն ապահովիչ լուրերը հրատարակեցին Սուլթանին առողջութեան վրայ :

Սրակապութեան պաշտօնական ու կրօնական մօտալուս հանդէսին վրայ նորէն խօսուեցաւ՝ մինչև իսկ ձիշդ թուականն ալ որոշուեցաւ և հանրային կարծիքը խաբելու համար, պատրաստութիւններ ալ սկսան կատարուիլ :

Պոլսեցիք մեծ ինգութեան մէջ էին :

Ինչ որ աւելի հաւանականութիւն կուտար այդ ուրախառիթ լուրերուն, սա էր թէ, Սուլթանը, Վիեննայի մասնագէտին պատուերներուն անսալով, յաճախակի գուրս կ'ելլէր և կառքով, ձիով և նաւակով երկար պայտաներ կը կատարէր :

Իրերը այս վիճակին մէջ էին, երբ յանկարծ, 1876 Օգոստ. 31ին կայծակի պէս որոտաց Մուրատի գահընկեցութեան և իր եղբօր՝ Ապտ-իւլ-Համիտի վ.ի գահակալութեան լուրը :

Այս անդամ, գահընկեցութեան քէրվա (1) չհրատարակուեցաւ, և օրէնքին բացայայտ պատուէրին հակառակ, որ մէկ տարի պա մանաժամ կ'որոշէր գիտնալու համար թէ Սուլթանի մը հիւանդութիւնը անկարող կ'ընէ զինքը թագաւորելու, նախարարաց խորհուրդը, Միտհատ փաշայի ազգեցութեան ներքեւ - զանց ըրաւ զայն և ոտնակախը ըրաւ այն բոլոր նկատողութիւնները որ Մուրատ Ե.ի գահուն վրայ պահպանումը կը ջատագովէին:

1876 Օգոստոս 31ի օրը իրաւամբ կրնանք նըկատել արդի Թիւրքիոյ պատմութեան ամենէն չարաշուք օրը :

Գլուհի գ.

Ապահովամիտ Բ.ի գահակալուրիւնը

Թահինկեցուրեան մը նետեամբ. — Պետական նարուածին նեղինակներ. — Թագաւորութեան մը սիլզբը. — Այլ է խոսանալ, այլ է կատարել. — Թիւրքիա եւ Եւրոպ :

Ուրեմն իրականացած էր Ապահովամիտի երազը: Իրականացած էր ի վեսս ամենէն ազատամիտ, մարդասէր, բարեհամբոյր և համակրելի իշխանին:

(1) Ֆեդիվան յետոյ խմբագրուեցաւ ու հրատարակուեցաւ խմբամիտին բարձրաստիճան անդամներուն ձնշման տակ: Նոյնպէս միւնոյն Շէյխ-իւլ-իսլամին կողմէ ստորագրուեցաւ:

Ապահովամիտի երկրորդ որդին, որ այդ թուականին ջլախտաւոր և գուրանի ու Շէրիաթի սկզբունքով համակ տոգորուն մոլեռանդ մը կը նըկատուէր, իր եղբօրմէն՝ Մուրատ Ե.ին աւելի գիւրանսաց և աւելի գիւրավար իշխան մը կը ձեւանար:

Միտհատ փաշա, զայն իշխանութեան վրայ բերելով, այն համարումը ունէր թէ ինք կայութեան տէր պիտի մնար և թէ Բ. Դուռը իր վաղեմի ազգեցութիւնը վերստանալով, Սուլթանին ու իր պալատին ազգեցութենէն զերծ ու անկախ պիտի վարեր Տէրութեան գործերը:

Իրեն համար, ճռզած ու փափկակազմ Ապահովամիտը պիտի ըլլար այն պարզ գործէրը, զոր պիտի գործածէր իր կառավարական գաղափարները ամրապնդելու համար:

Սակայն մօտալուս ապագայ մը ցոյց պիտի տար իրեն թէ այն համեստ օձը, զոր իր ծոցին մէջ տաքցուցած էր, իրօք վտանգաւոր ու վրիժառու իժ մ'էր:

Երբ իր մայրը մեռաւ, Ապահովամիտ ութ տարու էր և Կայսերական կանանցէն պառաւնաժիշտի մը յանձնուեցաւ, որ Նարավիք-Միսալ կը կոչուէր:

Այս վերջինը քէչ պահնէն մեռաւ, և տղան

յանձնուեցաւ Ապտ-իւլ-Մէջիտի Դ. կնոջ՝ Բերէս-
թօ Հանըմի հոգածութեան :

Բերէսթօ Հանըմ, որ զաւակ չունէր, իր ան-
ձը նուիրեց գեռատի իշխանին, այնպէս որ մին-
չեւ իսկ մերժեց ամուսնանալ Ապտ-իւլ-Ազիղի
հետ, երբ այս վերջինը յաջորդեց Ապտ-իւլ-Մէ-
ճիտի :

Բերէսթօ Հանըմ իր գեղեցկութեամբ հռչա-
կաւոր էր և ինքն է որ այսօր Մայր-Թագուհիի
տիտղոսը կը կրէ :

Եթէ պէտք է հաւատք ընծայել կարգ մը
անձերու, Ապտ-իւլ-Համիտ ստէպ խորին ապե-
րախտութիւն մը ցոյց տուած է այդ կնոջ Հան-
դէպ, որ իր հարազատ զաւկին պէս մեծցուցած
էր զինքը :

Ստոյգը սա է որ Ակարմիր Սուլթան»ը, «որ
պին ատեն Տժգոյն Սուլթանն էր, ստէպ անվայել
լեզու մը գործածած է Վալիտէ Սուլթանին Հան-
դէպ :

Մեր Պաշտօնական Թուրքիա գործին մէջ ար-
գէն ըսած ենք թէ ի՞նչ եղած էր Ապտ-իւլ-Համի-
տի մանկութիւնն ու երիտասարդութիւնը, հետե-
ւաբար այդ պատմական կէտերը զանց ընելով
կուզենք խօսիլ այն ժամանակին վրայ, երբ Ապտ-
իւլ-Համիտ, Միտհատ և Տիւշտի փաշաները ու
Շէյխ-իւլ-Խոլամը խաբելէ վերջ, իր Սուրատ եղ-
բօրը յաջորդեց Օսմ. գահուն վրայ :

Միտհատ փաշայի բարեկամներէն ոմանց խօս-
քին նայելով, այս վերջինը Ապտ-իւլ-Համիտի ըս-

տորագրել տուած է եղեր յայտարարութիւն մը,
որով Կարմիր Սուլթանը իբր թէ կը խոստանար
իր եղբօրը վերադարձնել գահը, երբ Սուրատ ե-
իր առողջութիւնը վերստանար :

Այդ գրուածը երբէք հրատարակուած չլ-
լալով, կենթադրենք թէ ան ալ այն իրողութիւ-
ներուն կարգէն է, զոր քաղաքական կիրքը կը
հաստատէ, բայց չէ կարող ապացուցանել :

Ապտ-իւլ-Համիտ Օգոստ. 31ին իր մայրագրին
բնակարանէն մեկնեցաւ և Սպարապետ Իշտիֆ
փաշայի հետ գնաց Թօփ-Գամիուի պալատը, «որ
արդէն հաւաքուած էին նախարարները և Պետու-
թեան աւագ աստիճանաւորները :

Միենցին օրը, Սուրատ Ե. և իր ընտանիքը
փոխադրուեցան Զրազանի պալատը :

Ապտ-իւլ-Համիտի առաջին գործը եղաւ ձեր-
բակալել տալ իր եղբօր ծառայութեան մէջ գրա-
նուող անձերը, որոնցմէ ոմանք բանտարկուեցան
և ոմանք պատրուեցան :

Սուրատի որգին, Ապահանչտակին իշխանը,
զինուորական վարժարանէն հանուեցաւ և Զրազա-
նի մէջ բանտարկուելով իր հօրը վիճակակից եղաւ:

Եւրոպան ու ժողովուրդը ա'լ աւելի խարելու
համար, բժշկական յանձնաժողովի մը պաշտօն
տրուեցաւ նախորդ Սուլթանին վիճակը քննելու
և անոր բուժման հաւանականութեան վրայ անը-
պսստ տեղեկագիր մը տալու համար: Սուլթանին
բժշկապետ Մավրոյէնի փաշա երբէք չնախագահէց
այդ յանձնաժողովին, ի՞նչ որ ալ ըսէ այդ մասին

Ապտիւլ-Համիտի Ներքին կևանքը գործին հեղինակը :

Թրակապութեան (Գլլը աղայը) արարողութիւնը Սեպտ. 7ին տեղի ունեցաւ, այն պատրաստութեանց համաձայն, որոնք Սուլթան Մուրատի համար կատարուած էին :

Նոյն ամսոյ 10ին կիրակի օրը, Ապտիւլ-Համիտ պաշտօնապէս սկսաւ իր իշխանութիւնը, Մեծ Եպարքոսին ուղղած իր հետեւեալ Խարրը Հիւմայւնով.

“Բարձրաշուք վէզիրս

“Մեր սիրեցեալ եղբայրը, Յուլթան Մուրատ Ե. նախանամութեան կամքով, Պետութեան սանձը եւ Խալիֆայութիւնը թողելու պարտաւորուած ըլլալով, Օսմ. օրէնքին համաձայն, մեր Օգոստավառ նախնեաց գահը բարձրացանք :

“Զեր ծանօթ ու փորձուած հայրենասիրութիւնը եւ պետութեան մեծամեծ շահերուն նկատմամբ Զեր ունեցած կատարեալ խելահասութիւնը գիտնալով, Մեծ-Եպարքոսութեան եւ նախարարաց Խորհրդոյ նախագահութեան պաշտօնին մէջ կը վերահաստատենք ձեզ: Նոյնպէս բոլոր նախարարները եւ պետական պաշտօնատարները անփոփոխ կը պահէնք իրենց անձնիւր պաշտօնին մէջ: Բարձրեալն Ըստուծոյ օգնութեան եւ աջակցութեան վրայ անսահման վստահութիւն ունինք ամէն բանի եւ ամէն պարագայի մէջ: Աւրիշ բազանք եւ ուրիշ մտածութիւն չունինք՝ բայց միայն ամբապնդել այն հիմերը որոնց վրայ կը հանգչեն

մեր կայսրութեան փառքն ու մեծութիւնը, եւ անխատիր մեր բոլոր հպատակներուն ապահովել ազատութեան, անդորրութեան ու արդարութեան բարիքները: Հաստատ յոյս ու համոզում ունինք թէ մեր բոլոր նախարարները եւ մեր կայսրութեան բոլոր պաշտօնատարները եւս մեր օրինակին հետեւելով պիտի նպաստեն մեր նպատակին իրագործման: Իրաւ է որ, այսօր, այլազան երեսոյթներու տակ, մեր կայսրութեան անցուցած տագնապին սկզբնապատճառները բազմաթիւ են, բայց ո՛ր կողմէ ալ նկատուին, միակ կէտի մը վրայ կամիտիւին, այն է մեր տէրութեան զօրութեան հիմնական խարիսխով կազմող Շերիի գերագոյն պատուէրներուն թերի գործադրութեան, ինչպէս նաեւ պետական գործոց մէջ ցոյց տուած կամայականութեան վրայ:

“Արդարեւ, եթէ ժամանակէ մը ի վեր մեր երկրին վարչութեան ու ելմտական կացութեան մէջ տեսնուած անկանոնութիւնները այս աստիճան յառաջ գացած են, եթէ հանրային կարծէքը մեր վարկին հանդէպ անվատահ կ'երեւի, եթէ գտտարանները անհատներուն իրաւունքները երաշխաւորելու չափ չեն բարոքւած, եթէ տակաւին կարելի չէ եղած՝ օգտուիլ այն նիւթական միջոցներէն, զոր մեր երկիրը, ընդհ. վկայութեան համաձայն, Ճարտարագործութեան, վաճառականութեան և երկրագործութեան, այն է ընդհանուր բարորութեան ու բարգաւաճման այդ արգասաւոր աղբիւրներուն կ'ընծայէ, վերջապէս եթէ որքան

Երկրին օգուտը նոյնքան ալ անհպատական աղատութեան բարիքները անխստիր մեր բոլոր հպատակներուն ապահովելու համար մինչեւ ցարդ ընդուռուած բոլոր միջոցները, զիրենք թելադրով անկեղծ դիտաւութեանց հակառակ, չեն կրցած արմատանալ և առաջադրուած նպատակին ծառայել յաջորդական փափախումներու պատճառաւ. այդ ամենքը միակ պատճառի մը պէտք է վերագրել, այսինքն թէ՝ օրէնքները կանոնաւ որապէս չեն յարգուած ու գործադրուած :

“Հետեարար այսօր անհրաժեշտապէս ձեռք առնուելիք միջոցներուն առաջնը պէտք է ըլլայերկրին օրէնքներն ու կանոնները ընդհանուր վըստահութիւն ներշնչող խարիսխներու վրայ զետեղել :

“Այս նպատակին համար, անհրաժեշտ է հաստատել ընդհանուր գործերը ամէն վատաշութիւն ներշնչեն ազգին և Կայսրութեան ժողովուրդներուն բարքերուն և ընդունակութեան յարմար ու պատշաճ ըլլան :

“Այդ ժողովին պաշտօնը պիտի ըլլայ արդէն գոյութիւն ունեցող կամ երկրին ու ազգին իրական ու օրինաւոր պէտքերուն և Շերիի տրամադրութեանց համաձայն հրատարակուելիք օրէնքներուն հպատակիմ գործադրութիւնը անխստիր երաշխաւորել և տէրութեան հասցեներուն ու ծախքերուն վրայ հակազդիր ի գործ գնել :

“Նախարարաց Խորհուրդը պաշտօն ստացած է խօրապէս ուսումնասիրել այս կարեոր խնդիրը

Եր խորհրդակցութեանց արդինքը Մեղի հաղորդել:

“Օրէնքներուն և կանոններուն բարուք գործադրութեան դէմ կեցող ուրիշ արգելք մ'է այն դիւրութիւնը, որով հանրային պաշտօնները յաձախ կը յանձնուին անփորձ ձեռքերու, ինչպէս նաև այն պարագան թէ պաշտօննեաները, առանց օրինաւոր պատճառի, յաձախ փափախութիւններու ենթակայ են, իրողութիւն մը որ յոյժ ծանրակշիռ անպատեհութիւններ յառաջ կը բերէ թէ պետութեան և թէ գործոց բարւոք յանձանձումի համար : Այսուհետեւ ամէն հանրային պաշտօն մասնաւոր ասպարէզ մը պիտի կազմէ: Ուսութեան գործերուն մէջ կարող ու ձեռնհաս անձեր գործածել, առանց օրինաւոր պատճառի պաշտօննկութիւն կամ տեղափախութիւն չկատարել, ամէն կարգի պաշտօննեաներու աստիճանաւոր պատասխանառութիւնը հաստատել, ահա այս պէտք է ըլլայ ընդունուելիք անփոփոխ կանոնը:

“Եւրոպական ազգերուն կատարած նիւթական և բարոյական յառաջդիմութիւնները, զօր ամէնքը անխստիր կը խոստովանին, ուսման ու գիտութեանց ընդհանրացման արդիւնքն են: Արդ, ըստ որում մեր ամէն գասակարգի հպատակները ուրախ ենք այս կէտը հաստատելով - իրենց բնածին ուշիմութեամբ ու տրամադրութեամբ, ամէն կերպսվ մասնաւոր ընդունակութիւն մը ունին յառաջդիմութեան համար, և ըստ որում հանրային կը մութեան ծաւալումը, մեր աչքին առջեւ, կենսական բքան ստիպողական խնդիր մը կը կազմէ, անյա-

պաղ խորհրդակցեցէք այդ կարեւոր արդիւնքը ա-
պահ չովելու միջոցներան վրայ, ելեւմտացոյցին
մէջ չանբային կրթութեան համար սահմանուած
գումարները ըստ բաւականի և կարելիութեան
սահմանին մէջ աւելցնելով :

«Ըսկէ զատ . պէտք է անմիջապէս ի գլուխ
հանել նահանդներուն վարչային , ելմտական ու
դատական վերակազմութիւնը , որպէս զի անժնք
ալ իրապէս կանոնաւոր վիճակ մը ստանան Կեդ-
րոնի վերակազմութեան համար ընդունուելիք Տի-
մերուն համաձայն :

«Անցեալ տարի չարամիտ անձեռու թերա-
դրութեամբ զոսնայի ու Հերսէքի մէջ ծագած
խոսկութեանց վրայ եկաւ աւելցաւ Սերպիոյ ա-
պստամբութիւնը : Նկատելով որ երկուսահեք թափ-
ուած արիւնը միհենոյն հայրենիքի զաւակներուն
արիւնն է, իրաց այս վիճակին շարունակութեան
վրայ խորապէս կը ցաւինք :

«Ուրեմն, ամէնէս ազգեցիկ միջոցները ձեռք
առէք, այդ յոյժ ողբալի կացութեան վերջ տալու
համար :

«Բարեկամ տէրութիւննց չետ բոլոր գաշում-
գրերը կը հաստատենք և պնանց հաւատարիմդոր-
ծագրութիւնը անփոփոխ պահելով հանդերձ, զա-
նացէք տակաւ ամրապնդել այն բարեկամական
յարաբերութիւնները զոր կը տածենք պյտ տէրու-
թիւննց չետ :

«Ասոնք են չամառօտիւ մեր բաղձանքները,
ասոնք են մեր դիտաւորութիւնները :

«Ամենակարողն Աստուած Հաճի յաջողութեամբ պատկել մեր ջանքերը : »
Տուեալ Կիրակի 23 Շապան 1293 (10 Սեպտ. 1876) :

Նոր Առևլութանին աղդած անվտահութեան
հակառակ , պէտք է խոստովանիլ թէ կայսերական
սոյն պատգամագիրը լաւ տպաւորութիւն յառաջ
բերաւ և հանրութեան մեծ մասին հաւանութեան
արժանացաւ :

Անոր մէջ կը սիրէին տեսնել երկրին վերա-
կանգնումին լրջօրէն աշխատելու իրական բաղձանք
մը , և գայ անոր որ պիտի իշխէր ըսել թէ նոր
փատիշչին թագաւորութիւնը՝ ուրիշ բան պիտի
ըռլլար բայց եթէ Խարթը Հիւմայունին բովան-
դակ խստումներուն յարատե բոնաբարումը :

Ապա-իւլ-Համիտ իշխանութեան գլուխը անց-
նելով, երեք ծրագիր յղացաւ, որոնց գործադրու-
թեան պիտի նուիրէր իր թագաւորութեան բոլոր
տարիները:

Այս ծրագիրներէն առաջինը և, իր տեսակէտով, ամենէն կարեօրը եղաւ, ամէն բաղձալի խոհեմութեամբ, իր գլխէն բոլորովին հեռացնելայն բոլոր մարդեկը, որ իր եղբայրը իշխանութեան գլուխը բերելէ վերջ, գահընկեց ըրած և զինքը Կայսերական գահուն վրայ բարձրացուցած էին:

«Այս մարդիկը, — կը խորհիւր Ապտիւլ-Համբարձում, — որ երկու թագավոր՝ գահընկեց ըլլին երրորդին ալ կրնան գահընկեց ընել»

ԱՊՏ-ԻՒՀ-ՀԱՄԴԱ

Երկրորդ ծրագիրը եղաւ Թուրքիան աղատել քարիդիլասիօններու ազգեցութենէն :

Երրորդ ծրագիրը կը կայանար Խւլամութեան բոլոր ոյժերը իր ձեռքը ամիսիելով՝ ինքինքը անոր կրօնական գլուխը ճանչցնել տալուն մէջ :

Այս երեք նպատակներէն միայն մէկը ի գլուխ պիտի ելնէր, այսինքն այն ծրագիրը, որ իր անձնական ապահովութեան համար բոլորովին մէջտեղէն վերցնել էր եղբօր ունեցած մարդիկը, ինչպէս նաև այն պետական անձինքը որոնց կը պարտէր իր գահակալութիւնը :

Միւս երկու ծրագիրները, որոնց մեծութիւնն ու ազգային ոգին անկարելի է չխոստովանիլ, կը պահանջէին այլապէս աւելի մեծ ու բարձր մտքի տէր իշխան մը, և քաջութիւնն ու խոհեմութիւնը հանձարին զուգորդել գիտցող վեհապետի մը ձեռամբ միայն կրնային ի գլուխ հանուիլ :

Ապտ-իւլ-Համիտ երբէք այդ մարդը չեղաւ :

Տեսնենք հիմա, թէ ի՞նչ էր Թուրքիոյ կացութիւնը ո՞յն պահուն, երբ Նոր Սուլթանը պետութեան սպանձը ձեռք կ'անցունէր :

Պէտք է խոստովանիլ թէ այս կացութիւնը գոհացուցիչ ըլլալէ շատ հեռի էր :

Գրեթէ ամենուրեք փոթորիկները կը կուտակուէին :

Այն գէպքերը, որոնց ընթացքը Մուրատ Ե.ի թագւորութեան երեք ամիսներու միջոցին թուլցած կը թուէր, կարծես թէ մըրիկի մը կ'սպառէին իրենց ընթացքը փութացնելու համար :

Հերսէքի ու Պոսնայի ապստամբութիւնը, զոր Օսմ. զօրքերը չէին կրցած զսպել, Պերլինի յիշատակագրով, յառաջ բերած էր երեք կայսերաց միջամտութիւնը : Պուլկարիա, զոր համալաւեան մասնախումբերը կը յուզէին, ինչպէս արգէն ըստինք, ապստամբական շարժումներ ունեցած էր, որ սակայն արեան մէջ ազգուապէս խողած էր Օսմ. կառավարութիւնը :

Գալով Սև-Լեռան ու Սերպիոյ, Եւրոպայի մէջ պաթաքի ջարդերուն յառաջ բերած յուզումէն օգուտ քաղած և բացէ ի բաց պատերազմ հրատարակած էին ուռաւական ազգեցութեան տակ :

Բայց երբ Ապտ-իւլ-Համիտ գահը կը բարձրանար, Միլան թագաւորին բանակը Մօրավայի ձակատամարտին մէջ յաղթուած էր Ապտ-իւլ-Քէրիմ փաշայի կողմէ, Պուլկարիա աւերակ դարձած եւ Սև-Լեռ զսպուած էր:

Եւրոպա, թշնամական գիրք մը բռնտծ, սպառզական ընթացք մը ունէր: Ուռափա նպատաւոր ժամուն կ'սպառէր իր որսին վրայ խոյանալու համար: Միայն Անգլիա վարանոտ կ'երեւէր, հակառակ այն վճռական ոգիին զոր ամէն բանի մէջ ցոյց կուտար իր առաջին նախարարը:

Իսկ Ֆրանսա, որուն վրայ կը հսկէր Գերմանիա, մէկ բան միայն կը ինդրէր, այն է՝ իրեն համար արտաքին խնդիր մը չստեղծել: Այս նպատակով, իր փառաւոր անցեալը մոռնալով, խաղաղութիւնը ու եւ է գնով պահպանելու իր բարձանքը՝ իր արտաքին աշխարհհավարութեան առանցքը կ'ընէր:

Ճշմարիտ պետական մարդ մը կրնար թիւր-
քիան փրկել այս բազմադիմի վտանգներէն : Բայց
պյափիսի պարագաներու մէջ ի՞նչ կրնար ընել այն
տգէտ ու խաբերայ իշխանը , որ տարաբախտ
Մուրատ Ե.ի յաջորդած էր :

Իր ըրած գործը եղտւ հիւսենի մարդուն հոգե-
վարքը փութացնել :

ԳԼՈՒԽ Դ.

Թագաւորուրեան մը սկիզբ

Ազուէս մը ընդ մէջ առիւճներու , զայլերու եւ բորենիներու . — Մամիալէլի նոր աշակերտը . — Օամ . Սահմանադրութիւնը . — Միհան փաւայի անկումը . — Եւրոպա եւ Թիւրքիա . — Օամ . խորհրդարանը . — Պատերազմի յայտարարութիւն . —

Եթէ իր իշխանութեան առաջին երկու տարի-
ներու միջոցին Ապտ-իւլ-Համիտի բռնած ընթաց-
քին վրայ անկորզմակալ ակնարկ մը նետենք ,
պարզաբէս պիտի տարուինք զինքը բաղդատելու-
աղութօնի մը հետ , որ իր անձնական պահչովու-
թիւնը երաշխաւորելու համար ամէն հնարքի կը
դիմէ՝ զինքը ըրջապատող առիւճներու և ուրիշ
վայրագ անասուններու դէմ կուռելու և յաղթելու
համար :

Արդարեւ , Ապտ-իւլ-Համիտ ինքինքը տակար-
ւին ամենազօր զգալով և մանաւանդ վախնարդ
այն անձերէն որ զինքը ի գահ բարձրացուցած էին .

ի վեսս իր եղբօրը , խոնարհ և հլու կը ձեանար ,
Կը խոստանար կատարել ինչ որ իրմէ կը խնդ-
րուէր , և իր խարրը Հիւմայունին հրատարակու-
թեամըլը կարծելով գոհացում տալ Եւրոպայի և
իր հպատակներուն պահանջումներուն , կ'սկսէր
այն ծածկամիտ ու սմնեղուկ գործունէութիւ-
նը որ տակաւ առ տակաւ տէր պիտի դարձը-
նէր զինքը Բ. Դրան , ինչպէս նաև այն մարդոց
որ Բ. Դրան արտաքին ու ներքին աշխարհավա-
րութիւնը կը վարէին : Իր հոգածութիւնը լոկ իր
կայսրութեան սպառնացող կնճիւները ուսումնասի-
րելու չէր նուիրէր , և , երբ ժամանակը գար ,
զուարթ սրտով պիտի մերժէր նաև Լօնտօնի Բրո-
դոֆոլը , ինչպէս պիտի մերժէր Պերլինի Յիշատա-
կագիրը և Կ. Պոլսոյ գեսպանախորհուրդը :

Երկրին բարիքը չէր որ չարաչար կ'զբաղեցնէր
իր միտքը , այլ իր անձին պաշտպանութիւնը և իր
ոխերուն ու ատելութիւններուն գոհացումը :

Ահա այսպէս պատճառ պիտի դառնար այն
տակնուվրայութեան , որ Ռուսիոյ զինեալ միջա-
մառութիւնը յառաջ պիտի բերէր և իր կայսրու-
թեան անդամահատութեան պատճառ պիտի ըլ-
լար :

Միտհաթ փաշայի իր վրայ պարտազրած Սահ-
մանադրական պահանջումներուն հպատակիլ ձեա-
ցնելով հանդերձ , արտաքին աշխարհավարութեան
պատասխանատութիւնը անոր կը թողաւր :

Այդ սահմանադրութիւնը , որուն վրայ այն-
քան շատ խօսուեցաւ , և զոր երիտասարդ Թոուր-

քիոյ կուսակցութիւնը հոչակելէ չէր դադրեր, պարզաբեր կը տրամադրէր՝ Կայսրութեան անբաժանելիութիւնը, Սուլթանին անպատասխանատուութիւնը, առանց ցեղի և կրօնի խտրութեան, Օսմ. բոլոր հպատակներուն հաւասարութիւնը օրէնքի առջև, բոլոր քրիստոնեաներուն հանրային պաշտօններու մէջ ընդունելութիւնը, իրենց ընդունակութեան, արժանիքին և ձեռնհասութեան համաձյոյն, անհատական ազատութեան ու բնակարանի անբոնաբարելիութիւնը, յարքունիս գրաւմն, տարապարհակ աշխատութեան, և ամէն տեսակ մարմնական տանջանքներու ջնջումը, ուսուցման ազատութիւնը, դատարաններուն լիակատար անկախութիւնը, ելեմացցոյցին իրական հաւասարակշռութիւնը, նահանգներու վարչային ու թաղապետական ապակեդրոնացումը, կեդրոնական կառավարութեան ազգեցութիւնն ու լիազօրութիւնը պահպելով հանգերձ :

Միտհաթ փաշա, իրբե մեծ հիացող Անգլիացիներուն, և կուսակց անոնց սահմանադրութեան, Թուրքիոյ փրկութիւնը լոկ խորհրդարանական դըրութեան մէջ կը տեսնէր : Իր երեսիսխանական դրութիւնը կը կայանար չորս տարուան հպատակ և գաղտնի քուեկով ընտրուած խորհրդարանի մը վրայ, (50,000 արու բնակիչներու համար մէկ երեսիսխան), ինչպէս նաև Շեքսակոյտի մը կազմութեան վրայ, որուն անդամները Սուլթանին կողմէ կ'անուանուէին ցեղանս :

Երեսի. Ժողովը ու Շեքսակոյտը հակակը ի-

րաւունք ունէին կառավարութեան գործերուն վրայ, նախարարները պատասխանատու էին խորհրդարանին ու ծերակոյտին առջև ; բայց օրէնքներու նախաձեռնութիւնը լոկ կառավարութեան կը վերաբերէր :

Վերջապէս, իրբե էական կէտ և ծշմարիտ սանձ, որով կընար Երեսի. Ժողովին ու Շեքսակոյտին գործը կամեցնել կամ բարեփոխել, Սուլթանը, Օսմ. Սահմանադրութեան կերպ յօդուածին գորութեամբ, անոնց բացման թուականը յետաձգելու կամ կանխելու, նստաշրջանները կարձեցնելու կամ երկարաձելու ազատ էր :

Կօրչապով իշխանին շրջաբերականը, որով Եւրոպյի կը ծանուցանէր թէ ուուսական վեց զօրաբանակներ, Թուրքիոյ քրիստոնեայ բնակիչներուն ապահովութիւնը երաշխաւորելու նպատակաւ, շարժման մէջ զրուած են՝ Պոլսոյ մէջ Եւրոպական գեսպանախորչուրդ մը գումարելու առաջարկը վերստին ձեռք առնելու մզած էր Անգլիան : Այս անգամ, գաղափարը ընդունուեցաւ :

Ճիշդ այդ պահուն է որ Երիտասարդի Թիվրիոյ կուսակցութիւնը փորձեց Եւրոպյի միջամբ տութիւնը արգիլել Կայսրութեան ներքին գործերուն մէջ, բարենորդոգումներու նախաձեռնութիւնը ինք ստանձնելով :

1876 դեկտ. 13ին, այդ կուսակցութեան պետը Միտհաթ փաշա, Մէհմէտ Ռիշշամի փապյի կը յաջորդէր իրբե Մէծ-Եպապքոս :

Այն օրն իսկ երբ դեսպանախորհուրդը Պոլ-

սոյ մէջ կը հբատարակուէր , Խարրը Հիւմայուն մը
նոր Մեծ-Եպարքոսին յղացած Սահմանադրութիւ-
նը կը հռչակէր :

Ասիկա չափէն աւելի թուրք եղանակ մ'էր
պատասխանելու համար այն պահանջումներուն
որ Պոլսոյ գեսպանախորհուրդը պիտի հռչակէր
յանուն Եւրոպայի :

Այդ պահանջումները , որոնք առանց թուրք
կառավարութեան մասնակցութեան խմբագրուած
էին , Դեկտ. 24ին յանձնուեցան արտաքին գործոց
Նախարար Սաֆէդ փաշայի :

Եւրոպայի դիւնագէտներուն պահանջումները
ընդունուցին թուրքիացիներուն ազգային զգացու-
մը :

Բ. Դուռը , պատասխանեց ապաստանելով Սահ-
մանադրութեան ետին , որ Օսմ. երկիրներուն ան-
բաժանելիութիւնը կը հռչակէր :

Գեսպանախորհուրդը , որ բացորոշ ու կարուկ
պատասխան մը պահանջած էր , Բ. Դրան կողմէ
բացայաց մերժման մը արժանացաւ : Բ. Դուռը
կը յայտարարէր թէ չէր կընար հաւանիլ Մեծ
Տէրութեանց յիշատակագրին :

Թուրք կառավարութեան մերժման հակառակ ,
ըստակցութիւնները շարունակեցին : Պոլսոյ գես-
պանախորհուրդին օտար պատուիրակները Օսմ.
պատուիրակներուն ծանուցին իրենց վերջնական
նուազագոյն պահանջումը :

Այս իրողութիւնը տեղի կ'ունենար 1877
Յնկ. 15ին : Բ. Դուռը միևնոյն ատեն ազգարարու-

թիւն ստացաւ թէ օտար լիազօրները իսկոյն Պոլ-
սէն պիտի մեկնէին , եթէ չուզէր հաւանիլ Եւրո-
պայի պահանջած բարենորոգումներուն :

Միտհաթ փաշա այն ատեն ազգային ժողով
մը գումարեց , որ 181 իսլամ և 60 քրիստոնեայ
անդամներէ կը բաղկանար :

Այս ժողովը , Մեծ-Եպարքոսին խորհուրդնե-
րուն անսալով , մերժեց Գեսպանախորհուրդին ա-
ռաջադրկները :

Ցունուար 20ին , Սավֆէդ փաշա ժողովին նոյն
մերժումը պաշտօնապէս ծանոյց Եւրոպական պատ-
ուիրակներուն :

Գեսպանախորհուրդը այսպէս վեժելով , վեր-
ջին խօսքը պատերազմին թողուց :

Ռուսիոյ յանկարծ բոնած հաշտարար ընթաց-
քը և Անդլիական գեսպանատան կողմէ ընդդի-
մութեան համար շոայլուած թաքուն թելադրու-
թիւնները քաջալերած էին Թուրքիան մերժելու
Գեսպանախորհուրդին առաջարկները :

Ա. Պոլսոյ Գեսպանախորհուրդին անյաջուռ-
թեան հետեւանօք , Ռուսիա Լճատոնի , Պերլինի ,
Քարեզի , Վիեննայի և Հռոմի իր գեսպաններուն
գրադարերական ծանուցագիր մը ուղղած էր , Եւրո-
պայի որոշումները Թուրքիոյ վրայ պարտադրելու
անհրաժեշտ հարկին վրայ պնդելով :

Սակայն Անդլիա յայտարարած ըլլալով թէ
բոնադատական միջացներու գործածութեան դէմ
ինք հակառակ է , Միտհաթ փաշա Եւրոպական
դիւնագիտութեան այս կարծիքի անհամաձայնու-

թենէն ճարտարապէս օգուտ քաղեց և Սերպիոյ հետ հաշտութիւն կնքեց իշխանապետութեան համար պատուաբեր պայմաններով:

Միւնոյն ատեն մինչ մի կողմէ կը ջանար գարատաղի հետ ևս հաշտութիւն կնքել, միւս կողմէ իր կառավարութեան ձեռնարկած բարենորոգումն երով կը պարծենար: Սակայն Միւհհամ փաշայի իշխանութիւնն ալ իր վախճանին կը մօտենար:

Ապտ-իւլ-Համիտի պալատականները այնպէս մը ներկայացնուցած էին զինքը թէ Մուրատ Ե.ի վրայ կը ցաւեր և առիթ մը միայն կը դնուեր նորէն գահը բարձրացնելու համար: Ապտ-իւլ-Համիտ, որ շարունակ վախի մէջ կ'ապրէր, այս խօսքերուն հաւատ ընծայելով, Մեծ-Եպարքոսութենէ արձակեց զպյն 1877 Մարտ 5ին և աքսորեց առանց դատաստանի:

Տժգոյն Սուլթանը, միշտ իբրև Մաքիավելի աշակերտ, իր Մեծ-Եպարքոսը աքսորելով հանգերձ, 500 օսմ. ոսկիի գումար մը յանձնել տուաւ անոր:

Տժգոյն Սուլթանին տիրական այս առաջին գործը նախաբանը եղաւ այն բոլոր սխալներուն ու ոճիրներուն զոր պիտի գործէր իր բացարձակ իշխանութիւնը ու իր ողորմելի անձին ապահովութիւնը երաշխաւորելու համար:

Էտհէմ փաշա յաջորդեց Միւհհամ փաշայի: Մինչ այդ գէպերը տեղի կ'ունենային, Օսմ. Խորհրդարանը իր նիստերը սկս ու էր և կը շարունակէր նշանակելի անկարգութեան մէջ:

Մէկ քանի երեսփանաններ, միւսներէն աւելի անկախ ու աղատամիտ, կը ջանան թօթուել աղդին անհոգութիւնը, լուրջ բարենորոգումներ պահանջելով. բայց անոնց ձայնը կը խղդուէր պուչտովներով այնպիսի ժողովի մը, որ մեծ մասամբ ընտրուած էր իւլէմաններու և կառավարական պաշտօննեաններու աղդեցութեան տակ:

Բոլոր վիճարանութիւնները կը խափանուէին և բոլոր օրինագիծները կը մերժուէին սա միակ փաստով. — Ասիկա Շերիարի օրէնքին հակառակ է:

Էտհէմ փաշայի ճնշումին տակ, երեսի. Ժողովը խանդավառութեամբ բուէարկեց պատերազմի շարունակութիւնը գարատաղի հետ (11 Ապրիլ):

Յաջորդ օրը, Բ. Դուռը կը մերժէր հաւանութիւն տալ այն Բրոգօքոլին, զոր Շուվալօֆ կոմը ստորագրած էր Լոնտոնի մէջ, Մարտ 31ին:

Արդիւնքը պատերազմ էր:

Մինչդեռ երկրին ճակատագիրը այսպէս վշտանգի մէջ էր, Ապտ-իւլ-Համիտ ինք անդին ծածուկ ոստիկանութիւնը, լրտեսներու փոհմակը կը կազմակերպէր և իր թաքուն խորհուրդներուն խաղը կը պատրաստէր, որով բացարձակ պիտի տիրապետէր իր արարածներուն և Կայսրութեան վրայ, երկիրը աւերելով և աքսորելով այն բոլոր խելացի մարդիկը, որոնք իր հօրեղոր ու եղբօրը օրով երկախն ծառայած էին:

ԴԼՈՒԽ Ե.

Ապտ-իւլ-Համիտ Թուրքեռուս պատերազմի
միջոցին ու անկէ ևտքը.

Տժզոյն Սուլթանը տակաւ առ տակաւ կ'ամրապնդէ իր անձնական հաղաքանականութիւնը. — Խփանութեան հաստում երթրզի մէջ. — Թուրքեռուս պատերազմը. — Սան-Սրբածնոյի ու Պերլինի դաշնագիրներ. — Սուլթան Ապտ-իւլ-Համիտի ծրագիրներ. — Ալի-Սուլթիի փորձը ի նպաստ Մուրասի. —

Տօլմա Պահճէի պալատին խորէն, ուր գեռ կը շարունակէր իր բնակութիւնը, Ապտ-իւլ-Համիտ թագուն ուրախութեամբ մը կը հետևէր Երեսի. Ժողովին աղմկալի վիճաբանութիւններուն:

Այդ ժողովը, արդիւնք սահմանադրութեան մը, որուն հաւատարիմ մնալու երդում ըրած էր Ապտ-իւլ-Համիտ և զոր սակայն կ'արհամարհէր և միտքը դրած էր առաջնն առթիւ իր օձիքը ազատել անոր ձեռքէն, այդ ժողովը, կ'ըսնք, իրեն համար ճշմարիտ մղձաւանջ մը կը կազմէր:

Սակայն պարագաները պիտի չուշանային հայթայթելու իր խորհուրդը իրականացնելու առիթը: Նախարարները, որոնք իրենց պաշտօնավարութեան համարը Սուլթանին միայն տալու վարժուած էին, երեսիուսաններէն որոնց պահանջումներուն հետ շարունակ կռուի մէջ էին:

Այս նոր տէրերը Օսմ. վեհապետներէն աւելի նեղէ կը հանդիսանային:

Մէկ քանի երեսիուսաններու հարցազնդում-

ներէն և անկէ յառաջ եկած բուռն ընդհարումներէն յոդնուծ, երկար վիճաբանութիւններու առթիւ կորսուած թանկագին ժամանակէն և Երեսի. Ժողովին գործադրել ուզած հակակըւէն ձանձրացած, նախարարները, որոնց գլուխը կը գտնուէր Էտչէմ փաշա, Սուլթանին առաջարկեցին Երեսի. Ժողովին նիստները գագրեցնել:

Ապտ-իւլ-Համիտ, իր սովորական խարդախներկիմութեամբ գործելով, նախ Մաքիավելեան համարամտութեամբ չուզեց զիջանիլ իր նախարարներուն բաղձանքին: Այս վերջինները քանի մը օր վերջը կրկնած ըլլալով իրենց առաջարկը, Ապտ-իւլ-Համիտ թելազրեց անոնց, որդէս զի արտասովոր մեծ ժողով մը գումարեն: Այդ ժողովը պալատին մէջ իսկ գումարուեցաւ Երեսի. Ժողովին աշխատութիւնները գագրեցնելու և ի հարկին պաշարման վիճակ հրատարակելու իրաւունք տրաւ Սուլթանին:

Քրիստոնէից պատահական ապստամբութիւնը արդիւլելու նպատակաւ չէր, — ինչպէս կարծեցին այդ արտասովոր խորհուրդին անդամները, — որ մեր խորհամանկ աղուէսը պաշարման վիճակ հրատարակելու իրաւունքը ստանալու աշխարտած էր:

Այդպէս գործելով, մասնաւորապէս նպատակ ունէր զինուիլ այն ընդդիմութեան դէմ, • որ յառաջ պիտի գար Սահմանադրութեան բոնաբարումէն, ինչպէս նաև այն խստութիւններէն, որոնց վայ լոիկ կ'որոճար:

Բ. Գուռը, գրեթէ սահմանադրական վեհա-

պետ մը բացարձակ իշխանութեան տէր ինքնակալ մը դարձնելով, անձնասպան կը լլար և կը պատրաստէր այն բռնակալութեան ճամբան, որուն մէջ իր նոր տէրը շատ հետուները պիտի երթար :

Սահմանադրութեան բռնաբարման յաջորդեցին ազատական գլխաւոր երեսիստաններուն դատապարտութիւնն ու տարագրութիւնը :

Ահա այսպէս Ապտիւլ-Համիտ կացութեան բացարձակ տէրն եղաւ :

Մինչ գեռ այս ներքին գէպքերը տեղի կ'ունենային, մինչգեռ նոր Սուլթանը իր հօրը պալատին մէջ ինքինքը անապահովութեան մէջ զւալով, իր բնակութիւնը Երլտրզի բարձրաւանդակն վրայ կը փոխադրէր, ուրկէ կընար իշխել ամբողջ Պոլսայ վրայ, Ռուսաները գանուք գետէն կ'անցնէին Հիրշօվայի ու Կալացի կողմէն և ստորին գանուքի ու Տօպրուծայի բովանդակ գծին կը տիրէին:

Թուրքիա, Լօնտօնի Բրոդոզոլը մերժելով, ձեռնոցը Ռուսիոյ երեսին նետած էր, և այս վերջինը առանց վարանելու գետնէն վեցուցած էր զայն :

Զարին այն յայտարարութեան, որով Ապրիլ 24ին պատերազմ կը հրատարակէր Օսմ. կայսրութեան դէմ, Բ. Դուռը պատասխանած էր յոյժ արժանավայել ծանուցագրով մը, որուն մէջ կոչում կ'ընէր Երլոպայի միջնորդութեան, Բարիզի դաշնագրին 8րդ յօդուածին գորութեամբ, կաչում որ Լօրտ Տէրպիի առիթ ընծայեց Անգլ. Խորհըր

դարանին բեմէն յայտարարելու թէ «Դաշնագիր-ները ժամանակին և իրաց պահանջման հետ իրենց զօրութիւնը կը կրոնցնեն» :

Գիտենք թէ ի՞նչ եղաւ այդ պատերազմը որ Թուրքիոյ լողոր զօրավարներուն համբաւը նսեմացուց, երկրին համար աննախընթաց աղէտ մը եղաւ, և կառավարական ձախողուածը ի լրումն հասցուց:

Եւ սակայն անկողմնակալ պատմութիւնը պիտի խոստովանի թէ բախտը քանից ժապտեցաւ օամ. զօրավարներուն, բայց անոնք ի՞նչ կրնային ընել այն հակասական հրամաններուն դէմ, որ Երլտրզի միահեծան բռնակալին ու անոր պալատականներուն կողմէ կ'արձակուէին :

Մինչ Ռուսիա հսկայաբայլ յառաջ կը խաղար Պուլսոյ վրայ, Սան-Սթէֆանոյի մէջ միայն կանգ առնելու համար, Սերպիա որ Գեկտ. 13էն ի վեր պատերազմը վերսկսած էր, Նիշի կը տիրէր, Ճեռքը Սօֆիայի ոռուսական Ճեռքերուն կը կարկառէ և Հաֆլուզ փաշայի բանակը կը պաշարէ : Գարատաղցիներն ևս իրենց յաջողութեանց ընթացքը շարունակած էին և Նիշիչի, Սրուցի, Մէտօնի և Անթիվարիի դիտելէ վերջ, Շ. Քոտրայի կ'ապառնային :

Գիտին, Ռուսմանական բանակին կողմէ պաշարուած, յետին անձկութեան մէջ ինկած էր : Այս պայմաններուն մէջ կուրք բացարձակապէս անկարելի դարձած էր :

Թուրքիա իր տժգոյն Սուլթանին անկարողուա-

թեան ու խարեբայութեան երեսէն յետին թըշ-
ուառութեան ու ամօթի մատնուած , հաշտութիւն
խնդրեց :

Անոր նախնական պայմանները Սեպտ. 5ին
ստորագրուեցան Քօղլուքքի մէջ: Մարտ 3ին Կհ-
նաթիէվ զօրագարը Բ. Գրան վրայ կը պարագրէր
հետեւեալ դաշնագիրը :

Այս դաշնագրով, որ պատմութեան մէջ Սահ-
Աթէֆանոյի անունը կը կրէ , Օսմ. Կայսրութիւնը
իր անդամահատութիւնը կը տեսնէր յօդուտ իր
նախկին հպատակներուն, — Սերպիա, իր անկախու-
թիւնը վերստանսով , իր երկիրը կը նդարձակէր
Նիշի սանձագը գրաւելով , Ռումանիա ևս անկախ
հոչակուելով , կը բոնադատուէր Տօպրուժան ըն-
դունելու Պեսարապիոյ տեղ , զոր Ռուսիոյ կը թո-
ղուր : Ասիոյ կողմէ , Ռուսիա կիւրացնէր Կարս ,
Արաւիան , Պալմում և Պայսագիտ բաղաքները :
Գարատաղ իր երկիրը կ'եռապատկէր և Սրիցայի
ու Ընթիվարիի նաւահանդիսաները կ'ստանար :
Ալերջապէս Պուլկարիա Գանուրէն մինչեւ Խզէական
ծով ընդարձակուելով , Հարկատու իշխանապետու-
թեան մը կը վերածուէր: Թուրքիա Եւրոպայի մէջ
կը պահէր միայն Ա. Պոլիս , Սելանիկ, Ալիագոլու ,
Նավիրոս , Թեսալիա , Ալպանիա և Պոսնիա : Այս
Ճշմարիտ անդամահատումէն զատ , 1,200,000,000
ֆր.ի պատերազմական տուգանք պիտի վճարէր :

Անգլիա , որ նաւատորմ մը դրկած էր Մար-
մարա և իր պատերազմական միտումներով մեծ
աղմուկ յարուցած , այս դաշնագրին լուրին միայ
ընդոստ յուղուեցաւ :

Պիքօնսֆիլտի դահլիճը ի զէն կոչեց գործօն
բանակին պահեստիները և իր Պոլսոյ դեսպանը
(Սըր Ա. Լայարտ) յառաջ մղեց , Զաթալճայի առ-
ջև բանակող Օսմ. և Ռուս. զօրքերուն միջև ընդ-
հարում մը յառաջ բերելու համար : Բայց Կրէ-
տէի ու Թեսալիոյ ապօտամբութիւնն և Յունաս-
տանի հետ պատերազմի սպառնալիքը Թուրքիան
կը պարաւորէին չանսալու իր դիւրաբորբոք
խորհրդականին տուած իրատներուն :

Մինչ Անգլիա մէկ կողմէ Ռուսիոյ , Աւստրիոյ
և Գերմանիոյ հետ ծանուցագրեր կը փոխանակէր,
միւս կողմէ Թուրքիոյ հետ կ'ստորագրէր պաշտ-
պանողական զինակցութիւն մը և տէր կը դառնար
Կիսլոս կղզիին :

Ռուսիա կը հաւանէր Պերլինի վեհաժողովին:

Թուրքիա , որ Անգլիոյ հետ կնքած դաշնա-
գրէն այնքան չէր նպաստաւորուած , ինչպէս կը
տեսնուի ի ստորև գրուած ծանօթութիւնն , Պեր-
լինի վեհաժողովին մէջ լիազօր պատուիրակ ունե-
ցաւ Մէջմէտ Ալի փաշան , Գարաթէոտորի փաշան
և Սատուլլահ պէյը :

Աւստրիկ այդ դաշնագրին բնագիրը
Եթէ երբէք Բուսիս Արտահանը , Պամումը , Կապր կամ
այդ բերդարազմաներէն մին իւրացնէ , և Եթէ ուեւէ Ժամա-
նակի մէջ Բուսաց կողմէ փորձ մը ըլլայ՝ խաղաղութեան դաշ-
նագրով որշուած օսմ. երկիրներէն ուեւ մաս մը իւրացնելու ,
Անգլիա կը խոստանայ Ն. Կ. Վեհափառութեան Սուլթանին
միանալու , խնդրոյ նիւթ եղած երկիրը զինու զօրութեամբ
պաշտպանելու համար :

«Ասոր փոխարէն , Վեհ. Սուլթանը Անգլիոյ կը խոստա-
4

Թուախոյ լիազօր պատուիրակներն էին Կօրցաքօֆ իշխանը, Շուվալօֆ կոմճ և պառոն Օպրիհալ: Իսկ միւս տէրութիւնները, այն է Ֆրանսա, Գերմանիա, Աւստրիա և Իտալիա նոյնպէս երեքական լիազօր ղրկած էին:

Ապտիւլ-Համիտ Մէհմէտ Ալի փաշան իրեն լիազօր ղրկելով, երևակայած էր թէ այս վերջինը սիրալիք ընդունելութիւն պիտի գտնէր Պիղմարք իշխանէն: Սակայն հակառակը պատահեցաւ:

Եթէ Մարէշալը ծագումով գերմանացի էր, սակայն համեստ գերձակի մը զաւակը ըլլալով անտոչմիկ էր: Էյդ պարագան պատճառ եղաւ անոր վարկաբեկութեան, հեռի պահեց զայն Գերման ազնուականութենէն և պատճառ եղաւ կոշտ բռնութեան որով Պիղմարք իշխանը Վեհաժամովին առաջին նիստին մէջ իսկ լուութեան դատապարտեց Թուրք Մարէշալը:

Այս իրողութիւնը, որ առաջին տեսութեամբ նայ հարկ եղած բարենորումները զործադրել (որոնք ապա երկու տէրութեանց կողմէ պիտի որոշուին), երկրին բարւոք վարչութեան և Բ. Դրան քրիստոնեայ ու այլ հապատակներուն պաշտանութեան համար, և որպէս զի Անգլիա կարող ըլլայ իր յանձնառութիւնը զործադրելու համար անհրաժեշտ եղած միջոցները ապահովելու, Վեհ. Սութանը կ'ընդունի որ Անգլիական կառավարութիւնը զրաւէ և իր վարչութեան ներքեանէ Կիպրոս կղզին: (Յունիս 4): Յուլիս 1 թուակիր յաւելուած մը կը պայմանադրէ որ, Թուախա եթէ Երբէք Թուրքիոյ վերադաշնէր Կարսը և Վերջին պատերազմի միջոցին Հայաստանի մէջ իր զրաւած միւս երկիրները, Անգլիա ալ Կիպրոս կղզին պիտի պարպէր և 1878 Յունիս 4 Թուակիր պայմանագիրը զործադրելի ըլլալէ պիտի զադրի:

անկարեսոր կ'երեւի, սակայն ցոյց կուտայ թէ քաղաքական կորովամտութենէ զուրկ էր տմոյն Սուլթանը, որ չատ չանցած կարմիր պիտի դառնար: Եթէ Ապտիւլ-Համիտ Գերմանիոյ արքունիքին մէջ տիրող բարեպաշտօն միսթիքականութեան իրազեկ եղած ըլլար, ուրացող մը հան ղրկելէ պիտի ըդգուշանար, մինչեւ իսկ եթէ այդ ուրացողը զինուարական մեծագոյն տապանդներէն մին եղած ըլլար: Պերլինի Վեհաժամովին խորհրդակցութեանց արդիւնքը եղաւ Սան-Սմէֆանոյի գաշնագրին բարեփախումը, որ թէեւ մեր ընթերցողներէն շատերուն ծանօթ է, սակայն աւելուր չենք համարեր ամփոփել հսու պիտիսութիւնը:

Սերպիա, ազատազրուելով, Նիշի գաւառը իւրացուց: Գարատաղ իր անկախութիւնը ճանչցուց Բ. Դրան և Անթիվարիի նաւահանգիստին հետ պահեց Երրորդ մասը այն երկրին, զոր Սան-Սմէֆանոյի գաշնագիրը իրեն սահմանած էր: Պուլկարիա երկու մասի բաժնուեցաւ. Հիւսիսային մասը կը կազմէր իշխանակետութիւնը. իսկ Հարաւային մասը Օսմ. Ինքնօրէն նահանգ մը կը կազմէր Արևելեան բումելի: Առւմտնիա իր անձի ու դրամի զօհողութիւններուն փօխարէն ուրիշ բան ձեռք ըսերաւ բայց միայն իր անկախութիւնը և Պետարազիոյ պէս բարեբեր ու առողջ նահանգ մը փօխանակեց Տօպրուձայի մահաշունչ Ճահիճներուն հետ:

Ուուսիա ետ կ'առնէր Պետարազիան զոր Բարիզի գաշնագիրը իր ձեռքէն առած էր, և կը

պահէր կարսը, Արտահանը և Պաթումը, որ աղատ նաւահանգիստ պիտի հռչակուէր : Գալով պատերազմական տուգանքին, որոշուեցաւ որ Օսմ. կառավարութեան նախորդ պահանջատէրները առաջնութիւն ունենան պատերազմական տուգանքին վրայ : Վերջապէս, Աւստրիա և Պարսկաստան ևս իրենց բաժինը ստացան : Առաջինը ստացաւ Սրիցան, ինչպէս նաև Պոսնան ու Հերսէքը անորոշ ժամանակի մը համար գրաւելու պաշտօն ստացաւ: Երկրորդը պարզապէս իր երկրին միացուց խօթուրի գաւառը :

Այս բոնադատեալ զիջողութիւններէն զատ, Սուլթանին կառավարութիւնը կը խօստանար, առանց կրօնի խորութեան, ընդունիլ իր բոլոր հըպատակներուն վկայութիւնը՝ դատարաններու առջև, Կրէտէի մէջ խղճմտութեամբ գործադրել 1868ի կազմական կանոնագիրը և նմանօրինակ կանոնադրութիւններ ներմուծել Խւրուպական Թիւրքիոյ այն մասերուն մէջ, որոնց համար մասնաւոր կազմակերպութիւն մը չէր նախատեսուած, այլէս առանց յապաղման, վարչային բարերգութներ և բարենորոգութներ ներմուծել Հայարնակ հահանգներուն մէջ, տեղական պէտքերուն համաձայն, քիւրտերուն ու Զէքէզներուն դէմ անոնց ապահովութիւնը երաշխատորել և այս մտօք ձեռք առնուած միջոցներուն վրայ պարբերաբար տեղեկութիւն տալ մէծ տէրութեանց, որոնք պիտի հսկէին անոնց գործադրութեան վրայ : (Յօդ. 61): Իրականապէս այս դաշնագիրը առաջին բաժանումն

Էր Թիւրքիոյ :

Այս բաժանումնով, դաշնագիր մէծ տէրութիւններէն իւրաքանչիւրը, բացի Քրանսայէն ու Խոալիայէն, իր փառասիրութեան և մեծութեան համեմատ բաժին մը շորթեց : Յունաստան ևս, վեհաժողովին բաղձանքներուն վրայ հիմուելով, որոնց ախոյնեանը եղած է ֆրանսական լիազօր Մ. Վատինիգոն, Լարիսան ու Տանիան կը պահանջէր:

Վերջապէս, Յունիս կի պայմանագրով, Ասիական թուրքիա Մեծն-Բրիտանիոյ ինամակալութեան ներքեւ կը մտնէր :

Ապա-իւլ-Համիտ, Նեղուած ու բռնադատուած, Վերլինի վեհաժողովին սարսափելի որոշումները մտադիւր ընդունիլ ձեւացուց : Միշտ պատուախնդիր, միշտ իր անձին համար գողահար, այս համբաւաւոր դաշնագրին ստորագրութենէն յետոյ միայն իրապէս շունչ առաւ :

Եթէ իր Հայրենուն կայսրութիւնը այսպէս կ'անդամահատուէր, միթէ ինք բացարձակ և միահեծան տէրը չէ՞ր մնար երկրի մը, որ իր կրած ձախողւածներուն հակառակ տակաւին մէծ և հզօր միջոցներ կ'ընծայէր իրեն : Յնաց որ քաջ գիւտէր թէ իր յանձնառութիւնները կարելի եղածին չափ քիչ պիտի կատարէր և Եւրոպա ալ, արևելեան համաւատոր խնդիրը միանգամ ընդ միշտ լուծելու մտքով, իր կատարած ջանքերէն պարապասած, Համիտի սանձը թոյլ կը թողուր :

Տժգոյն Սուլթանը իր կայսրութեան աւերակներէն իրեն համար կը ձեւացնէր թագաւորութիւն

մը որուն կուղէր միակ միահեծան տէրը , հասոյթներուն միակ մատակարարը ըլլալ :

Մինչդեռ մեր արդէն պատմած դէպքերը տեղի կունենային , այն պահուն երբ ոռւս բանակը իր յառաջապահները Այ-Աթէֆանոյի մօտ դետեղած էր և Սուլթանը , իր Երլարզի պալատին մէջ գողահար Հաշտութիւն կը հայցէր , անդին եղելութիւն մը կը պատրաստէր , որ տարօրինակ կերպով պիտի ազդէր Ապտ-իւլ-Համիտի փախկոտ ու կասկածոտ բնութեան վրոյ : Այս եղելութիւնը Ալի-Սուլավիի փորձն է ի նպաստ Սուլթան Մուհամեթ , որ այն տաեն Զբաղանի պալատին յարկարաժիններէն մէկուն մէջ դրեթէ բանտարկուած էր :

Տարաբախութ իշխանին անունը՝ Կայսրութեան բոլոր գժգոհներուն միաբանութեան կէտը դարձած էր : Կը ծանուցուէր թէ առողջացած էր , և բացէ ի բաց կը խօսուէր զայն նորէն իր գահուն վրայ բարձրանցելու Հարկին վրայ : Ասկէ յառաջ կուգային Ապտ-իւլ-Համիտի կրտծ տեական սարսափեները , որ խստիւ Հսկողութիւն կատարել կուտար իր եղբօրը վրայ , այն զանազան պալատներուն մէջ , որ յաջորդաբար անոր բնակութեան կը յատկացուէին :

1878 Մայիսին , նախորդ Սուլթանը Զբաղանի պալատը կը բնակէր : Այս պալատը , ինչպէս գիտէք , կը կանգնի Վասփորի Երկայնքը , բայց մը ստորոտը , որուն կատարին վրայ կը բարձրանայ Երլարզ-Քէօշկը , Ապտ-իւլ-Համիտ Բ.ի սիրական

Բնակավայրը : Զբաղանի պալատը Երլարզ-Քէօշկին պարտէզին հետ կապուած է կամուրջներով , որոնք ձգուած են այն ճամբուն վրայ ուրկէ կանցնի Պէշիքթաշ ու Օրթագեղ գացող թրամուէյի գիծը : Բլուրին այն մասը որ այդ ճամբուն կը յանգի , շատ ցից զառիթափ մը ունի և կը տարածուի բովանդակ Զբաղանի երկայնքը : Քարերու գլորումներուն առաջը առնելու համար , նեղուկ-պատ մը շինուած էր : Այդ պատը ժամանակէ մը ի վեր փլած էր և նորոգութիւնները գեռ չէին աւարտած : Բաղդամթիւ գաղթականներ կը գործածուէին այդ պատին վերաշնուրեան համար :

Մայիս 20ին , առտուան ժամը տասնըմէկին , յիսունի չափ գաղթականներ Զբաղանի գուռներէն մէկուն առցել կը ներկայանային և կը պահանջէին ներս մանել : Երբ Պահակ զինուորը պատասխանէց թէ արգիլուած էր ներս մանել , գաղթականները յարձակեցան անոր վրայ և դաշունահար ըրին :

Իսկոյն դուռը կոտրեցին և խուժեցին ներքին բակը այն շէնքին ուր Մուրատ բանտարկուած էր : Այդ դրան վրայ Հսկող երկու պաշտօնատարներ փորձեցին դիմադրել և բիզոլվէրի Հարուածներով սպաննուեցան :

Յարձակողներու խումբը մէկ վայրկեանի մէջ ստուարացաւ մեծ Համեմատութիւններով : Գրեթէ այս բոլոր մարդիկը գաղթականի (մուհամիք) տարագ կը կրէին :

Ճամբուն վրայ գրեթէ Հարիւր հոգի կեցած

էին, նոյնչափ ալ ներքին բակին մէջ, և վաճառուն հոգիի չափ ալ ներս խուժած էին յարկաբաժինն որուն մուտքը ազատ մնացած էր հսկող պաշտօնեաներուն սպանութեան շնորհիւ : Այս դաւադիրները կ. Պոլսոյ մէջ հանրածանօթ բախտաինդրի մը կողմէ կ առաջնորդուէին : Այս բախտաինդիրը իր հայրենիքէն՝ Պուխարայի խորերէն եկած էր Պոլսի, տասնը չորս տարի առաջ :

Ալի-Սոււազի էֆէնտի եռանդուն ու յախուռն Սօֆթա մ'էր, և իր վառ իմացականութեան և բնական պերճախօսութեան հետ անհաւատալի ինքնահաւանութիւն մը ունէր : Աւստի 1875ին պարտաւորուած էր Պոլսէն հեռանալ, խոյս տալու համար ամենազօր Ալի փաշայի վրէժինդրութիւնն, զոր խստիւ քննադատած էր իր Մահապիր անուն թերթին մէջ :

1876ին վերադառնալով, Ֆիտհաթ փաշայի պաշտպանութեան շնորհիւ, դաստիարակ գրուած էր Ապտ-իւլ-Համիտի զաւակներուն, բայց իր կոշտ բնաւորութեան պատճառաւ ձամբուած ըլլալով, խկոյն գժգոչներուն մէջ մտաւ և Սուլթան Մուրատը նորէն իր գահը բարձրացնել ուղղողներուն գլուխը անցաւ :

Պոլսոյ յիսուն հաղար գաղթականներուն մէջ, գժուարին չեղաւ իրեն գտնել երկու հարիւր յիսուն տարաբախտներ, որոնք համոզուած էին թէ, եթէ Ապտ-իւլ-Համիտը տապալէին, իրենց ու հայրենիքին կրած չարիքներուն վերջ մը պիտի տային :

Պուխարացի Սօֆթան, ձեռքը բիկոլվէր մը բոնած և իր մարդիկը խանդավառ խօսերով գըրգուելով, ուղղակի Մուրատ Ե.ի յարկաբաժինը քաղեց : Նախորդ Սուլթանը ապստամբներուն առջև խոյացաւ և հարցուց թէ ի՞նչ կուղէին իրմէ :

— Դուն մեր օրինաւոր վեհապետն ես, պատասխանեց Ալի-Սոււազի, բեզ Սուլթան կը հռչակենք Ապտ-իւլ-Համիտի տեղ, որուն գահընկեցութիւնը կը պահանջէ ժողովուրդը : Եկուր ինքզինքդ ցոյց տուր հաւատարիմ հպատակներուդ :

Մուրատ դիտել տուաւ թէ ժամանակը շատ գէշ ընտրուած էր, և մերժեց այն գահը որ աւելի յանդգնութեամբ քան ստուգութեամբ կառաջարկուէր իրեն : Ալի-Սոււազի այն ատեն բառ առ բառ ըստ իրեն . «Եթէ չես ուղնր յօժար կամքով Սուլթան ըլլալ, բռնի պիտի ըլլաս» Ասոր վրայ Մուրատ պատասխանեց թէ իր վրայ առաջին ձեռք երկնցնողին գանկը պիտի ջախջախէ : Միենայն ատեն քաշեց հանեց բիկոլվէր մը, զոր իր հագուստներուն տակ պահած էր :

Տուամը կը սաստկանար :

Սակայն Երլարզէն հասնող վաշտ մը զօրքը ապստամբներուն կողմէ բիկոլվէրի հարուածներով ընդունուած էր պալատին ներքին բակին մէջ և կորսի կերպով կը գիմադրէր : Վասիրի մէջ, Զըրազանի մօտ խարսխած զրաշաւորները զինեալ մակոյիներ զրկած էին որոնք կը պաշարէին պալատը : Ամեն կողմէ համնող նոր զինուորներ ցամաքի կողմէ շղթայ մը կը կազմէին, և բազմա-

թիւ ձերբակալութիւններ կ'ընէին : Պալատին կիւները , սարսափահար եղած , նրբանցքներուն և պատշգամիներուն վրայ կը վազվուտէին այնպիսի բարձրագոչ աղաղակներ արձակելով , որ հրացանաձգութեան ժխորը կը խափանէին : Ալի-Յուռավի ներսը կը թախանձէր Մուրատի մօտ :

Նոյն պահուն , Ապտ-իւլ-Համիտի կողմէ Մուրատի վրայ հսկելու պաշտօն ունեցող ներքինին ազգուապէս հրաման կ'ընէ զինուորներուն որ ապստամբները պատուհաններէն դուրս նետէն : Ալի-Յուռավի իր ատրճանաւուկը կը պարպէ զորքերուն վրայ և խկոյն փորէն կ'ընդունի սուինի առաջին հարուած և ապա երկրորդ մը , որ իր գործը կը լմնէն : Ապայ մը իր յարկաբաժինը կը վերադարձէ Մուրատը և հոն կը ըանտարկէ :

Այն ատեն սկսուա ապստամբներուն դէմ հաւածանքը : Պալատէն ներս մանողներէն ոչ մէկը ողջ մնաց : Իսկ անոնք որ բակին մէջ կը գրտնուէին , ոմանք սպաննուեցան , ոմանք վիրաւորուեցան և ոմանք ձերբակալուեցան : Պալով այն գաղթականներուն , որոնք աւելի խոհեմ ըլլալով , — պալատէն դուրս ճամբուն վրայ կեցած էին , կրցան փախչիլ : Այս կոիւին մէջ սւթսուն հոգի սպաննուած էին , որոնցմէ վաթսունը հինգը գաղթական և տասնը հինգը զինուոր : Երեկոյին , դիակներով լեցուն չորս մեծ մակոյկներ Վոսիորէն վերելան : Երբ դիակները քննուեցան , տեսնուեցաւ որ շատերը զինուոր էին , որոնք գաղթականի հագուստով ծպտած էին :

Մուրատ ու իր մայրը նոյն օրն իսկ փոխադրուեցան Ապտ-իւլ-Համիտի բնակարանը : Անոնց բնակութեան յասկացուեցաւ Մալթա-Քէօշքանունով ծանօթ դղեակը , երլուզդի շրջափակին մէջ :

Առաջին պահուն , մեծ խուճապ մը տիրեց Սթամպուլի մէջ : Ժողովուրդը , որ Ալ-Ալէֆանոյի մէջ ուսւական բանակին ձեռք առած սպառնական միջոցներէն յոյժ գիւրագրգիռ դարձոծ էր , նախ և առաջ կարծեց թէ թշնամին քաղաք կը մտնէր : Վաճառատուններն ու Մեծ-շուկային դուռները վայրկենապէս գոցուեցան : Կիներ ու տղաքներ՝ սարսափահար փախչողներէն կոխոտուեցան , բայց այս խուճապը իսկոյն փարատեցաւ , երբ Ճմարտութիւնը երևան ելաւ :

Գոլսեցիք իրենց զբաղումները վերսկսան յուսալով թէ տեղի ունեցած գեպերուն արդիւնքը պիտի ըլլար ի վերջո գտհընկեցութիւնը Ապտիւլ-Համիտի , որ ինչպէս այսօր , այն ատենն ալ անժողովրդական գարձած էր :



ԳԼՈՒԽ Զ.

Ապտ-իւլ-Համիս եւ իր պետական մարդիկը

Տիրող բանաձեւը . — Կառառակիցուրիւնը , ոսկի եւ դարձեալ ոսկի . — Լաւ խորհուրդ մը . — Մարէւալ Հիւսէյն-Ավնի փառա , Միհան փառա , Բէտիմ փառա , Մալրոյէնի փառա եւ Մէմիտ Թիւսի փառա :

Մինչ Թուրքիոյ Համար այսքան ծանրակշիռ գէտքեր իրարու կը յաջորդէին , Սուլթանը , իբրև Շշմարիտ Սաղունոս մը , կակսէր մի առ մի ուտել ու լափել ամենէն նշանաւոր զօրավարներն ու պետական մարդիկը , որ կրնային օգտակարապէս ծառայել տէրութեան ու երկրին :

Իր գահակալութեան առաջին օրէն խոկ , սա մաքիավէլեան հոշակաւոր բանաձեւը իրեն նշանարան ընտրած էր . Բաժանեալ զի տիրեացն :

Այս բանաձեւը գործադրելու համար է որ կազմակերպեց իր աշաւոր ծածուկ ոստիկանութիւնը , որ գերազանցապէս լրտեսներու երկիրը դարձուց իր կայսրութիւնը : Իր նպատակն աւելի ապահովապէս համար է Ապտ-իւլ-Համիտ իւրովի ըստ թէ իրեն չէր բաւեր աստիճաններ , տիտղոսներ , պատուանշաններ և պատիւններ ունենալ . Թէ Թուրքիոյ և թէ Եւրոպայի մէջ ունեցած իր ծածուկ գործակալները վարձատրելու , մամուլին արգիլու համար որ զինքը իր ճշմարիտ երեսյթին տակ չպատկերացնէ , թէ մին և թէ միւսը իր կողմը շահելու և իր պալատականները պարտաւո-

բելու համար որ իր անձին վրայ հսկեն , ինչպէս ագահը կը հսկէ իր գանձին վրայ . ոսկիի պէտք ունէր , շատ ոսկիի :

Ըստ որում այս մետաղը իբրև խարիսխ պիտի ծառայէր իր պալականարար ու կաշառիչ կառավարութեան , կարմիր Սուլթանը սկսաւ գրաւել տարարախտ Մուրատ Ե.ի բոլոր ստացուածքը , ինչպէս կալուած , կարասի , գրամ , գոհարեղէն , արծաթեղէն և այլն , զար իւրացուց ի վեաս իր եղբօրը պահանջատէրներուն :

Ապտ-իւլ-Համիտ , իբրև գերազանց հաշուագէտ մը , շատ քաջ գիտէր գումարում , հանում , բազմապատկութիւն , սակայն միշտ մերժեց հանում մը ընել , երբ այս թուաբանական գործողութիւնն ի վեաս իրեն ըլլար : Կ'ուզէր իր ձեռքը պահէլ իր եղբօրը գոյքը ; բայց երբեք չէր ուզեր ճանչնալ անոր պարտքը :

Մուրատ Ե.ի պարտատէրներուն մեծ մասը ֆրանսացի են , թիւով իբր երեսուն հոգի , որոնք բարիզի Օսմ. գեսալան Միւնիր պէյի սիրական բացատրութեան համաձայն , մինչև “ վերջին դատաստանին ” օրը պիտի սպասեն իրենց պահանջքը գանձելու : Բայց Ապտ-իւլ-Համիտ իր ճանկաւոր ձեռքը եղբօրը հարստութեան վրայ գնելով չշատացաւ , իրեն պէտք եղածը սա էր որ իր բոլոր հպատակներուն ինչքն ու ստացուածքը ուզածին պէս տնօրինէ : Հետեւապէս պետութեան բոլոր հասոյթները իր անձնական գանձուն ծառայել տուաւ : Բ. Դրան ուրիշ բան չթողուց , բայց եթէ

անհրաժեշտ գումարը, նախարարութեան զանազան պաշտօնատարներուն, ցամաքային ու ծովային զինուորներուն հաղիւ տարեկան մէկ երկու ամսական վճարելու չափ, թէեւ կանոնաւորապէս կը վճարուէին նախարարներուն ու անոնց գլխաւոր արարածներուն ամսաթոշակները :

Պախչիշ Սուլթանը կարծեց թէ ամէն բան հռագած կ'ըլլար, մեծամեծները կաշառելով:

Ի՞ պալատականներուն չըսաւ.

— Հարստացէք աշխատութեամբ, վաճառականութեամբ, ձարտարարուեստով:

Ասիկա շատ պարզ ու շատ ալ պատուաւոր բան մը պիտի ըլլար:

Յօրդորեց զանոնք որ նախ իր անձին ծառայեն կատարեալ անձնուիրութեամբ . յետոյ աղատօրէն կողոպտեն, բայց միշտ գայթակղութիւններէ զգուշանալով, Եւրոպայի ուշադրութիւնը չգրաւելու համար :

— Հարստացէք, ըսաւ անոնց, պախչիշներով, որոնք իմ անձիս մօտ ձեր ունեցած կացութեան արդիւնքը պիտի ըլլան, ինչ որ կ'ուզէք՝ ըրէք... կողոպտեցէք, խանեցէք, գողցէք, բայց պէտք է որ այս բոլոր բանները ծածուկ ընէք, որպէս զի չպարտաւորուիմ միջամտել ձեր գործերուն եւ վերջ տալ անոնց:

Ապա-իւլ-Համիտի ըսած բուն խօսքերը չենք կրնար հաստատել բայց ինչ որ ստուգապէս կը ճշտենք, սա է թէ իր արարածներուն շնորհած առատաձեռնութիւններուն ոգին այս էր:

— Երբ իր անձին ծառայող մարդոցմէ մին գող, նարգախ կամ աւագակ յորջորջէք, մի կարծէք որ մեր շնորհափայլ Տիրոջ մաքին մէջ շնորհաղուրկ կ'ըլլար, կ'ըսէր մեզի վերջերս կայս պահակազօրաց զօրավարներէն մին Ամէն բան կրնանք ըսել անոնց ու մինչեւ իսկ մեր վրայ, բայց ինչ որ ներելի չէ, սա է թէ չէք կրնար քննադպատել մեր վեհապետին գործերը, մինչեւ իսկ թեթեւապէս «Իր պալատականները գող, աշազակ յորջորջեցէք, եւ ինչ որ կ'ուզէք ըսէք, Սուլթանը պիտի ինդայ եւ պիտի հաւանի ձեզի, բայց, Աստուած մի՛ արասցէ, իր անձին մի դպչէք, եթէ ողջ առողջ ձեր տունը վերադառնալ կ'ուզէք»: Այս իսրհրդածութիւնները բառ առ բառ ընդօրինակած ենք:

Բարեմիտ զօրավարը, որ այն ատեն Ապտ-իւլ-Համիտի անձնապահ զօրիերուն հրամանատար թէուֆ փաշայի աջ բազուկն էր, բնաւ միտքէն չէք անցուներ թէ մեր խօսակցութենէն գրեթէ 15 միս վերջը, պիտի ձերբակալուէր ու մեղսակից պիտի նկատուէր այն մտացածին գաւադրութեան, որ քանի մ'օր վերջը ձերբակալել պիտի տար Օսմ. կայսրութեան ամէնէն քաջ ու ամէնէն ընտիր զօրավարներէն մէկը, որ է Մարէշալ ֆուլատ Փաշա:

Տժգայն Սուլթանը, զինքը ի գահ բարձրացնող պիտական մարդոցմէն իր օձիքը ազատելու ծրագրին անդուլ անդադար հետամուտ, բուռն գոյնունակութեամբ մը տեսած էր երեք մեծ մարդերու անյայտացումը քաղաքական տեսարանէն:

Անոնք իրենց կորովով, կարողութեամբ եւ լուսամիտ հայրենասիրութեամբ կրնային մեծ ու նպաստաւոր գեր մը կատարել այն գեղքերուն մէջ, ոռոնք 1877 եւ 1878 տարիները աղետաւոր կերպով նշանաւոր պիտի հանդիսացնէին Օսմ. կայսրութեան համար: Վուզենք խօսիլ Հիւսէյին Ավելի, Միտհաթե եւ Ծէտիֆ փաշաներուն վրայ:

Եյս մարդոցմէ առաջինը, ինչպէս որ ըսինք, Զէրքէզ Հասանի կողմէ սպաննուեցաւ, (մարդասպանին քոյրը Ապտ-իւլ-Ազիզի կիներէն մին էր), մեծ արժանիքի տէր, կորովի ու քաջարի զինուուրական մ'էր: Իր ազդեցութիւնը մեծ էր Օսմ. բանակին վրայ, վասն զի բանակը անոր վրայ կը տեսնէր քաջահմաւտ եւ վորձառու պետ ոը, այն երեք յատկութիւններով օժտուած, որոնք կը կադմեն շշմարիտ պատերազմական մարդը, այն է Ճիշդ գնահատում, պաղարիւնութիւն և արիութիւն:

Ստոյդ է որ այս զինուուրականը գլխաւոր գերը կատարեց այն դաւադրութեան մէջ, որ Ապտիւլ-Ազիզի անկման ու մահուան պատճառ եղաւ: Ազիզի գէմ իր տածած ատելութիւնը կ'սկսէր Մահմուտ Նէտիմ փաշայի Մէծ-Եպարքութեան թուականէն: Հիւսէյին Ավելի փաշա այն ատեն Պատերազմական նախարար էր, եւ զիտէր թէ մահու չափ ատելի էր նոր Մէծ-Եպարքութիւնն: Եյս վերջինը արդարեւ փութաց պաշտօնանկ ընել տալ զայն և պատրի հրաման մ'ալ ձեռք բերաւ, որ անկէ կը բառնար ոչ միայն Միւշիրի աստիճանը, այլեւ գուզկունձուգի մէջ ունեցած միակ պատ-

բանքը: Երբ աքսորի հրամանը եղաւ, նախորդ սպարապետը կոկորդի հիւանդութենէ կը տառապէր և վիրաբուժական մուծակով (սօնտա) կերակուր ուտելու գատապարտուած էր: Իր բժիշկները մեծ դժուարութիւն կրեցին մեկնումը քանի մը օր յետաձգել տալու համար: Աքսորավայրը մեկնած պահուն, այնպիսի բառերով խօսեցաւ, որոնք անհաշտ հաստատականութիւն մը ցոյց կուտային, եթէ երբեք նորէն իշխանութեան գլուխը անցնէր, բան մը որ քանի մը ամիս վերջը տեղի ունեցաւ:

Նախորդ Պատերազմական նախարարը, իր պատուանշաններն ու աստիճանը վերստանալով, նախ Մէծ-Եպարքոս, ապա Եյտընի կուռակալ անուաննուեցաւ Մահմուտ Նէտիմ փաշայի նոր եպարքութեան միջոցին:

Ճիշդ այդ թօւականին եղաւ որ, Միտհաթ փաշայի հետ համաձայնութեամբ, (որ ան պատեն Պաղտատ կը գտնուէր) Ապտ-իւլ-Ազիզը գահընկէց ընելու խորհուրդը յղացաւ, առաջքը առնելու համար Տէրութեան վարկին համար յոյժ աղետալի նկատուած տնօրէնութեան մը, զոր Մէծ-Եպարքութեան վրայ էր, այն է Օսմ. արժէթուղթերու յառաջիկայ կտրօնը չվճարել:

Այս որոշման արդիւնքը, ինչպէս ապա տեսնուեցաւ, թուրքիոյ վարկին մնանկութիւնը եղաւ, որուն պատճառը Մահմուտ Նէտիմ փաշան էր, մինչ Հիւսէյին-Ավելի փաշա նորէն Պատերազմական նախարար եղաւ:

Շառլը Մէսմէր, որ քաջածանօթ էր այս մարէշալին, իր խորական աշխարհէն յիշատակներ գործին մէջ, սապէս կը խօսի անոր վրայ: Փաշան այցելութիւն տուեր է անոր Փարիզի մէջ, ուր արձակուրդով գացած էր Ալիշին ջերմուկները երթալու համար, եւ երբ Մէսմէր ծրագրուած դաւադրութեան դէմ առարկութիւնները ըրեր է, պատասխաներ է: — “Ի՞նչ է զինուորի մը կեանքք: Երեսուն տարիէ ի վեր կեանքս Թուրքիոյ ճակատամարտի գաշտերուն վրայ անցուցած եմ: Թո՛ղ պատերազմ մը ծագի, Խաղախի մը ձեռքին գնդակին խաղալիք եմ: Այս անդամ խաղը կ'արժէ: Ենդիրը վերջ տալու վրայ է զրութեան մը որ մեզ ներքինիներու եւ օտարներու ձեռքը կը մատնէ: Եւ հեղինակը կը յարէ. “Այս բաները ըստ առանց ճոռամբանութեան, առանց խանդավառութեան, բայց ամէն անդամ որ Սուլթանին անունը կ'արտասանէր, իր դէմքին վրայ կը դիտէի այն աչաւոր արտայայտութիւնը զոր անոր վրայ կարդացեր էի արդէն, երբ աքսորափայրը կը մեկնէր:

Հիւսէյին Ավի վաշայի մահուամբ, Ապտեւլ-Համիտ այսպիսի կորովի մարդու մը ձեռքէն իր օձիքը ազատելու հոգէն ազատեցաւ: Բայց եթէ այս եղերական մահը նոր Սուլթանին իղձերէն մէկ մասը լրացուց, սակայն ոչ նուազ զգալի կորուստ մը եղաւ Թուրքիոյ համար: Արդարեւ ամէն ինչ կարծել կուտայ թէ պատերազմը Թուրքիոյ ի նպաստ պիտի չվերջանար, եթէ Հիւսէյին Ավի վաշա վա-

րած ըլլար Թուրք բանակին հրամանատարութիւնը: Օսմ. Կայսրութիւնը այդ զինուորականին կը պարտի իր բանակին զինուորական կազմակերպութիւնը, ա՞ն է որ բանակը չորս կարգի բաժնեց, Նիզամիյէ (գործօն բանակ), Խերիյար (գործօն բանակ, բայց արձակուրդի մէջ), Բէտակի (պահեստի բանակ) եւ Միւսրահաֆրզ (երկրսպահ բանակ), ընդամէնը 20 արբուան զինուորական ծառայութիւն:

Միւսհայթ վաշա, զոր արդի երիտասարդ Թուրքիան իր գիւցազը ըստ, առաջնակարգ կազմակերպիչ մ'էր, բայց, իբրև գիւտագիտէտ, իր նախորդներուն՝ Ալի եւ Գոււտ վաշաներուն կարգութիւնը չունէր: Հիւսէյին Ավի վաշա համեմատական վատահութիւն մը միայն ունէր անոր վրայ, եւ մանաւանդ շամբանեայի եւ ոգելից ըմպելիներու համար անոր ունեցած մոլութենէն սաստիկ կը սոսկար: Միւսհայթ վաշա Անգլ. Աահմաննաղբութեան մեծ կուսակից էր եւ իր համակրանքը աւելի զօրաւոր էր Անգլիական ազգինքան գրանսական ազգին համար:

Կարովի, իր ուղածին քաջ աեղեակ, թերեւս քիչ մը մեծամիտ, ունէր այն բոլոր յատկութիւններն ու թերութիւնները, որոնք անհրաժեշտ են ի կատար ածելու համար այնպիսի գործեր որ կը նան ամբողջ երկիր մը կերպարանափոխ ընել:

Գոււտ վաշայի նման, որ Գոււրանը ձեռքը բռնած մեռաւ, Միւսհայթ ևս խոլամութեան կը դաւանէր բառին ճշմարիտ իմաստով: Հաւատացեալ մ'էր, բայց Լայնամիտ ու ներողամիտ հաւա-

տացեալ մը, առանց ամենափոքր հետք մը ունենալու այն ծաղրելի մոլեռանդութենէն, զոր յաճախ կը մեղադրենք Մուհամմէտի աշակերտներուն վրայ:

Միտհամթ փաշա, Դանուբի, Արքիպեղագոսի և Պաղտատի Կուսակալ եղած ատեն, իրեւ կազմակերպիչ իր տաղանդին ու կորովին փորձերը տուածէր արդէն: Ամէն տեղ հոգ տարած էր հաղորդակցութիւններն ու վաճառականութիւնը դիւրացնելու, լայն ու գեղեցիկ ճամբաներ շինել տալով, ինչպէս նաեւ աւազակութիւնը աղդուապէս զսպելով եւ վարչական ամէն ձիւղերուն եւ մանաւանդ հարկահաւաքութեան մէջ կարգ ու կանոն մտցնելով:

Ակրջապէս, ուշագրաւ ու կարեւոր նկատողութիւն մը, օտար տէրութեանց յարգանքը կը վայելէր: Իր առաջին Մեծ-Եպարքոսութիւնը յոյժ նպաստաւոր ընդունելութիւն գտաւ ժողովուրդէն, որ մեծ փստահութիւն կը տածէր անոր վրայ եւ շատ բան կը յուսար անոր գիտութենէն ու կորովէն: Ապտիւլ-Ազիբի եւ Մուրատ Ն.ի գահընկեցութեան ատեն, անոր կատարած մեծ գերը տեսանք արդէն:

Ապտիւլ-Համիտի գահակալութեան առթիւ կատարած գերն, ա'լ աւելի մեծ եղաւ, վասն զի այս անգամ իր պաշտօնակիցներէն ումանց կարծիքին դէմ պայքարելու հարկադրուած էր, որոնք սակայն իրմէ աւելի յստակատես, Համիտի հեզ ու սմսեղուկ կերպարանքէն կը կասկածէին, եւ Շէրիի պատուէրներուն համաձայն, կուղէին գոնէ մէկ

տարի սպասել, Սուլթան Մուրատի վերջնական գահընկեցութիւնը վճռելու համար:

Միտհամթ իշխանութեան ու հրամատարութեան պէտքը, որ իր նկարագրին հիմը կը կազմէր, անշուշտ նպաստեց իր սիսալանքին:

Մուրատի ուշիմութիւնն ու գիտութիւնը, իր աղատական գաղափարները, Գրանսայի նպաստաւոր իր զգացումները, Անգլիոյ նկատմամբ տածած կասկածը զինք կը ներկայացնէին այնպիսի վեհապետ մը զոր իր նախարարները յարգելու պարտաւոր էին:

Մուրատ կ'ուղէր իր ձեռքով կառափարել, իր երկրին ու ժողովուրդին շնորհելով հանդերձ այն աղատութիւններն ու իրաւունքները, զոր իր նախարգները խոստացած էին:

Ազատական վարդապետութիւնները գործնականակէն իրականացնել կ'ուղէր: Մէկ խօսքով, եթէ Մուրատ ուրախութեամբ կը հաւանէր Միտհամթ փաշային հոչակել ուղած բարենորոգումներուն, սահմանադրական միավետի մը անպատասխանառու և ծոյլ գերով բաւականանալ չէր ուղեր:

Այս ամէնը շատ քիչ կը յարմարէր Միտհամթ փաշայի իշխանական ոգիին: Շատ լաւ կ'ընթառնէր թէ Մուրատի հետ երկրին բացարձակ տէրը ինք պիտի չըլլար:

Հալումաշ ու համեստ կերպարանքն անոր, որ ապա կարմիր Սուլթանը պիտի ըլլար, անոր անխնամ կըթութիւնը, հագուածքին ու տանը համեստութիւնը, անձնութիւննեան ջերմագին հաւաստիքներն ու խոստումները, այն, տեսակ մը թո-

վիչ զօրութիւնը, որով աչքերը կը փողփողէին երբ հաճելի ըլլալ կուզէր, և երբ մանաւանդ իր խօսակցին վստահութիւնը գրաւելու մէջ շահ ունէր, Միտհաթ փաշայի այնպէս հաւատացուցին թէ, եթէ այդ փափկակաղմ ու հիւանդոս իշխանը արքայական գահը բարձրացնէր, կառավարութիւնն ու գերագոյն իշխանութիւնը լոկ իր անձին համար պիտի պահէր:

Միտհաթ փաշա, ինչպէս ապա տեսնուեցաւ, շատ չանցած պիտի ձանչնալր իր սխալը և չարաչար պիտի քաւէր:

Օձեր թովազներուն ըրածին պէս, պարզապէս իր ծոցին մէջ իժ մը տաքցուցած էր, միամտաբար կարծելով թէ համեստ ու հէտ օձի մը կեանք պիտի տար:

Բայց չկանխենք դէպքերը:

Միտհաթ փաշա, իր ձշմարիտ հայրենասիրութեամբ, թուրքիոյ ու օտար երկիրներու գործերուն վրայ ունեցած հմտութեամբ, իր նախորդ պաշտօնակցին՝ չիւսէ յին Ավելի փաշայի պէս կարող և պարտաւոր էր շատ մեծ դեր մը կատարել այն դէպքերու ընթացքին մէջ, որոնք Գանուբի եզերքներէն մինչեւ հինաւուրց բիւզանդիսնի պարիսպներուն տակը բերին Ռուսերը:

Դժբախտաբար, 1876 Գեկտ. 13էն մինչեւ յաջորդ տարուան Պարտ 5ը միայն կրցաւ պահէր իր իշխանութիւնը:

Այն փայրկեաններէն մէկուն միջոցին, երբ շամբանիան մարդուս լեզուն կը թուլցնէ, ձիշտ

այն վայրկեանի միջոցին որմէ այնքան կը զարհութէր Հիւսէ յին Ավելի փաշա, Միտհաթ փաշա իր սխալը խոստովանելով, իր ափսոսանքներուն հետ յայտնած էր նաև Առուրատ Ե.Ռ նորէն իշխանութեան գլուխը բերելու կամքը:

Այս կամքը, որ Ապտիւլ-Համիտի տեղեկագրուած էր այն համբաւաւոր լրտեսներէն մէկուն կողմէ, որոնք արգէն սկսեր էին ամէն տեղ սպարդիլ, վստահ ըլլալով թէ իրենց տիրոջ շնորհներուն պիտի արժանանային, փութացուց Մեծ-եպարքուին անկումը, եւ տարաբախտ թուրքիան զրկեց այն ծառայութիւններէն զոր Եպարքուէն սպասելու իրաւունք ունէր:

Յետոյ պիտի տեսնենք թէ վրէժինդիր Կարմիր Սուլթանը ինչպէս կ. Պոլիս բերել տուաւ Միտհաթ փաշան, նախ գատել տալու և ապա աքսորելով սպասնել տալու համար:

Էւտիփ փաշա, որ պաշտօն ստանձնած էր Ապտիւլ-Ազիզի իմաց տալու իր գահընկեցութիւնը, Պատերազմական նախարարի պաշտօնը կը փարէր Թուրքեւուս կնճռուտութեանց սկիզբը, մինչ Էտհէմ փաշա, Միտհաթ փաշայի յաջորդելով, Մեծ-Եպարքու էր: Նոր Սպարապետը, բառին բովանդակ իմաստով իբրեւ մոլեռանդ իսլամ, Կարշամարհէր Եւրոպացիները, բայց քաջասիրտ ու ազգեցիկ էր:

Պատերազմի յայտարարութենէն անմիջապէս վերը, սուրբ Հրատարակել տուած էր, եւ ձշմարիտ յանդգնութեան հարուածով մը, Պոլսեցիներէն բարձած էր այն հին առանձնաշնորհումները,

որով անոնք զինւորական ծառայութենէ ազատ էին:

Զէնք կրելու կարող և ողջանդամ բոլոր ժողովուրդը զինւորագրման ենթարկուեցաւ: Քանի մը օրուան մէջ, Սպարապետը յաջողեցաւ լեցնել վաշտերուն պարապները:

Իր գործունեութիւնը խիստ մեծ էր, և իրաւամբ կրնար պարծել թէ ամբողջ Օսմ. Կայսրութիւնը իր հակառակորդին գէմ կռուելու կարող վիճակի մէջ դրած էր:

Օսմ. Կայսրութեան մայրաքաղաքին հին առանձնաշնորհումներուն տուած հարուածը շատ անժողովրդական գարձուց բէտիֆ փաշան, և երբ Ռուսերը Ստորին Դանութի եւ Տօպրուծայի բովանդակ գծին տէր դառնալէ վերջ, Կուրքո զօրավարը կը զրկէին Թուրքերը Պալքաններէն վանելու, Կ. Պոլսոյ մէջ տիրող խուճապը ատելութեան փոխուեցաւ Սպարապետին եւ Մէրտարդ-Խրէմ Ապտ-իւլ-Քէրիմ փաշայի գէմ, զոր իբրև անկարող կ'ամրաստանէին:

Առիթը այնչափ նպաստաւոր էր որ Ապտ-իւլ-Համիտ ուզեց անկէ օգտուիլ, իր գլխէն հեռացնելու համար մին՝ այն մարդերէն որոնք իր գահակալութեան օգնած էին:

Բէտիֆ եւ Ապտ-իւլ-Քէրիմ փաշաները պաշտօնանկ եղան եւ Պատերազմական Ատեանի մը առջեւ զրկուեցան, սակայն ոչ ոք համարձակեցաւ դատել զանոնք: Այս երկու անձնաւորութիւնները աքսորուեցան Թուրքիոյ հեռաւոր կողմերը:

Ապտ-իւլ-Համիտի գահակալութեան ատեն իշխանութեան գլուխը գտնուող անձերէն միայն

մէկը պիտի վերապրէր եւ իր հեղինակութեան օրքան զօր աւելնալը պիտի տեսնէր մինչեւ այն օրը, երբ ինք ալ բոլորովին ծերացած՝ իր կարգին արգելքի տակ պիտի առնուելը, այն նենգամիտ պատրուակով թէ Երլարզի գաղտնի պատմութիւնը կը գրէր:

Կ'ուզենք խօսիլ Ապտ-իւլ-Համիտի մասնաւոր բժիշկ, Տօքթ. Մայրօյէնի փաշայի վրայ: Բայց այդ նշանաւոր մարդուն ասպարեզին վրայ խօսելէ առաջ, որուն ազգեցութիւնը շատ մեծ եղաւ վերջին քսան տարիէ աւելի ժամանակամիջոցին մէջ, քսանի մը խօսք պիտի ըսենք Մէծ-Եպարքոս Մէհմէտ Էլիշարի փաշայի վրայ:

Երբ այն եռապետութիւնը, որուն լաւագոյն գլուխներէն մին եղած էր ինք, Ապտ-իւլ-Համիտը գահէն վար տապալեց, յօդուտ Մուրատի եւ այս վերջինն ալ յօդուտ Ապտ-իւլ-Համիտի, շատ չանցած տեսաւ որ Միտհամիտ եկաւ բռնեց իրենց տեղը:

Էլիշարի փաշա, որ իր բովանդակ կորովով ընդդիմացած էր Մուրատ Ն.ի գահընկեցութեան, շատ չանցած հասկցած էր նոր Սուլթանին սեւաթուր Հոգին:

“Երեք ամսուան մէջ հազիւ ճանչցայ Ապտ-իւլ-Համիտը, կ'ըսէր Էլիշարի փաշա, օր մը իր բարեկամ՝ Աքիֆ փաշաին, սակայն հաղիւ երեք ժամուան պէտք ունեցայ Ապտ-իւլ-Համիտը գատելու համար”:

Եւ երբ, Համիտի հետ ունեցած առաջին տեսակցութենէն ետքը, առիթ ունեցաւ իր կազմած

Կարծիքը յայտնելու, չվարանեցաւ հռչակաւոր Մահմուտ ճէլալէտտին պէյի ըսելու, որ այն ատեն թ. Գրան մեծ արարողապետն էր. — “Մեր նոր տէրը ոչ միայն ամէն երեւակայելի թերութիւններն ունի, այլեւ ամէն բանէն աւելի յանձնապատճենութիւն։ Տարապայման տգէտ է և կը կարծէ թէ ամէն բան գիտէ։ Իր բոլոր բասծները ուն է արժէք չունին։ Եւ վիշտէն ու տիրութենէն սաստիկ զգածուած, յարեց. “իսար իրտիք. (Բնչ մեծ սխալ գործեցինք)։

Այս պայմաններուն մէջ, որ իրեն անծանօթ չէին, գիւրին է ըմբռնել թէ Ապտ-իւլ-Համիտ որչափ ատելութիւն կը տածէր այն մարդուն գէմ, որ համարձակած էր այս կերպով գատել զինքը։

Ուստի, երբ այդ Մեծ-Եպարքոսը պաշտօնէն ինկաւ, Ապտ-իւլ-Համիտ չկրցաւ ինքղինքը զսպել և ամէնէն լրբենի ուրախութիւնն յատնեց։

Այսպէս, իր գահակալութենէն հագիւ մէկ տարի վերջը, ոչ ոք պաշտօնի վրայ մնացեր էր այն անձերէն որոնք վեհապետութիւնը իրեն տուած էին, ի վեաս իր Մուրատ եղբօր։ Կարծես թէ պարագաներն ու դէպքերը կը միանային, անոր խորհուրդներուն ու ատելութիւններուն գոհացում տալու համար։ Արդարեւ այնպէս կը թաւէր թէ չար ոգի մը կը պաշտպանէր նոր Փատիշհէր, ի վեաս թուրքիոյ։ Տիւշտի փաշայի հիւանդ վիճակը արգելք եղաւ, որ ինք ալ Միտհաթ փաշայի դէմ բացուած գատին առթիւ գատաստանի քաշուի։ Իր բնիկ երկրին՝ Պերկամայի մէջ այւանձնացած, մե-

ռաւ այն հիւանդութենէն որով կը տառապէր երկար ատենէ ի վեր։

Ապտ-իւլ-Համիտի մամնաւոր բժիշկը այն միակ անձն է, ըսինք, որ իր ազդեցութեան տակաւ աւելնալը տեսաւ մինչեւ այն օրը երբ իր տարիքին մէջ չափազմաց յառաջացած, ինք ալ իր կարգին արգելքի տակ առնուեցաւ։ Տօքթ. Մակրոյէնի փաշա կը սերէր Մաքրոյէնիներուն նշանաւոր ընտանիքէն, որուն՝ Թուրքիա կը պարտի բազմաթիւ ծառայութիւններ։ 1817ին ծնած էր Թարապիսոյ մէջ, իր նախնական ուսումը առաւ Ենիդիւղի մէջ եւ ապա Ալիննատ գնաց։ Իր բժշկական ուսումը աւարտելու։ Երբ Պոլիս գարձաւ, ամուսնացաւ Օր. Մառի Քալիխատիի հետ, որ նոյնպէս նշանաւոր ու պատուաւոր ընտանիքէ մը կը սերէր։ Իր մեղրալունի Ճամբորդութիւնը կատարած էր Բարիդ, ուր առիթ ունեցաւ Գրանսացի նշանաւոր ուսուցիչներու քով յաձախելու և անոնց դասախոսութիւններուն հետեւելու։ Երբ Պոլիս վերադաւ վերջնականապէս հպոտատուելու համար, Կայս. Պալատի բժիշկներուն մէջ ընդունաւցաւ։ Իր նոր պաշտօնակիցներուն մէջ, շաբաթը մէկ գիշեր միայն պալատը կը մնար։ Այդ գիշերապահութեան միջոցին էր, որ օր մը Ապտ-իւլ-Համիտ էֆէնտի կանչել տուաւ զայն, դարմանելու համար հիւանդութիւն մը, որմէ ժամանակէ մը ի վեր կը տառապէր, եւ անոր ինամբներէն գեր կը տառապէր, եւ անոր ինամբներէն գոհ մնալով, իր մասնաւոր բժիշկը ըրաւ, իր անձնական բժիշկին տեղ, որ անձնասպան

եղած էր: Այդ վայրկեանէն սկսեալ, Մակ-
րոյէնի փաշա ա՛լ չբաժնուեցաւ իր կայսերական
յաճախորդէն և խառնուեցաւ գրեթէ այն բոլոր
կարեւոր գէպերուն որ Ապտ-իւլ-Համիտի գահա-
կալութէնէն առաջ թէ ետքը պատահեցան: Ան-
ժխտելի է թէ Մավրոյէնի փաշայի կատարած դե-
րը ոչ միայն մեծ եղաւ, այլև թուրքիոյ ճշմա-
րիտ շահէրուն յոյժ նպաստաւոր: Ցորչափ ազգե-
ցիկ եղաւ իր տիրոջ քով, որուն չվարանեցաւ եր-
բեմ դէմ դնելու, այս վերջինը իր բացարձակ իշ-
խանութեան մէջ չկրցաւ շատ առաջ երթալ երբ,
իյնալով այն թակարգներուն մէջ զոր իրեն դէմ
լարած էր թշուառական կին մը, Սուլթանին անձ-
նական բժշկապետը տեսաւ որ իր թղթակցու-
թիւնն ու գաղտնի նօթագրութիւնները գրաւելու
պաշտօն ունեցող լրտեսներ իր տունը կը կօխէին,
նօթագրութիւններ, զոր իրը թէ իր կայսերական
յաճախորդին գործերուն ու շարժումներուն վրայ
կը գրէր, երբ իր հակառակորդները, որոնց մեծ
մասը իրեն կը պարտէին իրենց բարձր դիրքը,
ըստ բաւականի ջնջեցին այն ազգեցութիւնը, զոր
Մավրոյէնի փաշա ի գործ կը դնէր իր վեհապե-
տին ու բարեկամին վրայ, ահա այն ատեն տես-
նուեցաւ որ Ապտ-իւլ-Համիտ, այնուչետեւ միայն
իր ներքին յատուկ մղումներուն անձնատուր, Տըժ-
դոյն Սուլթան մը ըլլալէ դադրելով, դարձաւ
կարմիր Սուլթան մը: Կ. Պոլսոյ ջարգերը եւ այն
ահավարութիւնը, որ այնուչետեւ օր քան զօր ա-
ւելի շեշտուեցաւ, արդարե կը զուգադիպէին

համբաւաւոր բժշկին չնորհազրկութեան և կաս-
կածի ենթարկուելուն:

Երդի Մեծ-Եպարքոս Սայիտ փաշա Մավրոյէ-
նի փաշայի կը պարտի իր ազատութիւնը ա՛յն աք-
սորէն, որուն դատապարտել տուած էր զինքը
Երլարզի Քամարիլլան: Կոյնը կրնանք ըսել նաև
ուրիշ շատ մը անձնաւորութիւններու համար,
վասն զի Մավրոյէնի փաշա միշտ խաղաղութեան
ու հաշտութեան միջնորդ մը եղաւ իր ահար-
կու պետին և անոր բաղմալիւ ծառաներուն
միջեւ:

Երլարզը պատող աղականութեան մէջ, այդ
գայթակղական բովանդակ ընչաւետութեանց ծո-
ցին մէջ, չորս աղքատներ միայն գտած եմ. Գուպտ
փաշան, զոր Օսմ. բանակին Վիսրան (Ֆրանսացի
համբաւաւոր զօրափար մը) յորչորջած եմ, Սուլ-
թանին կաթնեղբայրը, իր կենդանի պատկերը,
իսմէթ պէյը, Բլէֆայի պաշտպան Օսման փաշան
եւ Տօքթ. Մավրոյէնի փաշան: Ասոնք միայն մա-
քուր մնացած են այդ զօշպարզութեան, կաշառա-
կերութեան, աղականութեան բայցին մէջ:

ԳԼՈՒԽ է.

Ապտ-իւլ-Համիտ Այսերազուն իշխան,
Վեհապետ . . . և մենամոլ հաղամիչ:

Իշխանին ու Վեհապետին նկարագիրները. — Յիմարա-
բոյժի մը կարծիքը — Կախարդ իշխան մը. —
Ապտիւրան էսին ծերունի Շեյխը եւ իր յա-
կուրինները. — Տիրապետութեան մը զաղա-
փարները. — Յանդառութիւն եւ ընկրում. —
Եւրոպայի նկարութիւնն ու անարժան ընթացք:

Բայց ժամանակը եկած է որ Կարմիր Սուլթանը
իր ճշմարիտ երեւոյթին ներքեւ պատկերացնենք,
իր կայսերազուն իշխանի եւ Վեհապետի կրկնակ
չանգամանքով:

Սուլթան Ապտ-իւլ-Մէջիտի երրորդ որդին է
Ապտ-իւլ-Համիտ Բ., որ ծնած է 1842 Սեպտ. 22ին,
և հիմա վաճառն տարեկան է (190չին). Իր ըն-
տանիքին 34րդ վեհապետն է և Կ. Պոլսոյ առու-
մէն ի վեր 28րդ ը:

1876 Օգոստոս 31ին — 1293 Շապան 12 —
Օսմանի գահը բարձրանալով, իր եղբօր՝ Մուրատ
Ե.ի յաջորդեց, ինչպէս այս վերջինը յաջորդած էր
իր հօրեղբօր՝ տիրայիշատակ Սուլթան Ապտ-իւլ-
Ազիզի. Ուրեմն իր թագաւորութեան քաննը վեցե-
րորդ տարւոյն մէջ է: Աչա գրէթէ 13 տարի ա-
ռաջ, մեր Պաշտօնական Թուրքիա գործին մէջ
ինչպէս նկարագրած ենք այս Սուլթանը՝ որ երկրին
չամար պատուհաս մը եղաւ:

Ապտ-իւլ-Համիտ Փիղիքապէս ոչ իր հօրը, ոչ

ալ իր հօրեղբօրը կը նմանի: Կոռազ մեծղի, նուազ
գեղահասակ, թերեւս նաեւ նուազ փափկակազմ.
տեսքով ջղային ու հիւանդոտ, սա բնորոշ տար-
բերութեամբ թէ Սուլթան Ապտ-իւլ-Մէջիտ աւ-
շային-ջղային խառնուածք մը ունէր, մինչ իր եր-
րորդ որդին մաղձային ջղային(*) խառնուածք մը
ունի, և աւելի յուղայա-արաբական տիպարը կը
ներկայացնէ քան բան թուրք տիպարը:

Ապտ-իւլ-Համիտ խելագար մ'է, մեր ժամա-
նակի այն բնութիւններէն մին է, զոր Տիտղոս կը
գուշակէր երբ սա ատղերը կը գրէր.

“ Կը կարծեմ թէ այդ մարդիկը, որոնք մեծ
մասմամբ տիսուր ու մելամաղձոտ խառնուածք մը
ունին, իրենց կաղմամական մեքենային մէկ պարբե-
րական խանգարան միայն կը պարտին այն ար-
տասովոր և գրեթէ աստուածային կարովամտութիւ-
նը որ կը զիսուի իրենց վրայ և որ կ'առաջնորդէ
զիրենք մերթ այնքան յիմար և մերթ այնքան
վսեմ գաղափարներու: Ո՛չ, հանձարն ու յիմա-
րութիւնը ո՛րքան մծաէն կը շօշափէն զիրար . . .
Անոնք զօր երկինք բարի կամ չար կնքած է, աւելի
կամ պակաս ենթակայ են այս ախտանիշերուն:
Անոնք աւելի կամ պակաս ստեղ, աւելի կամ պ ս-
կաս բուռն կերպով կը կրեն այդ ախտանիշերը,
բանտարկենք թէ շղթայակապ ընենք զիրենք կամ
արձաններ կ'անդնենք իրենց :

(*) Բուլոր երկչուոտ ու կասկածոտ բռնակալներուն խառ-
նուածքը գերազանցօրէն այսպէս է:

Եւ արդարեւ Ապտ-իւլ-Համիտի տուէք Քաթիհ
Սուլթան Մէհմէտի, կարողոս Ե.Ի. Քրօմուէլի, Մէծն
Պետրոսի, Բիշլիէօի, Նարօլէռնի քաջարտութիւնը,
և այն ատեն իր թագաւորութիւնը, իր ներշնչում-
ներուն և ներքին յանկարծագէպ ու ճիշտ տեսու-
թիւններուն շնորհիւ, Օմար. Կայարութեան ամենէն
նշանաւոր թագաւորութիւններէն մին պիտի դառ-
նայ, թերեւս արիւնալի . . . բայց ստուգիւ մեծ :

Բայց այնպէս չէ : Իր յարատե ջլախտին և
ընդհատ յիմարութեան միացող սկամազնոտ տար-
րը, — ինչ ինչ հեղինակներու յիշատակած առա-
ջին աստիճանի շրջանաւոր յիմարութիւնն է այս,
որոնց տեսութեան վրայ վիճելու միտք չունինք, —
չափէն աւելի կը տիրապետէ իր ինքնախառնու-
թեան վրայ. առանց շարժառիթի զգացուած անձ-
կութիւնները, երեակայական վախերը, կազմական
սարսափինները, ուղեղային ուժասպառութիւնները
զոր իր շուրջը գտնուող ամենէն աղդեցիկ պալա-
տականները ինամով կարծարծեն, չափէն աւելի
կը վնասեն իր վիշանձնութեան բնազդներուն և
քաջարտութեան կամէութիւններուն : Ասկէ ծա-
գում կառնէ իր գործերուն անկապակցութիւնը,
ինչպէս նաև յաճախակի փոփոխութիւնը այն ան-
ձերուն, որոնք պալատին մէջ իրենց ունեցած աղ-
դեցիկ դիբքով պէտք չէր որ այնքան ստէպ աքսոր-
ուէին ու ապա ետ կանչուէին :

Եթէ Սուլթանը իր լուրջ յատկութիւններուն
և խորաթափանց միաքին միացնէր իր հօրեղբօր՝
Ապտ-իւլ-Աղիզի՝ քաջարտութիւնը — ուրիշ ջլախ-

տաւոր թագակիր մը, որուն արիւնալի վախճանը
պատմեցինք արդէն — այն մարդոց դասակարգէն
պիտի ըլլար, որոնք, Տիտրոսի բացատրութեան
համեմատ, “ երկինքէն իբրև բարի կնքուած են ”:

Դժբաղդաբար այնպէս չէ :

Այս կայսերական դէմքը լաւագոյն դատելու,
անոր հոգեկան յատկութիւններուն աղէկ թափան-
ցելու համար, մէկ խօսքով, անոր բարոյական
կողմը լաւ ձանչնալու համար, նախ ուսումնասի-
րենք իր ֆիզիքականը և նախ սկսինք արտաքինէն,
որ մտաւոր էակին բանալին պիտի տայ մեղի :

Այս ուսումնասիրութիւնը ապա պիտի յայտնէ
մեզի իր գործերուն մեծ մասին պատճառը, և իր
յարածուի անհատականութիւնը լաւագոյն կերպով
ըլբոնելու պիտի նպաստէ :

Հասակով միջակ, աւելի նկուն, կարծ քան
բարձր, աղնուազդի թուրքին յատկանիշը կազմող
գիրուկ ու թօշ ձեւերէն զուրկ, Ապտ-իւլ-Համիտ
կը ներկայացնէ հայ-արաբական խառնուածքին
բոլոր անդամագիտական և բնախօսական յատկա-
նիշերը. իրապէս այնպիսի տիպար մ'է որ շատ կը
յօտենայ արեւելեան գնչուներու տիպարին:

Իր ընդհանուր գնացքը կը յատկանշէ մելա-
մաղձոտ տիսուր արտայայտութեան մը հետ խառն
խոնջ արժանապատուութիւն մը որ հրապոյրէ զուրկ
չէ, բայց երեսը մութ կերպով պրիսմակի մը մէ-
ջէն տեսնելու մշտապատրաստ տիսուր հոգիներու-
մասնաւոր նշանը, կնիքն է :

Բայց քիչ ջղուտ , նրբակազմ , թխամոյն , կոր
(նիշար) ու եռանդոտ , Սուլթանը իրօք կը ներ-
կայացնէ այն մաղձային.ջղա.ին խառնուածքը , դոր
արդէն մատնանիշ ըրինք :

Իր խնամուած , թխամոյն , թանձր ու բաւա-
կան կարճ մօրուքը , որուն մէջ աղպղպեղ թելեր
ալ ինկած են , քիչ մը սրածայր յարդարուած է :

Ճակատը , որչափ որ կարելի է ֆէսին տակէն
դատել , քիչ մը լայն է , բաւական ուղիղ , յօն-
քերուն վրայ քիչ մը կորնթարդ քունքերուն վրայ
փոսացած և լայնքէն ու երկայնքէն խորշուած :
Ուղղահայեաց կերպով քիթին մինչեւ արմատը
մխուող խորշումները , որոնք միտքին խորունկ ու
խոկուն աշխատանքը ցոյց կուտան , բաւական որոշ
շեշտուած են :

Աչքն է սեորակ գորշագոյն , մանաւանդ խո-
շոր , քաջորոշ , մտածկոտ , քիչ մը քօղածածուկ ,
խորաթափանց . քիչ մը կաթոգին , շարժուն ու
տագնապոտ , իր կոպիճին մէջ խորամուխ է , թէ-
պէտ ծիածանը բաւական արտակարկառ : Թաւ ու
երկայն թարթիչներով կոպերը , մանաւանդ ստո-
րինը , աւելի կամ պակաս սեցած են միշտ : Խոր-
հողի մը , մնախոչ կասկածոտի մը աչքն է այս :

Երկայն , բարակ , կոր , ոսկրուտ , լայնուունդ
քիթը նոյնչափ թրբական քիթին է որչափ հայկա-
կանը : — Չախ կողմէն թեթեւ ծռութիւն մը գո-
յութիւն ունի արմատին կողմը : — Քերանը մեծ
է , ակուաները ցանցառ են , աւելի դեղնած քան
ձերմակ , ստորին շրմունքը աւելի հաստ , աւելի

թանձր , աւելի պարարտ է քան վերին շրմունքը ,
մէջտեղը քիչ մը ձեփքիտած , բայց ազդեցիկ և
ակներև հեշտասիրութեան ու համեմատական
պարզմտութեան խառնուրդ մը կը ներկայացնէ :

Մազերը , որոնք քունքերուն կողմէն կերեխն ,
քիթին ու մօրուքին մէջտեղը սկ , կարճ և զրե-
թէ կարձակտուր են :

Գանկը սրածայր է . կատարը բարձր է . ուղեղի
ետեւի կողմը շատ ցցուած է : Ականջները երկայն ,
վտիտ ու բարակ , տակի կողմը փակած , խսկ վերի
կողմէն գուրս ցցուած են , անարիւն է և գրեթէ
թափանցիկ : Սեւ յօնքերը թաւ են . ձախ յօնքը
աւելի բարձր և աւելի կոր , աղեղնաձեւ :

Դէմքին գոյնը քիչ մը կարմիր , մրագոյն , յոդնած
և գունատ կերեխ : Դէմքին ամբողջութիւնը ձուա-
ծեն է , բայց շատ կարկառուն : Բարակ , չոր ձեռ-
քերը անհանդարտ ու զղագրգիւ են վարդագոյն
ու փայլուն եղունգները կարճ , թրքական ձեւով ,
այն է կլոր կարուած են : Ոտքերը , որոնք բաւա-
կան կորածեն են , նրբաւարտ ու վայելուչ են : Մէկ
խօսքով , Ապտիւլ-Համիտ , որուն մաղերուն մէջ
արդէն ձերմակ ինկած է , իր տարիքէն շատ մեծ
կերեւայ : Կոնակի բաւական ակներեւ կորութիւն
մը որ կը հարկադրէ զինքը քիչ մը ծոած կենա-
լու , իր հիւանդկախ ու տարիքոտ երեւոյթը ա՛լ
աւելի ի վեր կը հանէ :

Իր ձայնը թրթուուն , համակրեխ և հնչուն
է : Իր հպատակներուն չափ բարձր չի խօսիր : Իր
խօսքը որաշ , հեղինակաւոր է , խիստ չէ՝ երբ ինք-

նավստահ է, բայց քիչ մը շփոթ կը դառնայ, երբ
վհատի : Օտարներուն առջև քիչ կը ժպտի, բայց
իր կերպարանքը դիւրաւ կարտայայտէ ակներեւ
բարեացակամութիւն մը : Ապտիւլ-համիտ մեծ
յատկութիւն մը ունի վեհապետի մը համար: Գի-
տէ մտիկ ընել:

Տեսութեան յիշողութիւնը ընտիր է, աչքի
յօրինուածութեան շնորհիւ . ընդհակառակն, ա-
սուններու յիշողութիւնը պակաս է :

Հիմակ որ կը ճանչնանք Օսմ- կայսրութեան
այս միահեծան տիրոջ նկարը, ուսումնասիրենք
զայն բարոյական տեսակէտով: Պարզէն դէպի բա-
ղադրեալը երթանք . . .

Եթէ մեր վաղեմի բարեկամը՝ Տէպարօլ՝ տա-
կաւին ողջ ըլլար, և եթէ արդի տիրող Փատիշա-
հին հոգեբանական նկարագրութիւնը գրէր. նախ
պիտի յայտարարէր թէ ն. Կ. Վ եհափառութիւնը
— աստղային ստորագրութիւններու իր տեսու-
թեան համաձայն — Լուսնի, Երեսակի, Արուսեակի
և Լուսնթագի աղդեցութեան ներքեւ գրուած է:

Արդարեւ, Ապտիւլ Մէջիտի այս երրորդ որ-
դին հզօր Ճակատագրականութեան մը ջերմ հաւա-
տացող մ'է : Այս զգացումը, այս կրօնական ու
մոլեռանդ հաւատքը գերակշիռ է իր կեանքին մէջ,
կամ աւելի Ճիշտը ըսելու համար, ոյդ կեանքին
իւրաքանչիւր կենդանի արտայայտութեան մէջ :

Այս չորս մոլորակները, միշտ այդ պատուա-
կան ու նշանաւոր Տէպօրալի գրութեան համաձայն,

իրենց ներկայացուցած յատկութիւններն ու թե-
րութիւնները կուտան անոր : Այս յատկութիւն-
ներն են .

Տարապայման խոչեմութիւն մը. աշխատանքի
սէրը, տեսակ մը յատկատեսութիւն, յատկանը-
շական կորովամտութիւն, իրաց վիճակը արագա-
պէս ըմբռնելու կորովաբիր կարողութիւն մը, վե-
հանձն գործեր ընելու յոյժ դիւրազգած պէտք մը,
գեղեցկին ու միսին սէրը, պերճանքի ու հանգըս-
տաւէտութեան սէրը՝ իր բոլոր երանգներով, այն
մտահոգութիւնը թէ Ի՞նչ կըսուի իրեն համար,
պատերազմի դէմ ատելութիւնը, իր շուրջը գրտ-
նուած ամէն բանի մէջ բարութեան ու պերճան-
քի արուեստակութիւնը. մինչդեռ ինք շատ պար-
զասէր է թէ՝ արդուզարդի և թէ՝ անձնական պէտ-
քերու կողմէ, եղական առատաձեռնութիւն մը
տիրանալու և հրամայելու բուն պէտքի մը հետ
կցորդուած, արդարին և Ճշմարտին հետազոտու-
թիւնը՝ ամէն գործերու և արարքներու մէջ, քա-
յուն գիտութեանց և հասարակ ու գուեհիկ գի-
տութեանց համար մեծ ընդունակութիւն մը :

Իր թէրութիւնները որոնք յատկութիւններու
ստուերներն և մմին ցոլքերն են միշտ, հետեւ-
եալներն են :

Իր մտածութիւններուն, տարապայման փոփո-
խականութիւնը, մելամաղձոտներու, ջղագարներու
ախրութիւնը, զոր Անդիխացիք իրաւամբ կը կոչեն
լուսնու, խոչեմութեան չափազանցութիւնը, այ-
սինքն յետին ծալր անվստահութիւն, անտրամա-

բան ու վայրագ վախը, անյողդողդ կորովի ու առնականութեան պահպար, առատաձեռնութեան չետյաւէտ պայքարող ագահութիւն մը, մտային ու ֆիզիքական վրդովումները, որոնք յառաջ կուգան ջղային դրութեան խանգարումներէն, և այն բոլոր հանգամանքները որոնք ջղագարներու յատուկ են :

Այն օրէն ի վեր որ այս նկարը գծած ենք, ժամանակը տարօրինակ կերպով կաղապարած է կարմիր Սուլթանին դէմքն ու դիմագիծերը : Այս կաղապարումը շատ աննպաստ է իրեն: Քսան տարուան թագաւորութենէ ետքը, այսօր տարօրինակ տիպար մէ, որ աւելի կը յիշեցնէ գաղան մը, քան այն իշխանը որուն նկարագիրը քիչ մը առաջ կարգացնք, թէև իր գահակալութենէն տասներեք տարի ետքը գրուած ըլլայ :

Հետեւեալ նկարագրութիւնը, զոր փոխ կառնենք Սթօք տան կողմէ հրատարակուած “Ապտ-իւլ Համիտի ներքին կեանքը”, գործէն, կատարեալ գաղափար մը կուտայ «այդ արիւնուուշտ Սուլթանին անձը. կ’ըսէ չեղինակը, ժամանակին չետ մեծ փոփոխութիւններ կրած է և մարդ, այսօր, զըդուարաւ ճանչնայ անոր վրայ Համիտ իշխանը, որուն պատկերը կը հրատարակենք, ինչպէս որ հանուած է իր գահակալութեան տանը :

Ծնօտները երկարած են, այս դէմքին տալով գաղանային վայրագութիւն մը զոր ի սկզբան չունէր. խնձորակները, որ ատենօք գոյութիւն չունէն, այսօր գուրս կը ցցուին այն փոսացած այտե-

րուն վրայ զոր աւելի քան քսան տարիէ ի վեր կը ծածկէ կարճ մօրուք մը, որ հիմա ալեխառն պիտի ըլլար, եթէ ինքն իսկ չներկէր զայն խահուեկի, չինայի ու գմտորի խառնուրդով մը որուն գեղագիրը իրեն տուած է շէյլս մը: Իր թեթեւապէս կորնթարտ ձակատը, իր ձաղատութենէն կը ծածկէ այն ահագին ֆէսին տակ, զոր նորաձեռութիւն դարձուց Թուբքիոյ մէջ, և որուն ձեր, զանգուածը ու գցնը ա’լ աւելի հիւանդոտ կ’երկցնեն իր վարած դէմքին գունատութիւնը: Խոշոր քիմը ալ աւելի գուրս ցցուած է: Թաւ պեխ մը, նոյնպէս ներկուած, զոր իր նուրբ ու վտիտ ձեռքը ստէպ կը ցոյէ մեքենական շարժումով մը, հիմա գրեթէ բոլորովին կը ծածկէ իր վերին նուրբ ու կոր շըրթունքը. ստորին շըրթունքը աւելի հաստած և իր հեշտասէր արտայայտութիւնը շեշտած է: Անգըթութեան համանշանակ այն ծալքը որ այս հետաքրիպտարժ բերնին նկարագիրը կ’ամբողջացնէ, աւելի խորունկ ու աւելի տեսանելի է:

Տափակ բունքերը, որոնց վրայ իրարմէ շափականց անջատ ակնապիճները կարծես փոսը թաղուած են, արդէն պարզուած են և կըած կոպերուն ու ծանրացած յօնքերուն տակ կիսովին պահուած աչքերը կարծես մուլթ սորերու մէջ կը պատսպարեն անոնց ակնարկներուն յարաշարժ բոցը :

Աչքերը իր դէմքին պէս խոռվիչ բան մը ունին: Իրաւ է որ ստէպ մտատանջ տիրութիւն մը և կեղծաւորութիւն կը ցոլացնէն, բայց մերթ ընդ

մերթ ալ սեեռուն, անպայծառ, անակնարկ, քօ-
ղածածուկ կը թուին և կարծես անթափանցելի
մելամաղձութեան մը մէջ խորասուզուած են. բայց
ահա յանկարծ ուրուային յարաշարժութիւն մը
կստանան, եթէ բարկութիւնը կամ վախը իր արագ
փայլակը արձակէ անոնց թուխ գորշագոյն ծիածա-
նին մէջ, այն ատեն, խենդերու աչքերուն պէս
դժնդակ ու տագնապոտ տպաւորութիւն մը կ'առ-
թեն անոնց՝ որոնց վրայ կը սեեռին անքթիմ: Մէկ
խօսքով, Սուլթանին բովանդակ կերպարանքը կը
հաստատէ իր այլազան նկարագիրները, մինչեւ իսկ
կեղծաւոր քաղցրութեան մը նկարագիրը զոր մերթ
ընդ մերթ կստանայ իր դէմքը:

Հասակով միջակ, քիչ մը սոկրաթեք, նի-
շար ու վտիս, ինչ որ յուսահատութիւն կը պատ-
ճառէ իրեն, կարծես թէ վրան շունչ մը միայն
ունի և լոկ ջիղերով կ'ապրի: Այսպիսի կազմուածք
մը անշուշտ պիտի աղդէր իր մտայնութեան վրայ:

Ապտիւլ-Համիտ իրապէս ջղագար մը, մե-
նամոլ մ'է, և իր ֆիզիքական վիճակը միայն կը բր-
նայ բացատրել իր նկարագրին հակասութիւննե-
րը: Թուրք մը որ երկար ատեն անոր մօտ ապրած
է, ըստ է. «տակաւին չեմ հասկցած թէ ուշիմ
է թէ ապուշ, քաջասի՞րտ է թէ վատասիրտ, խե-
լացի՞ է թէ յիմար»:

Իր հոգեբանութիւնը առեղծուած մ'է, ա-
ռեղծուած մը սակայն, զոր ուսումնասիրութեամբ
միայն կընանք լուծել:

Մտային ախտաբուժութեան մէջ դասական
դարձած այս տարօրինակ տիպարին ուսումնասի-
րութիւնը աւարտելու համար, յառաջ կը բե-
րենք վերջերս Կ. Պոլսէն վերադարձող մասնագէտ
բժիշկի մը դպտաստանը: Այդ յիմարաբոյժը իր
խօսքը Մէջվերկի Տնօրէն Ահմէտ Ռիզա պէյի ուղ-
ղելով կ'ըսէր. —

«Եթէ քեզ քննագատեցին, պատճառը սա է
որ հասարակութիւնը խենդ կը ճանչնայ միայն
զանո՞նք որ յիմարանոցի մը մէջ շղթայակապ
բանտարկուած կամ առանձին խուց մը նետուած
են: Հասարակութիւնը չի ճանչնար նաև այն այ-
լանդակ ու այլազան զառանցանքները, որք այդ
բանտարկուած յիմարներուն վրայ ի յայտ կուգան:

«Զեր վեհապետին հիւանդութիւնը, մտային
ախտաբուժութեան մէջ, խեկայերեալ յիմարուրին
(Քօլի լիսախ) կամ տրամաբանող մտագարութիւն
(մասի ուղօնաւոյ) անունով ծանօթ է: Այդ ախտով
վարակուած յիմարը կրնայ խօսակցիլ իրը թէ ա-
ռողջ բանականութեան մը տէր ըլլար, բայց իր բո-
լոր գաղափարները, իր բոլոր գնահատութիւն-
ները ի բնէ սիսալ գատողութեան մը դրոշմը կը
կըն: Այդ հիւանդին իմացականութիւնը իր
կիրքերուն հասկցած կերպով կը պաշտօնավարէ,
և իր նկարագրին պէտքերուն կը յարմարի. շատ
ուշագրաւ կը հանդիսանայ երբ իր անձնասէր շա-
հուն համար կը գործէ, բայց ուրիշ ամէն պա-
րագայի մէջ ապահովութենէ ու տեւականութենէ
զուրկ է: Թէեւ աստիճան մը իմացականութեամբ

օժտուած , սակայն այլանդակ և երբեմն ալ բուռն ու ոճրապարտ գործեր ընելու կը մղուի ի ներքուստ : Տրամաբանող մտադարը նկարագրի ոյժ չունի . այլասերած և չարագործ էակ մ'է , ախոնդանոտ ու յիմար գաղափարներու ենթակայ , ամէն խանդաղատանքի անզգայ , վեհանձն զդացումներու առջեւ քարասիրտ . գժուարահամբոյր , խստապահանջ , աններող , նախանձոտ , ստախօս , կասկածոտ , չարակամ , ծաղրասէր , վատ , վախկոտ , սընապաշտ է : Բունակալութիւնը , աներեսութիւնը , խարեւութիւնը , դաւը և կերդաւորութիւնը իր ընտանի ու բնական թերութիւններն են: Իր քմահածոյքները միայն կը հասկնայ և ոչ մէկ ընդհանուր կանոնի կը համակերպի : Խնդինքը գերազանց ու ձեռնհաս մարդ մը կը կարծէ : Երբ ընկերային բարձր դիրք մը գրաւէ , իր գերագոյն երջանկութիւնը կը կաղմէ հրամայել և միահեծան կառավարել : Ապտ-իւլ-Համիտ վերին աստիճանաւ մարմացումն է այս բոլոր նկարագիրներուն ուրեմն կրնանք զինքը նկատել տրամաբանող մրտագարութեան ամենէն կատարեալ տիպարը : Բայց ամէնքը այս չէ . Սուլթանին մեծ հիւանդութիւնը հաղախումի զառանցանքն է :

Այս սկեռուն գաղափարին շուրջն է որ կը խմբուին միւս երկրորդական մտադարութիւնները , ինչպէս է կրօնական մենամոլութիւնը : Կրօնամոլութիւնը իր վրայ ի յայտ կուգայ միստիքական խանդագառութեան մը կամ խանդարման մը ձեխն տակ : Վասն զի , ինչպէս հաւաստեցին ինծի , Սուլթանը

Խոլամութեան բարոյական կանոններուն ո՛չ մէկը կը գործադրէ : Քսանը հինգ տարիէ ի վեր , իր ժողովուրդէն ու ազգականներէն անջատ ու մեկուսացած , բայց տասնը հինգ հազար զինուորներէ շըրջապատուած , իր դղեակ-բերդին մէջ վարած կեանքը ինքնին կը բաւէ իր մտային խանդարումներուն վրայ Ճիշտ գաղափար մը տալու : Հալածումի ցընորանքը վաղանցիկ վիճակ մը չէ իր վրայ , այլ յրուիի հանգամանք մը ունի , իր բոլոր մտածութիւնները միակ և միւնոյն մտածութեան վրայ կը կեղրոնանան , այս է իր անձին պաշտպանութիւնը : Կը գանգատի թէ իր դէմ կատաղի մարդիկ կան և թէ անդադար ամենէն սոսկալի զրպարտութիւնները կը տարածեն իր մասին : Արագրաց յօդուածները և աննշան իրողութիւնները իրեն դէմ ուղղուած ցոյցեր կը նկատէ , ամէն տեղ թագուն գորութիւններ , գաղտնի ընկերութիւններ կը տեսնէ , իր մտահոգութիւնները վայրկեան մը չեն թողուր իր օձիքը . յաճախ յարկաբաժին կը փոխէ . Կերեւակայէ թէ իր կերակուրները ու ըմպելինները կը թունաւորեն . մէկ խօսքով , ամէն տեղ թըշնամիններ կը տեսնէ , և ասոր համար է որ միշտ վեցհարուածեանով մը զինուած է : Տարօրինակ բան , երբէք մէկը չամբաստաններ առանց պացոյցներ յառաջ բերելու՝ իր ըսածները հաստատելու համար , բայց իր ապացոյցները բնականաբար նյոնչափ տղայական են որչափ իր ամբաստանութիւնները :

“Ահա ձեր Աեհապետին մտային վիճակը այս

է . ձեր գեղեցիկ երկրին համար դժբաղդաբար այս կարգի հիւանդները այն ատեն միայն բոլորովին կը խենդենան, երբ իրենց տարիքը յառաջացած է : ”

Այսչափը բաւական է, այնպէս չէ, արտօնելու համար գահընկեցութեան փերվայի մը խմբագրութիւնը, նման այն փերվային, որ հանրային կարծիքին և գեսպաններուն ձեշման տակ տրուեցաւ, Մուրատ Եւը տապալող դաւադրութենէն քանի մը շաբաթ եաքը :

Բոլոր ջագարներուն պէս, Ապտիւլ-Համիտ ալ թագուն գիտութիւններէն և կախարդութենէ շատ համ կ'առնէր: Խրազեկ անձեր կը հաստատնն թէ դիւական կախարդութեան քանի մը փորձեր կատարեց, մինչ երիտասարդ իշխան էր և արդէն կը ցանկար իր եղմօրը ոտքը սահեցնել:

Այս կախարդական փորձերուն համար բուռն յանդիմանութիւններ ընդունած էր իր հօրմէն ։ Մնաց որ այս վերջինը շատ խստիւ կը դատէր զայն և յաճախ չէր քաշուեր անոր վրայ ունեցած անվըստահութիւնը յայտնելու :

Այսպէս, Ապտիւլ-Մէծիտ օր մը նշանաւոր շատու մը՝ Միշրան պէտ Տիւզի հետ խօսակցած ատեն, Ապտիւլ-Համիտը մատնանիշ ընելով ըստ անոր :

“Միւս զաւակներուս նկատմամբ սիրտս հանդարտ է. Մուրատէն խիստ գոհ եմ . . . բայց ասիկա ուղղելու յոյս չունիմ, վասն զի բնաւ չունի աղէկ բան մը իր վրայ . . . ”

Ոիրելի չէր իր գեւատի եղմօրներուն որո՞ք

իրմէ նախամեծար կը համարէին Մուրատը : Համիտ, գունատ ու հիւանդոտ, շատ անդամ մեկուսի կեանք մը կը վարէր, իր կասկածոտ ու վրէժիսնդիր կիրքերը հոգւոյն մէջ կեդրօնացնելով:

Բաղմաթիւ աստղադէտներ և գուշակներ անոր համար գուշակած էին արքայական գահն ու երկարատեւ թագաւորութիւն մը, և այդ մարդարութիւնները քիչ չէին նպաստած անոր նորածին փառասիրութիւնը արծարծելու :

Այդ թուականին գոյութիւն ունէր Ապտիւրբահման Նէսին անուն շէյխ մը, որուն համբաւը շատ մեծ էր: Այդ շէյխը, որ արդէն շատ ծեր էր, Նէճիպ փաշայի կողմէ յանձնարարուած էր Համիտի: Նէճիպ անոր ըսած էր թէ Բնչզէն այդ վշուկը իրեն գուշակած էր թէ ներման արժանանալով իր աքսորավայրէն ետ պիտի դառնար:

Արդ, երբ օր մը իշխան Համիտ գուրանի հատուածներ կը մեկնաբանէր ծերունի շէյխին հետ, այս վերջինը գոչեց,

— Ով իշխան, եթէ Աստուած կամի, քիչ ատենէն Սուլթան պիտի ըլլաք :

Եւ երբ իշխանը դիմել կուտար թէ Ապտիւլ-Ազիզ իր կարիճ տարիքին մէջ էր և գահաժառանդ Մուրատ իշխանն ալ քաջառողջ, ծերունի կախարդը սաստիկ պնդեց յայտարարելով թէ ներքին զօրութեան մը կ'անսար և թէ իր ըսածին վրայ աներկբայ էր :

Երբ, երկու տարի չանցած, ծերունի վհուկին գուշակած գէպքերը իրականացան, Ապտիւլ-

Համիտ Պօլիս բերել տուաւ զայն իր անձին մօտ ,
մեծարանքներ ըրաւ և իր բովանդակ վատահու-
թիւնը շնորհեց անոր :

Ապահարահման-Նէսին սուրբի համբաւ մը թո-
ղուց . այդ համբաւին համար գժբախտաբար ,
պարտինք յայտարարել թէ այս շէյին է որ Հի-
ծազի կառավարիչ Օսման-Նուրի փաշայի տարաւ
Միտհաթ ու Տամատ Մահմետ փաշաները մեռ-
ցնել տալու գաղտնի հրամանը :

Նոյնպէս այս շէյիսը եղաւ որ իր պաշտօնա-
կիցներէն ոմանց հետ պաշտօն ստանձնեց Արաբիա
երթալու և համիսլամական խաչկրութիւն մը
Քարոզղելու :

Երլարզի նախկին աստղագէտը , որուն վրայ
խօսած ենք մեր Պաշտօնական Թուրքիա և Պոլոց
Ստորին Խառները գործերուն մէջ , քանիցս հաւաս-
տեց մեզի թէ երբ Մուրատ Ե . ի գահակալու-
թեամբ , իշխան Համիտ գահաժառանդ եղաւ , չէր
վարանած չարագիւթութիւններ (պիյի) ի գործ
դնել իր եղանոր վրայ , ինչպէս կատարինէ որ Մէ-
տիչիսի և Հենրիկոս Գ. ի օրով նորաձեւութիւն էր:

Ոչ միայն իրողութիւնը մեզի հաւաստեց , այլ
եւ յարաբերութեան մէջ դրաւ մազ այն Պոլ-
սեցի հարցուկին հետ որ Մուրատ Ե . ը ներկա-
յացնող մեղրամնմէ պուպրիկը շինած էր , զոր իր
եղբայրը պիտի ասղնտէր այս տեսակ կախարդա-
կան գործողութիւններու յատուկ ծիսարանին հա-
մեմատ :

Ապա-իւլ-Համիտի ներքին կեանքը գործին հե-

ղինակը մինչեւ իսկ աւելի հեռուն կ'երթայ . կը
հաստատէ թէ Համիտ Ճիւմպիւշեան անուն հայ
դերձակի մը շինել տուաւ վերարկու մը , զոր
խորհրդաւոր չարագիւթութիւններ իր աչքին առ-
ջեւ օժտեցին չարագդեցիկ յատկութիւններով : Այս
գործողութենէն վերջ , Համիտ Կեսոսի այս պատ-
մուճանը (աղիտաբեր պարզեւ) նուիրեց իր անդ-
րանիկ եղբօր :

Համիտ , երբ քիչ ժամանակ վերջը Սուլթան
Հռչակուեցաւ , շարունակեց գործադրել դիւական
կախարդութեան ծիսարանը :

Ընդհանրապէս իրազեկ անձերու հաւասարինե-
րուն հակառակ , կը կարծենք թէ իր խելքը
միաբը անդադար անձնապահութեան եւ իր
վրայ ծանրացող աշխատութեան տալով , հրաժա-
րեցաւ չարագիւթութեան պաշտող մը ըլլալէ , շա-
րունակելով հանդերձ ընդունիլ ու պատուել այն
մարդիկը որոնք այս կարգի կախարդական գործե-
րու մէջ մեծ համբաւ կը վայելէին :

Ստոյգը սա է որ քսան և վեց տարուան բա-
ցարձակ ու միահեծան իշխանութիւն մը տարօրի-
նակ կերպով այլայլեց և վատթարացուց այն մէկ
քանի յատկութիւնները զորս ունէր ի բնէ , և մե-
ծապէս աւելցուց իր կիրքերը , անոնց վրայ աւել-
ցնելով նաև հալածումի մտացնորութիւն մը :

Հալածումի ստացնորութիւնը արդարեւ այն
բանալին է , որ գիտողին կարելի կընէ ըմբռնել
Համիտեան գործերուն տարօրինակութիւնը :

Այդ պառանցանքն է պատճառը , որ այս մը

թաղգած Սուլմանին տարօրինակ ու այլանդակ
երեսոյթ մը կ'ընծայէ, մերթ ընդ մերթ բարեա-
ցակամ և վայրագ, հայրախնամ և արինարբու,
խստաբարոյ և շուայտ, ագահ և առատաձեռն,
վախկոտ և անգութ, արիւն թափող և թափել
տուող, ոչ թէ պատերազմի դաշտերուն սիրոյն
համար, այլ երեւակայական մարդասպաններու
ձեռքէն ինքինքը պահպանելու համար :

Ապտ-իւլ-Համիտ, իր պալատականներուն և ա-
նոնց շահախնդիր ստախօսութիւններուն հակառակ,
դիտէ թէ ինք աւելի երկիւղալի է քան սիրելի :
Ահա ասկէ ծագում կ'առնէ իր սարսափը, երբ
տարին մէկ անգամ հարկ կ'ըլլայ երլուզի եր
պերճափառ ամրոցէն մեկնիլ և Սարայ-Պրունի հին
պալատը երթալ :

Հակառակ այն աշարկու սատիկանութեան, զոր
ամենուրեք կը պահէ ինչպէս իր երկրին, նոյնպէս
և եւրոպական պետութիւններու և արքունիքնե-
րուն մէջ, հակառակ իր ախտ աւոր յայտնատե-
սութիւններուն և կորովարիբ դատողութեան, Կար-
միր Սուլթանը շատ անգամ իր արտաքին քաղա-
քականութեան մէջ սիսալ ձամբայ բռնեց : Օր մը
ամբողջովին Անդիյոյ կը յարէր, և ուրիշ օր մը
Ռուսիյ կամ Գերմանիոյ քանի մը տարիէ ի վեր
գրեթէ այս է իր ընթացքը : — Մէկ խօսքով
Ապտ-իւլ-Համիտ բաւական անձարակութեամբ
ձեռնածութիւն կը կատարէ Եւրոպայի փառափ-
րութեանց և նախանձութեանց հանդէպ:

Այս նկատմամբ նրբամիտ քաղաքագէտի համ-

բաւ մը վերագրեցին իրեն, որուն սակայն բնաւ
արժանի չէր, վասնզի իր երկիրը Եւրոպայի խնա-
մակալութենէն պատափակելու համար ըրած յան-
դուգն ձեռնարկները միշտ աննպաստ դարձան ի-
րեն : Ամէն անգամ օր ուզեց դէպի յառաջ քայլ
մը առնել, ակներև նահանջի մը փոխուեցաւ և իր
կայսրութեան համար փոքրութիւն մը եղաւ : Իր
ժողովուրդին ի նպաստ ըրած բոլոր փորձերը թըշ-
ուառութեան եւ ստրկութեաննոր յաւելուածով մը
վերջացան :

Երբ ուզէ Հայերուն գրամական ճարտարա-
գործական ու առեւտրական աղդեցութենէն ինք-
զինքը աղատել, հանրածանօթ ահաւոր ջարդը կը
թելազրէ իր երկիրը աղքատութեան կը մատ-
նէ, այդ ժողովուրդին տրուած թեթեւ աղատու-
թիւնը ջլատելով : Երբ ուզէ ինքինքը ճանչցնել
իբրեւ ամենազօր պետը Խալամութեան, արար
ցեղերը դժողոհ ձգելու և անոնց մէջ ապստամ-
բութեան սերմեր ցանելու միայն կը յաջողի :

Խալամութեան այդ ոյժը, զոր կ'ուզէ գործա-
ծել որոշ ժամանակի մէջ, իր ձեռքէն խոյս կուտայ
և կ'երթայ կը ցրուի յօդուտ Երարիոյ և Սու-
տանի փառասէրներուն :

Եւրոպայի դէմ իր փորձերն ալ չեն յաջողիր :

Օտար նամակատուններու, Ա. Տեղերու, օտար
պահանջատէրներու, Քարիդիւլասիօններու խըն-
դիրները, որոնցմէ ամէն վայրկեան ու ամէն մի-
ջոցներով կ'աշխատի աղատել իր օձիքը, միշտ ան-
լոյն կը մնան եւ կը ձախողին . իր յանդգնու-
լոց-իւլ-Համիտ

Թիւնները միշտ ամօթալի ընկրկումներու նախա-
բանը կըլլան :

Այս տիրահոչակ Սուլթանը ոչ միայն իր մեծ
ծրագիրներէն մին չի կրնար իրականացնել , այլև
կըսուի թէ երբէք Սուլթան մը անոր չափ պիտի
չգտնուի Եւրոպական բազմաթիւ դեսպանատուն-
ներէ բղիող թելադրութիւններու և փառասէր
իմբակցութիւններու ազգեցութեան տակ :

Պատճառը սա է որ առիւծի մը ձիրանը պէտք
է , ոչ թէ խեղճուկ աղուէսի մը թամբը , այդ մեծ
ծրագիրները իրենց բոլոր մանրամասնութեանց
մէջ իրակագործելու , թուրքիան զինքը և ըրջա-
պատող յօշոտիչ գայլերէն աղատելու համար , ո-
րոնք անոր անկման միայն կ'սպասեն՝ վրան խուժե-
լու և անոր կողովուտը իրենց մէջ բաժնելու հա-
մար :

Արդ , ինչպէս արգէն ըսինք , կենդանական
աշխարհին մէջ Ապտիւլ-Համիտ աղուէս մը իսկ
չէր կրնար ըլլալ , այլ ձղձիմ և գծուձ շնագայլ
մը :

Եւ աչա այն մարդը զոր եղբայր կը յորջորջէ
Վելչէլմ Բ. , աչա այն մարդը , որուն իշխաններ,
ծովակալներ , զօրավարներ և մեծամեծներ զրկե-
ցին Եւրոպական տէրութիւնները , անոր գահակա-
լութեան քսաննէհինքերորդ տարեգարձին առթիւ
իրենց շնորհաւորութիւնները մատուցանելու :

Եւրոպա , արդի ժամանակներու “ամենամեծ
մարդասպաններէն” մէկուն թագաւորութիւնը շնոր-
հաւորելով , միթէ ինքն ալ ամենամեծ արհամար-

հանքի մը արժանի չի հանդիսանար , ոչ թէ իր
ազգերով , այլ մահաւանդ իր կառավարութիւնե-
րով :

Մեր ընթերցողներու խղճին կը թողոնք պա-
տասխանելու հոգը :

ԳԼՈՒԽ Ը.

Կարմիր Սուլրանը և Կիները

Կարմ ակնարկ մը իսլամուրեան վրայ .— **Մատթեյն** կամ
Կայս . կանանցը .— Եր կազմաւորութիւնը .— Եր առա-
ւելուրի հներն ու քերուրի հներն .— Առաջին , Երկրորդ
ու երրորդ դասակարգի կիները .— Վալիսէ-Սուլրանը
(Մայր-Թագուհի) եւ ընդի մատակարաւուին .— Ապտ-իւլ-
Համիտի տիփր .— Կիները ինչպէս կը մնեն կայսերա-
կան անկողինը .— Ենչ կ'ըլլան նին լուսիները .— Կատա-
կերգուրին . Տամ եւ ողբերգուրին .— Եղրակացուրին :

Ինչպէս որ մեր նախընթաց հատորներէն մէ-
կուն մէջ ըսած ենք , Կայս . Հարէմին (Օսմ. Գան-
ձուն այս կրծող ու սպառող վէրքին) կազմակեր-
պութիւնը լաւ ըմբռնելու համար , պէտք է որ
քաջ թափանցենք այն գաղափարին որ իսլամու-
թիւնը փարած է մինչև այսօր գաղափարներու այդ
կարգին մէջ :

Սուլթանը կամ Խալիֆան սովորական մահ-
կանացու մը չէ , որ ենթարկուած ըլլայ այնպիսի
առանձնաշնորհումներու և իրաւունքներու , որոնք
աւելի կամ պակաս ընդարձակ պարտականութիւն-

Ներու ալ ծնունդ կուտան. յաչս խալամական օրէնքին, միւս էակներէն դուրս արտակարգ էակն է: Իր հոգեար ու մարմնական ամենակարող զօրութեամբ Մուհամմէտի ներկայացուցիչն է երկրի վրայ, այս վերջինին ստուերը, ինչպէս Մուհամմէտ Աստուծոյ ստուերն ու փոխանորդն էր.— Զլլուլլահ:

ԱԵՀապեատութեան այս գաղափարային ու միսդիքական ըմբռնումին, խալամները ընծայած են այնպիսի գերբնական զօրութիւն մը, այնպիսի լայնատեսութիւն մը որ մարդկային օրէնքներէն և մարդկութեան հասարակ պայմաններէն վեր դասած են Սուլթանը:

ՄԵԾ-Փատիշահը չի կրնար ենթարկուիլ այն օրէնքներուն որոնք հասարակ մահկանացուներուն համար հաստատուած են: Սուլթանը վեր է անոնցմէ, ինչպէս Աստուծոյ մեծ գաղափարը վեր է մեր բոլոր ընկերային ու գիտական ըմբռնումներէն:

Իր հպատակներուն կեանքին, անոնց հարըսթեան և գրաւած հողերուն բացարձակ ու միահինքան տէրը ըլլալով, հասարակ սովորութիւնները, մինչև իսկ ամենէն նուիրական սովորութիւնները չեն կրնար կիրարկուիլ անոր բարձր անձնաւորութեան համար:

Ե.Յ.Դ սկզբունքով է որ ամուսնութիւնը, ինչպէս որ մենք կ'ըմբռնենք կամ ինչպէս որ խալամները կ'ըմբռնեզայնն, Օսմ. Կայսրութեան միահինքան տիրոջ համար գործադրելի չէ: Այս սկզբունքը յոյժ յատակապէս սահմանուած է սա առակով. — Փատիշանա ևսասագ եօդ տղի (այսինքն

բան մը արգիլուած չէ Սուլթանին): Հետեւաբար ըսել թէ այդ միահինքան վեհապետը այսքան օրինաւոր կին և այնքան հարծ ունի, ինդիրը շատ պղտիկցնել և Ճմարտութեան հետ բնաւ առնչութիւն չունեցող դասակարգութեան մը մէջ մոլորիլ է: Բայց, ըստ որում պէտք է որ այս աշխարհիս մէջ իրերը պիտակ մը ունենան և յիշողութեան մէջ մնալու կերպով մը դասաւորուած ըլլան, Թուրքիոյ միահինքան տէրերուն Կանանոցին կազմութիւնը խոչըր տառերով պիտի ուրուագծենք:

Կայսերական Հարէմը, ամէն ատեն, ուրոյն հպատատութիւն մը եղած է, ընկերային մարմնէվ բոլորովին անջատ, որուն կամարի բանալին կը թիւն ըլլալ սակայն, բանալի մը որ զարմանալի կերպոս յարմարցուած է խալամութեան կրօնային սկզբունքներուն:

Աստ որում Հուրիները չեն կրնար հրեղէն երկինքն վար իջնել Հաւատացեալներու Պետին տրամադրութեան ներքե գրուելու համար. և ըստ որում այս վերջինն ալ, իր կարգին, չի կրնար իր ամենազօր կարողութիւնը խոնարհեցնել, իր ժողովարդին կիները մինչև իր մակարդակը բարձրացնելու համար, միջին եղրի մը դիմուած է, և Օսմանի սերունդը մշտնջենաւորելու համար, վեհապետին Հարէմը շենցուցած են դուրսէն եկած գերուհիներով, որոնք նոյնքան աղերս չունին աղդին հետ որբան երկինքի հետ:

Այս հնաբքին շնորհիւ, ԱԵՀապետը, ամէնէն անջատուած ու մեկուսացած, իր պաշտօնին բարձ-

բութեան վրայ կը մնայ, իր շուրջը գտնուողներուն
չետ կազմելով մասնաւոր աշխարհ մը, ուրոյն ըն-
կերութիւն մը, արտաքին աղդեցութենէ զերծ
ինքն իր սեփական կեանքով ապրելով :

Այս կազմակերպութիւնն է որ Մատելն կը
կոչուի, կամ Սուլթանին մասնաւոր տունը :

Իգական տարրը, որուն վրայ կուզենք խօսիլ
չոս, իր գլուխը ունի Վալիտէ-Սուլթանը, կամ
Սուլթանին մայրը : Երբ Վալիտէ-Սուլթանը գո-
յութիւն չունենայ, ստնտու մայրն է որ անոր
տեղը կը բռնէ: Վալիտէ-Սուլթանը շատ մեծ աղ-
դեցութիւն մը կը վայելէ, ոչ միայն Հարէմին
բոլոր կիներուն վրայ, այլ նաև իր հարազատ
զաւկին վրայ: Արդարեւ թուրքերը շատ կը յար-
գեն իրենց մայրը: Այս յարգանքը, այս ձշմարիտ
սէրը կուղղուի նաև ստնտու-մօրը: Ասիկա այնպիսի
իրաւունք մ'է որ երբէք չի ցնցուիր: Ուստի կա-
թնտու-մայրերը (սիտ-անա), իրենց զաւակներուն
ու աղջիկներուն պէս, աստիճան ու պատիւ ունին
իրենց զիեցուցած տղաքներուն կամ աղջիկներուն
ընտանիքի մէջ: Օսմ. Ակհամբակութեան մը սուր-
տուն թայա-Գատրե անունը կը կրէ, կամ ինչուն
արդէն ըսինք, Վալիտէ-Սուլթան անունը երբ այս
վերջինը մեռած ըլլայ:

Ուրեմն Սուլթանին մայրը Հարէմին նուիրա-
պետութեան մէջ ամէնէն բարձր դիրքը կը գրա-
ւէ: Գերազայն պետն է, գերազանցօրէն Սուլ-
թանուհին, որ կենաց եւ մահու իրաւունք ունի
իր հրամանին տակ գտնուող բոլոր կիներուն վրայ:

Իրմէ անմիջապէս վերջը կուգան Խաղնատար-
Աւատան կամ Գանձուն արարողապետուհին, Պաշ-
Գատրենը կամ Սուլթանին աւաշին կինը, Երկրորդ,
Երրորդ եւ չորրորդ Գանձուները, Պաշեգուալը կամ
Ն. Ակհամբակութեան աւաշին սիրականը, յետոյ
կուգան Երկրորդ, Երրորդ, չորրորդ, հինգերորդ,
Եւն... Իգապաները, Կէօզակները կամ օրիորդ-
ները... Եւ հոս կը խոստովանինք թէ շատ դըժ-
ուարին է բառով մը թարգմանել այդ օրիորդնե-
րուն տիտղոսը - ամէն պարագայի մէջ ահա Ճիշդ
իրողութիւնը. Կէօզակները այն ստրկուհիներն են
զոր Սուլթանը ակնարկով մը կամ բառով մը միւս-
ներէն զանազանած է: Ուրեմն անոնք կայսերական
անկողինին հետամուտներ կամ թեկնածուներ են.
Երբեմն ալ հետամուտէն աւելի բան մը, վասն զի
տիրոջ ակնարկը բաւական եղած է զանոնք հոն
մացնելու: Ինչ որ ալ ըլլայ, այս Կէօզակ բառին
միակ հնարաւոր թարգմանութիւնը սա է: Սուլ-
թանին աչքին տակ գտնուած հուրիներ. յետոյ
կուգան Գատրենէֆիները, այսինքն կայսերական
իշխաններուն կամ իշխանուհիներուն մայրերը,
վերջապէս Սուլթանուհիները կամ չամուսնացած
արքայազուն իշխանուհիները:

Այս կիներէն իւրաքանչիւրը իր մասնաւոր
տունը ունի, որ Տայիրէ կը կոչուի:

Աւասիկ այս Տայիրէներէն մէկուն կազմակեր-
պութիւնը. օրինակի համար, յառաջ բերենք Ա-
ռաջին-Գատրենին Տայիրէն.

1. Առաջին գանձապետուհի մը .
2. Առաջին քարտուղարուհի մը .
3. Առաջին կնքապահուհի մը .
4. Առաջին հանդերձապետուհի մը .
5. Առաջին ջուր լեցնող մը .
6. Առաջին օշարակ բաշխող մը .
7. Առաջին խաչվէծի-պաշի մը .
8. Առաջին մատակարարուհի մը .

Կարճ խօսքով, Գալֆա կոչուած երկոտասնեակի մը կիներ, որոնցմէ իւրաքանչիւրը վեցէն մինչեւ տասը աշակերտուհի ունի. անոնք իրենց տիրուհոյն տիտղոսը կը կրեն: Այսինքն, առաջին կնքապահուհի տիտղոսը կրող Գալֆան ունի վեց Հալայրդ, առաջին քարտուղարուհի Գալֆան ունի նոյնպէս վեց Հալայրդ, և այսպէս շարունակաբար բոլոր Գալֆաները, այնպէս որ Առաջին Գալթընին յարկաբաժինին մէջ եօթանասունէն աւելի կիներ կան:

Միւս յարկաբաժիններն ալ (տայիրէ), թէեւ նուազ կարեւոր, սակայն միեւնոյն ձեւով կազմաւորուած են, եւ անձերու աւելի սահմանափակ թիւով միայն կը տարբերին: Արդ, եթէ քսան տայիրէ հաշուենք, իւրաքանչիւրը նուազագոյն հաշուով քառասուն կիներէ բաղկացած, արդէն ութհարիւր կիներու պատկառելի թիւին կը հասնինք, գրէթէ ամէնքն ալ գեռատի եւ սիրուն, որոնք վայրկեանէ վայրկեան կրնան նուիրապետական աստիճաններէն վեր ելլել, միահեծան տիրոջ քմահաճոյքին համեմատ:

Ի՞նչ պիտի ըսենք այս յարկաբաժիններուն մէջ տիրող յիմար շուայլութեան եւ պերձասիրութեան վրայ: Կախանձը եւ նախանձոտութիւնը այն տարբերն են որ յարկաբաժնի մը իւրաքանչիւր տիրուհին կը մղեն յիմար ու անմիտ ծախքերու: Իւրաքանչիւրը յարկաբաժին, մեր արդէն նշանակած անձերէն զատ, բազմաթիւ սպասաւորներ, ներքիններ, ձիադարմաններ (սէլիս), զանազան ստրուկ աղջիկներ ունի, որոնց մէջ կը գտնուին երաժշտուհիները, պարուհիները, ինչպէս նաեւ այն սպիտակամորթ եւ սեւամորթ կիները, որոնք պոտնին գործերով (խոհանոց, բաղնիք, մաքրութիւն, եւայլն.) զբաղելու պաշտօն ունին, զիւրաւ կրնանք գալգափար մը կազմել թէ այս մասնաւոր յարկաբաժիններուն պահպանութիւնը որչափ սուզի կը նստի կայս. անձնական գանձուն եւ պետական գանձուն: Անյատակ անգունդ մըն է այս, որ մինչեւ այսօր Տէրութեան եկամուտներուն ամենամեծ մասը կուլ տուած է:

Ճարէմը հասարակութիւն մը չէ, ինչպէս կ'ենթագրուի: Որոշ պկտիկ պետութիւններու խըմբակցութիւն մ'է. իրենց ուրայն վարչութիւնը ունին եւ Վալիաէ-Սուլթանին բարձր ու ամենազօր տնօրէնութեան ներքեւ գաշնակցութիւն մը կը կազմեն: Ճարէմի այս մեծ Տիրուհիին համար ամբողջ արարողական կարգ մը կայ, որ կ'որոշէ թէ ինչպէս կինալու է անոր առջնւ, ինչպէս հագուած ըլլալու է եւ ինչպէս խօսելու է: Ամէնքան նախատեսուած է անոր մէջ եւ խիստ կանոններով որոշուած:

Երբ Մայր-Թագուհին խնդրագիր մատուցուի, վայելչութիւնը կը պահանջէ անոր գլուխը դնել ամէնէն պատուաբեր և ամէնէն ակնածական տիտղոսը։ Օրինակի համար սա տիտղոսը, Թահ-իւ-Մէսրուրար կամ քողարկուած գլուխներու Թագը, ինչ որ կը նշանակէ թէ անոր անձին վրայ կը մեծարուի քողարկուած ու պարկեշտ կիներուն մէջ իբրեւ առաջինը, հակառակ քրիստոնեայ կիներուն որոնք անպարկեշտ կը նկատուին, քանի որ իրենց երեսը չեն քողարկած։

Վալիտէ-Սուլթանին օգոստափառ անձին յառուկ մեծարանքները լաւագոյնս ապահովելու համար, օսմ. արարողական ծիսարանը որոշած է թէ ոչ ոք կրնայ անոր ներկայանալ առանց կանիսւ հրաման խնդրելու կամ ունկնդրութիւն մը չնորհուելու։ Կերելի չէ անոր առջեւ նստիլ պէտք է ոտքի վրայ կենալ, ձեռքերը կուրծքին վրայ խաչաձեւած, գլուխը աւելի կամ պակաս խոնարհած, եւ սպասել որ բարեհաճի հարցում ուղղել ձեզի կամ արտօնել որ խօսիք։

Եւրաքանչիւր պատասխանի պէտք է ընկերանայ խոնարհութիւն մը և սա նուիրական բառերը. «Այո՛, մեր Տիրուհին», կամ «Ոչ, մեր Տիրուհին»։ Ամէն ոք պարտաւոր է անոր առջեւ ներկայանալ մի միայն հերարիով կամ արարողական տարազով, որ կը համապատասխանէ եւրոպական արքունիքներու սովորական արդուղարդին։

Յարդանքի ու մեծարանքի այս ցոյցերը նոյն քան պարտաւորիչ են ներսը որքան դուրսը։ Երբ Վալիտէ - Սուլթանը ձշմարտապէս իշխանական հետեւորդներու ընկերակցութեամբ դուրս ելէ, բոլոր պահականոցները զինուորական պատիւներ կընծայեն անոր, և շատ անդամ կը յառաջանայ խունարհած իսլամներու կրկնակ շարքի մը մէջէն, որոնք Փատիշահին մօրմէն կը ինդրէն որ, բարեհաճի իրենց համար միջնորդել իր կայսր - զաւկին մօտ։

Մեծամեծներն ու հարուստներն ես, հասարակ մահկանացուներու պէս, յարգանք կը տածեն անոր հանդէպ, և երբ պատգամազիր մը ընդունին անկէ, ա'մենախորին յարգանքով կ'առնեն մինչեւ իրենց ճակատը կը բարձրացնեն, կարեմեծար կը խոնարհին և բանալէ առաջ կը համբուրեն զայն։

Վալիտէ - Սուլթանին է որ կ'ուղղուին խնդրանքներն ու աղերսազիրը, ո'ր կողմէ ալ որ դան։ Եթէ Սուլթանին կիներէն մին ո և է բանի մը աղձայ, պէտք է որ իր խնդրանքը մայր - թագուհիին ուղղէ։

Կանանոցին կարգապահութեան ու մատակարարութեան իբրեւ միահեծան աիրուհին, խնդրուած չնորհները և արտօնութիւնները ինք միայն չնորհելու կամ մերժելու իրաւունքը ունի, թեև «Խաղնատար - Ուստան Մայր - Թագուհիէն վար է, սակայն ոչ նուազ ամենազօր իշխանութիւն ունի Գատըններու, Սուլթանուհիներու և պալատին բոլոր բնակիչներուն վրայ։ Ինչպէս դիւ-

ըին է մտածել, ամէնէն շահարեր ու օդտաւէտ պաշտօնը իրապէս կանանոցին մատակարարութեան պաշտօնն է: Սյդ պաշտօնը վարողին կ'ընձեռէ այն բովանդակ իշխանութիւնը, զոր Մայր - Թագուհին չուզեր կամ չի հաճիր գրուազրել: Երբ Մայր թագուհին մեռած է, այսինքն երբ ոչ Սուլթանի մացր կայ ոչ ալ մայր-ստնառ, «Խաղնատար - Ռւստան» է կանանոցին առաջին աստիճանաւորը: Սյդ պարագային, կը վայելէ Մայր - Սուլթանուհին բովանդակ իշխանութիւնն ու առանձնաշնորհումները: Սյդ մեծ ազդեցութիւնը լոկ պալատին մէջ չի սահմանափակուիր, այլ դուրսն ալ կ'ազդէ: Սակէ ծնունդ կ'առնեն թէ՛ «Խաղնատար - Ռւստայ» ին և թէ անոր մատակարարին կամ մտերմին առապելական հարստութիւնները:

Ահա այսպէս, կանանոցի վերին տեսչութեան մէջ, Սուլթան Ապա - իւլ - Մէճիափ մօրը յաջորդող «Խաղնատար - Ռւստան» հանրային դրամներու վասնումին մէջ այնպիսի մասնակցութիւն մը ունեցաւ որ իր առաջին Պալթաճին, միայն իր բաժնին համար, ութ միլիոն ֆրանքի դուռ շահ մը ապահովեց:

Այս մեծ անձնաւորութեան վայելած առանձնաշնորհումներուն մէջ, որոնք նախանձ կը շարժեն, պէտք է առաջին կարգը դասել այն իրաւունքը զոր ունի Սուլթանին քով կենալու. երբ այս վերջինը կանանոցը կը մտնէ, ինչպէս նաև Սուլթանին ննջարանը առաջնորդելու այն երջանիկ սիրուհին որ անկողնակից ըլլալու բաղդը պիտի

ունենայ: Եւրոպացիի մը համար ասկէ աւելի տարօրինակ արարողութիւն չի կրնար ըլլալ: Այն կինը որ այդ իրիկունը Հաւատացեալներու Պետին ծանր զբաղումները մոռցնել տալու ծայրագոյն երջանկութիւնը պիտի վայելէ, Խաղնատար - Ռւստային կողմէ ներս կը մտցուի, իր ամենէն փայլուն արդուլարդերով և իր ամէնէն հեշտագրգիռ ժամանով զարդարուն: Ամուսնական առազաստը կը մտցընէ այն ատեն միայն երբ տէրը արդէն հնն է, այն ատեն կը խոնարհ անոր առջեւ և թեւերը կուրծքին վրայ խաչածեւած կը մնայ, սպասելով Ն. Վեհափառութեան բարեհաճ կամքին: Երբ «Խաղնատար - Ռւստան» իր պաշտօնին վերաբերեալ ամէն պարտականութիւնն կատարած է, լրջօրէն կը քաշուի, առիւծն (*) ու վիթը դէմ առ դէմ ձգելով:

Գուրանի սա խօսքին համաձայն, որ այդ մարդուն հանդէս կնոջ ստորնութեան աստիճանը լաւագոյն ցոյց տալու համար կը հաստատէ թէ կնոջ արքայութիւնը իր ամուսնին ոսենուն զարեապարին ներեւել: — հաւաստում մը զոր ինչ ինչ աստուածաբաններ կը գործածէն ոչ - ամուսնացեալ կինները զրախտի երկնային ուրախութիւններէն զրկելու համար, — գիշերուան սիրականը ոտքի կողմէն

(*) Սուլթանները իրենց մօրմէն ու կիններէն կը կոչուին «առիւծ» (ապանձ): Կայսերական իշխաններն ալ կը կոչուին «առիւծի կրիւն» (ասլաննըլլը):

պարտաւոր է մանել վեհապետական անկողինը և ոթէ ոյնպէս ինչպէս որ կը գործադրուի հասարակ պարագաներուն մէջ։ Անկողին մանելէ առաջ, նախ կը համբուրէ վերմակը խորին մեծարանքներով և ապա անոր մէկ ծայրը վեր առնելով, վերմակին ներքեւ կը սողոսկի մինչեւ որ իր օգոստափառ տիրոջ քով հասնի։ Երբ իր տեղը հասնի, ամէն հնարաւոր մըջոցներով կը ջանայ իր կայսերական ամուսնին հաճելի ըլլալ։ Երբ որ յաջողինչ որ դիւրին բան չէ միշտ, — ջաները կը մարէ և զիշերուան քօղը կը պատէ արքայական ամոլը իր անտեսանելի ու անսաելի խորհուրդներուն մէջ։

Հստ որում այդ գիշերէն կրնայ ծագիլ Սուլթանի մը մայրը ըլլալու փառքը, դիւրահասկնակի է թէ առաջին անգամ իր տիրոջ չնորհները վայելու կոչուած կնոջ համար. շատ պղտիկ բան մը չէ այդ։ Այդ կինը, եթէ պարզ գերուհի մը, այսինքն՝ նկօցք մ'իսկ ըլլայ, անմիջապէս նզապակամ սիրականի հանգամանքը կ'ստանայ և կրնայ իբրեւ Գատըն կամ Վալիսէ - Սուլթան դուրս դալ այն անկողնէն, որուն վեհապետական հեշտութիւններուն պահ մը մասնակցելու բախտն ունեցած է։

Իրերը միշտ այսպէս տեղի կունենան։ Սուլթանը երբեմն չի խոտորիր այս արարողական ծիսարանէն, կրնանք այդպէս ենթադրել, բայց բան մը չապացուցաներ զայն, վասն զի կայսերական կանանցին բոլոր կենսական շարժումները կար-

գադրուած ու կանոնադրուած են շատ խիստ օրէնքներով, որոնցմէ Սուլթանն իսկ չի համարձակիր ինքզինքը զերծ նկատել միշտ։

Երբ Սուլթանուհի մը կամ իգապալ մը ամուսնանայ, իր ամուսնոյն հանդէպ միեւնոյն առանձնաշնորհութիւնները կը վայելէ։ Այս ատեն Սուլթանուհին կամ իգապալն է որ Սուլթանին տեղը կը զրաւէ և երիկը պարտաւոր է համակերպիլ իր կայսերազուն կնոջ սպահնչումներուն, առանց վայրկեան մը մոռնալու թէ այն ամէն կին բա Օսմ. Վեհափառութեան հետ կենակցելու պատիւոնեցած է, մինչեւ իսկ մէկ ժամ, Փատիշահին անձին յատուկ առանձնաշնորհումներով օժտուած նուիրական կին մ'է։ Այս առանձնաշնորհումներուն աղդեցութիւնը բնականաբար աւելի զգալի կ'ըլլայ, երբ ինդիրը կայս. տան աղջկան մը վերայ է։

Պարզ սարկուհի մը իր աննշան ու անծանօթ դիրքէն ի՞նչպէս կրնայ անցնիլ կէօզաէի աստիճանը, իրողութիւնը սովորաբար տեղի կ'ունենայ հետեւեալ կերպով։

Երբ Սուլթանը իր կիներէն մէկուն կամ իր մօրը այցելութիւն տալու քմայքը ունենայ, այցելութիւնն ընդունելիք կնոջ տայիրէն այս ուրախառիթ լուրը առնելուն պէս իրար կ'անցնի և կը պատրաստուի արժանավայել ընդունելութիւն մը ընելու Ն. Վեհափառութեան։ Բոլոր կիները իրենց մազերը կը յարգաբեն, իրենց դէմքերը կը սընդուրեն, ամէնէն գեղեցիկ հազուսաներով կը զար-

գարուին և երկու կարգի վրայ շարուած, տհնդաս
ու անձկալիր անհամբերութեամբ մը կ'սպասին ի-
րենց սիրոջ ժամանումին :

Երբ Սուլթանը իրեն յատկացած տիվանին կամ
թիվսաթուին վրայ բաղմի, սովորական արարու-
թեան համեմատ, սուրճ, օշարակ, բանդակ,
զութեան համեմատ, սուրճ, օշարակ, բանդակ,
զով չուր և սիկարէթ կը մեծարուին : Ճիշտ այդ
պահուն է որ զովարար ըմպելիները մեծարելու
պաշտօն ունեցող ստրկուհիները Սուլթանին մօ-
տենալու և անոր առջեւ երեւնալու առիթը կ'ու-
նենան իրենց բնական ու արուեստական հրապոյր-
ներուն բովանդակ փայլով :

Իր այցելած անձին հետ խոսակցելով հանդերձ,
որ վերջապէս ամէն մարդու պէս մարդ մ'է, իբրև
որ մարդու պէս մարդ մ'է, իբրև արագ
հասկցող գեղասէր մը ինքզինքը չի զրկէր արագ
ակնարկ մը նետելէ այն մանկամարդ և սիրուն
առուրիներուն, որոնք կը սուրճ կը լեցնեն, սիկա-
րէթ մը կը մատուցանեն և հաղարումէկ փափկա-
նոյշ հոգածութիւններով կը շրջապատեն զինքը,
ինչպէս նաև արագ ու սիրատոյր ակնարկներով,
ինչպէս նաև արագ ու սիրատոյր ակնարկներով,
հափառութեան յառաջ բերած տպաւորութիւնը:
Աթէ այդ նայուածքներէն մին կայերական այցե-
նթէ այդ նայուածքներէն մին կայերական այցե-
լուին վրայ այնքան աղդէ, որ այս վերջինը հար-
ցընէ. «Ո՞վ է այդ սիրուն ստրկուհին», կամ թէ
պարզապէս ըսէ. «ահա սիրուն խարաիշագեղ մը»
կամ «սիրուն թխանոյշ մը», ակնարկուած ստըր-
կուհին իսկոյն կէօղաէ մը կը դառնայ կամ Սուլ-
թանին աչքին զարկած օրիորդ մը: Սուլթանու-
թանին աչքին զարկած օրիորդ մը:

տեսարանը, այն ատեն շարժում մը կ'ընէ և բախ-
տաւոր ստրկուհին կը հրամայէ, որպէս զի սօ-
տենայ և համբուրէ ծօղը կամ թեւը այն թիկնա-
թուին, որուն վրայ բազմած է Հաւատացեալնե-
րու Պետին անձր: Աչա այսպէս տեղի կ'ունենայ
պաշտօնական ներկայացումը և կէօղտէի վիճակը
անցնելու արարողութիւնը: Աչա այս արարողութե-
նէն անմիջապէս վերջը, բախտաւոր աղջիկը կը
քաշուի և մասնաւոր յարկաբաժին մը մը կ'անցնի,
ուր կ'սպասէ Խգպալի կամ սիրականի կարգը անց-
նելու առիթին, որ երբեմն արագ կը հասնի և
երբեմն ալ երբէք չի ներկայանար:

Երբ անգամ մը Խգպալի տիտղոսին տէր դառնա-
պաշտօնապէս կը ձանցցուի և ամսական եկամու-
տի մը իրաւունք ունի, ինչպէս նաև մասնաւոր
յարկաբաժինի մը պատիւներուն: Այն ատեն Հա-
րէմին ազնուական գասուն կը պատկանի, և ի-
րապէս գատըններէն կամ օրինաւոր կիներէն ու-
րիշ տարբերութիւն չունի, բայց միայն վեհապե-
տին մէկ քմահաճոյքովը ստացուած կացութեան
մը անհաստատութեամբ, զոր այդ միեւնոյն քմա-
հաճոյքը կրնայ ջնջել քառնըսորս ժամուան մէջ,
Տիրոջ մէկ պարզ բառով:

Արդարեւ երբ Սուլթանը նուիրական բանա-
ձեւը արտասանէ, «պէնտէն պօշանալն», կամ «այլկա-
ղալատին մէջ չուեսնեմ զինքը», դատապարտեալ
աղջիկը անմիջապէս պարտաւոր է անյայտանալու,
իրեն հետ տանելով իր օժիտը, կարասիները և իր
վայելած բախտաւորութեան քանի մը շաբաթնե-
րուն կամ ամիսներուն մմջ ինսայած գրամմերը:

Այսպէս արձակուած կիներուն ձեռքը շատ կը մինտուի բ . Դրան բարձր պաշտօնատարներուն , Պալատական սենեկապետներուն կամ ուրիշ անձնաւորութեանց կողմէ , վասն զի իրենց համար թէ՛ պատիւ և թէ՛ օգուտ կայ անպաշտօն կերպով Սուլթանին քենակալ դաւնալով և իրեւ առաջին կին ունենալով այնպիսի անձ մը զոր Փատիշահը իր գերագոյն սիրով նպաստաւորած է մինչեւ իսկ վայրկեանի մը համար :

Ըստ որում օրինաւոր ամուսնութիւնը Սուլթաններուն համար գոյութիւն չունի , ամուսնաւութիւնն ալ բնականաբար գոյութիւն չունի , վասն զի ամուսնութեան այս հետեւանքը չի կըրնար գոյութիւն ունենալ , երբ ամուսնութիւնը պաշտօնապէս չի կատարուիր : Միւս կողմէ Օսմ. Աբրունիքին սովորութիւնը կ'ընդդիմանայ որ Փատիշահին միացած կին մը կարենայ կենացիլ կամ ամուսնանալ պարզ մահկանացուի մը հետ : Մասնաւորապէս այս բացարձակ սկզբունքին մէջ կը կայանայ Սուլթանին շնորհները վայրկենապէս միայն վայելած կիներուն եւ բուն Գաատըններուն միջեւ կեցած տարբերութիւնը :

Կայսերական պալատին մէջ բուն Գաատըններուն կացութիւնը աւելի հաստատուն է քան միւս կիներուն վիճակը : Անոնք պահչով են թէ Սուլթանին տիրապետութեան բոլոր աւելութեան միջոցին պալատին մէջ պիտի մնան : Երբ իրենց տէրը մեռնի , դարձեալ կը պահչեն իրենց համայքը և այն տեսակ մը պարապակը որ անոնց անձը նուրիական կը զործէ և կարգիլէ անոնց նոր ա-

մուսնութիւն մը կնքել : Անոնք կը փոխադրուին Սարայ Պուրնուի հին պալատը ուր իրենց կեանքը կաւարաեն բաւական տիրութեամբ :

Այս նոր կեանքին մէջ , անոնք խիստ քիչ անդամ գուրս կ'ելլեն և գուրսի հետ իրենց յարաբերութիւնները խիստ հսկողութեան ներքեւ են :

Իրենց ամուսնոյն կենդանութեանը , նախանձունթակայ էին . անոր մահչուանէն վերջ , իր յիշատակին ու յաջորդին նախանձութեան ենթակայ կը մնան , որուն պարտականութիւնն է հսկել իր նախորդին այրիներուն ընթացքին վրայ : Այս կրկնակ նախանձուառութեան հարուածին տակ , իրենց կեանքը կը սահի կ'անցնի տեսակ մը մենափակութեան մէջ որուն խստութիւնը իրենց երիտասարդութեան ու գեղեցկութեան հետ ուղիղ կը համեմատի : Այն ատեն միայնքիչ մը պատութիւն կը ստանան երբ արգէն յիսուն տարեկան եղած են : Իրենց կեանքին այս շրջանին մէջ , տիրող Սուլթանը երբեմն իր բնակարանէն մին պառաւ Գաատընին տրամադրութիւն տակ կը դնէ և ազատ կը թողուզայն իր ուղած կերպով պարելու :

Եթէ Սուլթան Ապահիւլ-Ազիլի վաղեմի ծառաներուն կողմէ մեղի պատմուածներուն պէտք է հաւատալ , այս վերջինը շատ խիստ վարուէր է այն կիներուն հանդէպ որոնք իր եղբօր ու նախորդին համակրելին և բարեսիրտն Ապահիւլ-Ազիլի վերաբերած էին : Այս խստութիւնը այնքան յառաջ տարեր է որ անոր կիներէն մէկ քանին , ի մէջ այլոց , Սէրվինակ Գաատընը անդենականը զրկեր է բայց անցնի՞նք :

Երբ այս առղերը կը գրենք, Սարայ զուլնոյի
իր պալատին յարկաբաժիններուն մէջ, — այն
պալատին մէջ իսկ ուր կը գտնուին կայս . Գան-
ձը, մատենադարանը և Մարդարէին նուրիական
մասունքները, այն է գրօշը և վերարկուն, պա-
րունակող մզկիթը, — տակաւին կապրին Ապահու-
թէճիտի և Ապահուլ Ազիզի կիներէն ոմանք : Այն
Գատընները որ մայր կը ըլլան, այս մենափակու-
թեան ննթակայ չեն: Ասոնք կը շարունակեն պա-
տամին մէջ մնալ իրենց զաւկին, իրենց աշխանքին
լատին մէջ մնալ իրենց զաւկին, իրենց աշխանքին
չետ: Աւելորդ է ըսել թէ անոնք աւ ոչ նուրազ
խիստ հսկողութեան մը և յարատեւ լրտեսութեան
ննթակայ են:

Գատըններուն կեանքը ենթադրուածին չափ
միօրինակ ըլլալէ հեռի է:

Անոնք կի՞սան ոչ միայն յաճախակի գուրս ելլել,
անշուշտ միշտ Վալիտէ-Սուլթանին արտօնու-
թեամբ, այլև կրնան Վասիրի նայող, Քէօշկէրէն
մին երթալ և քանի մը որ հոն անցունել, թէ՛ ոդ
փոխելու համար և թէ՛ զբօնելու համար, քանի
մը բարեկամուհիներ հիւրընկալելով: Այս աղա-
տութիւնները մանաւանդ շատ յաճախագէպ էին
Ապահուլ-Մէճիտի օրով, իր երկրորդ զաւակը, արդի
տիրող Սուլթանը (Ապահուլ-Համիտ) այս մասին իր
Օգոստափառ հօրը չափ աղատամիտ ըլլալէ շատ
հեռի է, և իր միշտ կասկածու միաքը կը մզէ
զինքը տակաւ առ տակաւ սահմանափակելու ա-
ղատութիւնները Հարէմի մը, ուր աստիճանաբար
զացուցած է աստիճան մը խատութիւն :

Բացի այն զբօսական պտոյտներէն ու շրջագա-

յութիւններէն զոր արդէն նշանակեցինք, Գատըն-
ները, Սուլթանին միւս կիներուն պէս, իրենց
ժամանակը կ'անցնեն հիւր ընդունելով, գորդ
գործելով կամ նուագ ածելով, պուպրիկներ (պէ-
պէք) հագուեցնելով եւ պղտիկ աղջիկներու պէս
անոնց հետ խաղալով, հարկինքներու երթալով
կամ իրենց անձին շուրջը բոլորելով ինչ որ կրնայ
հմայել և զբօցնել: Ասոր համար է որ պալատին
մէջ պարուհիներու, նուագածուներու և կատա-
կախու կիներու պատկառելի թիւ մը գոյութիւն
ունի:

Այս զբօսակներէն ու թեթեւ զբաղումներէն
վեր, Գատընները հազարաւոր հեղրիկներով կ'զբա-
զին, որոնցմով լեցուն է Օսմ. Արքունիքը: Անոնք
որ մայր են, արդէն իրենք զիւրենք Վալիտէ-Սուլ-
թան կը տեսնեն և գահը իրենց զաւկին ապահո-
վելու կը պատրաստուին, մինչեւ իսկ պաշտօնա-
կան յաջորդին ի վես: Անոնք որ մայր չեն, ի-
րենց ձեռքէն եկածը կ'ընեն մայր ըլլալու համար,
այս բանին համար Հօճաններուն կամ մոգութեան
վարպետներուն ինչպէս նաեւ կայս . Կանանցին
կցորդ երկու կամ երեք մանկաբարձու կիներուն
խորհուրդ հարցնելով, առանց զանց ընելու այն
թուրք մանկաբարձուհին, որուն ախտղուր, երբ
ֆրանսերէնի թարգմանուի, կը նշանակէ արիւնար-
բու-հյուռուհին. և որուն մանաւոր պաշտօնն է
գիւրացնել վիժումը այն կիներուն, որոնք քաղա-
քական կամ ուրիշ պատճառներով չեն կրնար ըլ-
լալ, կամ պէտք է որ ըլլան գանելն եթենտի կամ
իշխաններու մայր :

Ինչպէս գիւրըմբունելի է, նախանձը, բոլոր կեներու սրտին մէջ այս բուռն կիրքը, որ այլազանձեւերու ներքեւ ի յայտ կուգայ և նախանձառը պարզ բարկութենէ մը մինչեւ ոճիր կ'առաջնորդէ, ուղեղին գործելուն ճշմարիտ խանգարում մը պատճառելով, նախանձը, կ'ըսենք, պալատին կնոջական բոլոր երեւակայութիւններուն մէջ մեծ ազգեցութիւն մը ի գործ կը գնէ: Աչաւասիկ այդ մասին խիստ անծանօթ մանրավէպ մը, զոր գործին մէջ շահակից եղող անձնաւորութեան մը բերնէն լսած եմ:

Ապաիւլ-Համիտի ամէնէն սիրական Գատըններէն երկուքը իրարու գէմ կը տածէին բուռն նախանձ մը որ մէկ քանի ամիս անցայտ ու թաքուն մնալէ վերջ եղերական ու անակնկալ կերպով մը պիտի պայթէր: Այս Գատըններէն մին Զէրքէղ մէր, իսկ միւսը բումէլիցի: Գալով անոնց անուններուն, ընթերցողը պիտի ըմբունէ այն զգացումը որ կը պարտաւորէ մեղ այդ անուններուն վրայ լուսութիւն պահելու:

Երիկուն մը, կէս գիշերուան ատենները, — վասն զի մարդիկ պալատին մէջ քնաշրջիկ են, և այս քնաշրջիկութիւնը յուսահատութիւն կը պատճառէ պալատին պաշտօնատարներուն, որոնք ստէպ, անակնկալ կերպով իրենց տիրոջ մօս կը կանչուին գիշերուան գրեթէ ամէն ժամերուն, — երկու ախոյեանները երկար ու խիստ բուռն վիճաբանութենէ մը վերջ սկսան կոռուլ: Անոնցմէմին, Զէրքէղուչին, իր վրայ կրած պիտիկ գաշոյնը քաշեց ու իր ախոյեանները պահի մը օրեր զգալի եղան:

Գետինը փռուեցաւ մոլեգին սարսափի աղաղակ մը արձակելով: Կիները վազեցին եկան, և Սուլթանը անմիջապէս տեղեկութիւն առնելով, խուժեց գէպի այն սրահը ուր տեղի ունեցած էր արիւնալի կրոխը:

Կակուղ գորգին վրայ տարածուած իր ախոյանին քով, Զէրքէղուչին պառկած էր ջղային գալարումներու մէջ:

Զղային տագնապը այն աստիճան բուռն տպաւորութիւն մը ըրած էր Սուլթանին վրայ, որ գաշունահար կնոջ վիճակը չէր տեսներ: Ըստ մը բամբեր սպաներ ամէն կողմ զրկուեցան որպէս զի Մափրոյէնի փաշան գտնեն բերեն: Զայն իր բնակարանը չգտնելով, Բերա գացին, ոմանք այս կողմը և ոմանք այն կողմը վազեցին այցելեցին, այն ամէն վայրերը ուր կը կարծէին գտնել զայն:

Սպաներէն մին, իր բարեկամներէն մէկուն առաջնորդութեամբ, որ այն ատեն պալատին մեծանուն աստղաբաշխն էր, գտաւ զայն իր Բերայի բարեկամահիներէն մէկուն տանը մէջ և սրարշաւ տարաւ երլարզ. Հո՛ն բժիշկը զրեթէ քաշքաշելով տարուեցաւ իր վեհապետին մասնաւոր բնակարանը: Սուլթանը, բազմոցի մը վրայ տարածուած, տղուպէս կուլար և ջղային տագնապի մը մատնուած էր որուն հետեւանքները քանի մը օրեր զգալի եղան:

Զէրքէղուչին, ինչպէս գիւրըմբունելի է, արագապէս հանգարտեցաւ իր սրտայուղութիւններէն, շնորհիւ այն գերագոյն ուրախութեան զոր իրեն պարգևեած էր իր տէրը, այսքան բացառիկ նախապատուութեամբ արտայայտելով իր սէրը:

Գալով իր ախոյեանին, որուն վերը ու և է վրտանդ չեր ներկայացներ. իր յարկաբաժինը քաշուեցաւ առաջինը գարմանը ընդունելէ վերջ, իր տիրոջ այսքան ակներեւ նախապատռութենէն աւելի նուաստացած և վշացած քան ընդունած հարուածէն: Այս գեղքէն սկսեալ, Մավրուէնի փաշահրաման ստացաւ այլես որ պալատէն չհեռանայ, առանց բացորոշ արտօնութեան իր վեհապետին և առանց բացառութեան բոլոր գիշերները պալատան մէջ անցունէ:

Ազնուացնորհ էսկիւլապը պարտաւորեցաւ համակերպիլ այս անհաճոյ հրամանին, վասն զի այս անդամ ա'լ Էպտիւլ Համիսի հետ կատակ չեր կրնար ըլլալ:

Հարէմի կայս. իշխանուհիներուն մէջ Սուլթանուհիներն են որ ամենամեծ պատութիւն կը փայլեն: Իրենց պաշտօնական տիտղոսը թէեւ զիրենք Վալիսէ-Սուլթանին եւ Խաղնէտար Ուստայի ազգեցութենէն զերծ չկացուցաներ, սակայն կուտայ այնպիսի իրաւունքներ զոր դիտեն դործածել և մինչեւ իսկ չարաչար դործածել:

Այս կայսերազուն իշխանուհիներէն իւրաքանչիւրը ունի պատիկ տայիւն մը, որ ապա պիտի կազմէ շրջանակը այն հարէմներուն ուր պիտի երթան բնակիլ իրենց ամուսնութենէն վերջ: Ամուսնացած Սուլթանուհիներուն Հարէմը Սուլթանին կանանցին վրայ օրինակուած է և կարեւութեան կողմէ միայն կը տարբերի անկէ: Անոցական նուիրապետութեան կարգին մէջ պիտի մոռ-

նայինք յիշատակել Սուլթանին չորս մեծ մասնաւոր ու մաերիմ քարտուղարուհիները: Այս կիներուն իրական պաշտօնը ի՞նչ է: Երգեօք Սուլթանը ասո՞նց կը վստահի իր իրատօմսերուն խմբագրութիւրը: Անխտիր, հարէմին սկրային թղթակցութեան պաշտօնն ունին արդեօք: Ահա այս կէտը կ'անդիտանանք :

Ինչ որ կրնանք հաստատել, սա է թէ անոնց ոձին չեն պակսիր ոչ երեւակայութիւն և ոչ ալ վայելչութիւն: Մեր ընթերցողներուն և մասնաւորպէս մեր սիրուն ընթերցուհիներուն հետաքրքրութիւնը գոհացնելու համար, կը բաղձայինք աւելի մանրամասնութիւններ տալ այս չորս քարտօղարուհիներուն վիճակող . . . աշխատանքին վրայ, բայց ըստ որում այս երկը Ճշմարիտ գիրք մ'է, ապրուած գիրք մը, ակամայ ստիպուած ենք երեւակայութեան ձգել իրենց օրինաւոր բաղձանքը գոհացնելու հոգը:

Գալֆաները կամ ամբուհիները՝ Ալայիկներուն կամ աշակերտուհիներուն մայլերն ու գաստիարակուհիներն են միանգամայն: Իրենց գրամնիք է որ կը գնեն զանոնք: Այս մանկամարդ ստրկուհիները որոնք օր մը սիրական և գատըն կրնան ըլլալ, իրաք գալֆաներուն սեփականութիւնն են: Աւստիիրենց ամբուհիները պարտաւոր են հագուեցնել զանոնք, լուալ, անոնց գլուխները յարդարել, անոնց գոյքերուն հոգ տանիլ, անոնց զրաւը պահէլ և ամէն պարագայի մէջ օգնել անոնց: Անոնց պարտականութիւն է նուև Ալայը կը կարելի եղածին չափ օգտակար կերպով ամուսնացնել, անոնց օժի-

առ պատրաստել և անոնց շահերուն վրայ հսկել,
արթուն մօր մը պէս :

Փոխադարձ համակրութենէ յառաջ եկած հա-
սարակաց շահերու հետեւանօք, Գալֆան ու Ալա-
յիգը, երկուքն ալ ի բնէ ստրկուհի, զիրար կը
սիրեն և այն աստիճան փախադարձաբար կը պաշտ-
ոպանեն որ երբէք բոլորովին իրարմէ չեն բաժնուիր,
մինչեւ իսկ եթէ երենցմէ մին ամուսնանայ :

Երբ Գալֆան տակաւին գեռատի է. հաղուա-
զէպ է որ պարզ համակրութեան զգացումէն աւելի
զողտր զգացում մը զայն չմիացնէ իր Ալայիգին :

Ա. Պոլիս այնչափ մօտ է համբաւաւորն Ան-
պսի որ այսօր Միտիլլի կը կոչուի որ այդ հաչա-
կաւոր կղզիին բարբերը կարելի չէ որ մուտ
գտած չըլլան անոր Հարէմներուն մէջ : Աւստի
բազմաթիւ են այն սիրուն քրմուհիները որոնք
կը բաղձան միշտ վաս ու կենդանի պահել Աաֆօի
պաշտամունքը և անոր Ներգաշնակքնարը թրթուա-
ցնել առանց անոր ոչ մէկ լարը զանց առնելու :

Գալֆան իր գեռատի աշակերտուհիները կը
կրթէ իր ձաշակին համաձայն և անոնց կը սովորե-
ցնէ այն սպասարկութեան բոլոր մանրամասնու-
թիւնները, որուն պիտի սահմանուին : Օրինակի
համար, այս կերպով է որ տռաջ խանվէիի պաշ
տօնը ի գործ գնող Գալֆան իր Ալայիգներուն կը
սովորեցնէ սուրը սպատրաստելու եղանակը և տայի-
րէի տիրուհին ու անոր ընկերուհիներուն բա-
ժակները լեցնելու կերպը, Արքունի պարագական
ծէսի համաձայն : Անոնք պարտաւոր են նաև մաք-
րելու ինամով պահել իրենց ինասրին յանձնուած

առւրձի ու թէյի ձօխ սպասները : Ամենամեծ խը-
նամքով կը պահպանուին այդ սպասները, որոնք
կիտուածանկար և թանկագին քարերով զարդար-
ուած են :

Պառաւ Գալֆաները, այսինքն անոնք որ ամուս-
նութենէ հրաժարած են, Հարէմի սովորութեանց
ու աւանդութեանց աւանդապահ պահապաններ են:
Պալատին վերաբերող թանկագին առարկանե-
րուն պահպանութիւնը անոնց յանձնուած է, ինչ-
պէս ադամանդակուու զարդեր, արծաթեղէններ,
մուշտակներ, ցփսիներ, ասեղնագործութիւններ
և այլն :

❖❖❖

Գլուխ թ.

Երկարովի Պարար և իր գաղտնիքները
Երլրզի Քէօչիին շինուրինը, — Հասարակութիւնը անոր
ու մասը կը տեսնէ և ո՛ր մասը չի տեսներ . — Ուր
կ'երբան Թուրբոյ միլիոնները. — Վատում վա-
նումի վրայ. — Ներին եւ արտամին կեսները.

— Երլրզի զադեմինները. — Օզոսոսի եւ
խոզի պատմուրինը. — 1900 Սեպտ.,
ամսոյ բատերական գայթակղուրինը:

Մեր Պաշտօնական Թուրքիա Երկասիրութեան
մէջ այնքան ընդարձակ խօսած ենք Երլրզի պա-
լատին շինութեան վրայ, որ ա՛լ ներելի է մեզ
մանրամասնորէն չխօսիլ այս նիւթին վրայ : Բայց,
որովհէտեւ այն երկասիրութիւնը տասներեք տա-
րի առաջ հրատարակուած է և կընայ ըլլալ որ

մեր արդի ընթերցողներէն շատեր տեսած չեն
զայն, պիտի փորձենք լայն գիծերով ուրուա-
գրել յիշեալ պալատին շինութեան հետաքրիա-
շարժ պատմութիւնը: Երլարզի պալատը որուն
վրայ այնքան շատ խօսուած է ու կը խօսուի, օս-
մանցիներէն մեծ մասին եւ ընդհ. օտագրիներուն
համար գաղտնիք մըն է: Մեր է. գլուխն մէջ տե-
սանք արդէն թէ Ապտիւլ-իւլ-Համիա ի նշակէս եւ
բնշու համար իր նախորդներուն պալատները լը-
քած էր, տեղաւորուելու համար երլարզի սարա-
շարթին վրայ, որ իր տեսակէտով ռազմագիտա-
կան առաջնակարգ գիրք մը կը կազմէր, ուսկէց
կարելի էր գիւրաւ իշխել բերա-Կալաթայի եւրո-
պական թաղերուն եւ հինաւուրց բիւգանդիոնի
(Ոթամոլի) մեծ մասերուն վրայ:

Երլարզի գարաստանը շարունակութիւնն է 2ը-
րադանի պալատին պարտէզին, որ Առաջորի եւ-
րոպական եղերքին վրայ կանգնած է եւ Տօլմա-
պահճէի փառաւոր պալատին շարունակութիւնը կը
կազմէ: Այս գարաստանին սկզբնաւորութիւնը
շատ համեստ բան մ'էր: Մուրատի և Ապտ-իւլ-
շամիտի մեծ հայրը, Սուլթան Մահմուտ, 1832ին
գէշիկթաշի բլուրին գագաթին վրայ շինել տուաւ
փոքրիկ քէօչք մը զոր ընդարձակ պարտէզով մը
փոքրիկ քէօչք մը զոր ընդարձակ պարտէզով մը
շրջապատեց: և ըստ որում մարդ անկէ փառաւոր
տեսարան մը կը վայելէ Վասիլովի և Պոլսոյ վրայ,
Երլարզ, բանաստեղծական անունով մկրտեց զայն:
Այս գղեակը 1844ին քանդուեցաւ Սուլթան
Ապտ-իւլ-Մէծիտի կողմէ, որ անոր տեղ շինեց ա-
ւելի կարեւոր և ընդարձակ շէնք մը, ուր հաճոյք

Գզգար ընդունելու իր սիրուհիները, և մասնաւո-
րաբար շատ գեղեցիկ ու սիրուն Զէրքէզուհի մը,
որուն անունը Երլարզ էր:

Ապտ-իւլ-Ազիզ, որ Յաւիտենականին առջեւ
մեծ շինող մ'էր, Զրադանի պալատը կառուցանելէ
վերջ, ընդարձակեց Երլարզի գարաստանը և գրաւ-
ահագին կամուրջով մը, որ կալաթայէն Պէշիք
թաշ տանող ճամբուն վրայ ձգուած է: Այնու-
հետեւ, իր նոր գարաստանին մէջ շինել տուաւ
զանազան դղեակներ, որոնցմէ ոմանք գեն պյօր
կանգուն կը մնան և ծանօթ են Մալրա-րէօկի, Զա-
տրբ-Քէօչի և Զիր-Քէօչիք անունով: Նոյնպէս շի-
նել տուաւ այն մեծ տաղաւարը, ուր այժմ կը
գտնուին Ապտ-իւլ-Համիտի մասնաւոր քարտու-
զարին և իր սենեկապեսներուն գրասենեակները:

Երբ կարմիր Սուլթանը, որ այն տաեն տա-
կալին տժգոյն Սուլթանն էր, իր բնակութիւնը հան
վասագրեց Վասիլովի ջուրերէն հեռանալու նպա-
տակաւ, և ըստ որում ինքինքը ա'լ ապահովէ չէր
զդար Տօլմա-Պահճէի ընդարձակ պալատին մէջ,
ուր յաջորդաբար բնակած էին Ապտ-իւլ-Մէծիտ,
Ապտ-իւլ-Ազիզ և Մուրատ, մեծապէս ընդարձա-
կել տուաւ անոր ծառաստանը, իւրացնելով այն
ընդարձակ հողերը որոնք Պէշիկթաշի բլուրէն կը
տարածուին մինչեւ Օրթագիւղի բլուրը: Ի սկզբան
իր սպասարկուներէն ոմանք, ի մէջ պյլոց նաև
Տօքմ: Մաւրօնէնի, պարտաւորեցան վրաններու
տակ բնակիլ:

Այդ վայրկեանէն սկսեալ, Ապտ-իւլ-Համիտ
ևս քան զես ամրացաւ Երլարզի մէջ, պատահա-

կան պաշարման մը երկիւղով : Եթևըզ այն ատեն՝ դարձաւ եղաւ Գանայեան տակառը որուն մէջ հոսեցաւ Տէրութեան եկամուտներու ամէնէն յայտնի մասը : Առանց հոս ճշմորիտ պալատ մը կառուցանելու , շինել տուաւ քէօշկեր , Շալէներ տաղաւարներ և ընդարձակ հովանոց մը (պէլվէտէն): Ճարտարապետական բոլոր ոճերն ու սեսերը հան կազմեցին անհեթեթ ու արտառոց խառնուկոյտ մը ուր միացան ամէնէն գեղեցիկ մարմարներն ու ամէնէն հասարակ քարերը :

Ապտ-իւլ-Համիտ , իրեններուն ու իր կանանցին սահմանուած այս բնակարաններու հիմնարկութեամբ զբաղելով հանդերձ , փոյթ տարաւ այդ փեթակը թանձր ու հաստատուն պատերով շրջապատելու , արտաքուսա պաշտպանոնած՝ կարգ մը զօրանոցներով ուր կլնային բնակիլ 15,000 զինուոր :

Այն սարահարթը , որուն վրայ կառուցանել տուաւ զօրանոցները , դարմանատունը , ախոռները , ընդարձակ խոհանոցները և պալատին բոլոր յարակից մասերը , անկէ առաջ անջրդի , թափուր ու ամսյի էր : Ոչ մէկ տեղ ջուր կար : Կոյնն էր նաև Եթևըզի դարաստանը , իր շրջանակներով : Ա. Պուստ այ ջուրի գրանս . ընկերութեան կը պարտինք այդ սարահարթին բարգաւաճումը : Անոր շնորհիւ է որ Տէրոսի լիճին ջուրը , առատ ու վճիտ , ամենուրեք կը հոսի քէօշկերուն , պալատներուն , մէծ լիճին ու անոր յարակից մասերուն , զօրանոցներուն , մղկիթներուն և այն բաղմաթիւ շէնքերուն մէջ , որոնք քսան տարիէ ի վեր կար-

ծես դիւթաբար հողէն դուրս ելան : Եւ սակայն որքան խոչընդոտներու , որքան դժուարութիւններու և որքան անուանարկութիւններու հանդիպեցաւ Տէրոսի ջուրի ընկերութիւնը , որ այսօր կ պոլսոյ ժողովուրդին անհաշուելի ծառայութիւններ կը մատուցանէ : Հազարաւոր դժուարութիւններուն մէջէն իրողութիւն մը միւյն պիտի յիշատակէնք : Տէրոսի լիճին (որ Սև ծովու եղերքն վրայ կը գտնուի) մինչև Նըշարզի սարահարթը խողովակներու զետեղումը աւարտած էր : Եթևըզի դարաստանին , ամարանոցներուն և իր քէօշկերուն մէջ խողովակներուն զետեղումը պիտի սկսէր , երբ յանկարծ Ընկերութիւնը տեղեկացաւ թէ պէտք էր աշխատութիւնները գագրեցնել մինչև ցնոր հրաման : Արգեօք ի՞նչ պատահած էր : Շատ ծիծաղաշարժ և շատ ալ գուեհիկ բան մը , անակնկալներու և երազներու այս սարօրինակ երկրին մէջ :

Խնամով քննուեցաւ խողովակներուն տրամագիծը , անոնց թանձրութիւնը , անոնց շինութիւնը . Մ. Լ. Թայլ ու իր գլխաւոր պաշտօնեանները քանից հարցաքննուեցան . . . : Հանրօգուտ շինութեանց նախարարը և իր ճարտարագէտները շարաչար յօդնած էին : Խուճապը և ամենէն անմիտ ու արտառոց զրոյցները մինչև այն ատեն անծանօթ համեմատութիւններու կը հասնէին :

Քսանըհինգ օր անցան ապարդիւն : Քսանըհինգ օր , որու միջոցին Ընկերութիւնը չկրցաւ կատարել ոչ մէկ շինութիւն . . . ամէն ինչ գագրած էր , թէ պալատին մէջ և թէ շրջականները : Սակայն հարկ էր վերջ մը տալ : Պախշիշ Սուլթանը մէջանը մտաւ :

Քննիչ յանձնաժողովին անդամները այն ատեն հասկցան այդ վախերուն և այդ չարամիտ ամբաստանութիւններուն տղայական հանգամանքը : Ընդհատուած աշխատութիւնները վերսկսան : Այսօր չկան բաւական ջերմագին գովեստներ , զոր ամեն մի փաշա , նախարար , Սուլթանին նուէրներով պատուած ուրիշ աստիճանաւորներ չուայլեն Տերքոսի ջուրի ֆրանս . Ընկերութեան ուշիմ տեօրէնին : Միթէ , Սուլթանէն վերջ , անոր չեն պրատիր Երլարզի այդ փառաւոր սարահարթին վրայ իրենց ունեցած ամարանոցները , սիրուն բնակարանները և գեղեցիկ պարտէզները :

Եւ ասիկա արգար է . վասն զի եթէ Տէրքոսի ջուրի ընկերութիւնը գոյութիւն չունենար , իր ռազմագիտական գիրքով մեծափառ համայնանկարով նշանաւոր այդ սարահարթին վրայ ոչ պալատ գոյութիւն պիտի ունենար , ոչ ամարանոց , ոչ գօնաք և ոչ զօրանոց , ոչ լիճ և ոչ կանաչութիւն , ոչ փաշա և ոչ պալատական , ոչ տէր և ոչ սպասարկու և ոչ ալ ճամբայ : Գարձեալ անջրդի ու կանաչաղուրկ անապատ մը պիտի ըլլար , ինչպէս շատ կը գտնուի զոլոսյ հիւսիսային ու հիւսիսարեւմտեան կողմը :

Մեր “զաշտօնական թուրքիա” գործին հրատարակութենէ վերջ , Ապտ-իւլ-Համիտ նոր Քէօշկեր ու նոր տաղաւարներ շինել տուաւ : Օր չանցնիր որ նոր քաննդումներ ու նոր շինութիւններ չը խորհուին կամ չկառիւն : Շատ Քէօշկեր վաղանցիկ բանտերու կը ծառայեն , և ինչպէս Մալթա Քէօշկը , որ հոչակաւոր է Մուրատի բանտարկութեամբ և

Միահամ փաշպի գատաստանով , բարոյական ու Փիզիքական խոշտանգումներու մէկէ աւելի տեսարաններ տեսած են , վասն զի խոշտանգումը , իր նախկին ու արդի բոլոր նրբացումներով , մեծ պատիւ կը վայելէ քաղցրանամոյրն Համիտի բոլոր արարածներուն քով : Երլարզպարնակ խեղկատակին կողմէ նորաձեւութեան կարգ անցուած խոշտանգումի նրբացած եղանակ մը կը յիշատակենք հու: Այդ հնարքը կը կայանայ աստիճանաբար ձնշել այր մարգուն ամէնէն զգայուն մասերը , մինչև որ ցաւը անհանդուրժելի գառնայ և ամբաստանեալը խոստովանի ինչ որ կ'ուղեն իրեն խոստովանցնել :

Մուզավֆեր Ազա անուն նախկին ներքինապետը , որ երկու տարի առաջ Մէքքէ աբսորուեցաւ Երլարզի գաղանիքները Անդլիոյ ծախած ըլլալու ամբաստանութեամբ , կրնայ շատ շահէկան մանրամասնութիւններ տալ խոշտանգումներու և շարչարանքներու այն նրբարուեստ եղանակներուն վրայ , զոր սոկով ու արծաթով պարարած սպասարկուներ ի գործ կը դնեն իրենց շնորհաշուք Անհապիեան ամենամեծ փառքին համար :

Ապտ-իւլ-Համիտ , որուն յիմարութիւններն այլեւս անհաշուելի են , իր պալատին մէջ կը գործածէ հեռաձայնը ու ելեքտրականութիւնը , բայց անոնց կիրարկութիւնը արգիլած է իր մայրաքաղաքին : Հեռաձայնը կրնայ գաւաղիքներուն ծառապյել և տիեզարժուները իրենց անունով այնքան գրացի են տիեզարժուներին որ չեն կրնար սոսկալի կերպով փանգաւոր ըլլալ : Կարմիր Սուլթանը կը հաւատայ թէ տիեզարժուներն են որ տիեզարժոր կը շի-

Նեն : Եթէ մեզի գէմ առարկուի թէ Մահճակալ —
վակոններու Ընկեան երկու պաշտօնատունները ,
Պահք Օթօման և Հանրային Պարտուց վար-
չութեան շնորհերը և Մօտա բնակող Հանգուցեալ
Սթէֆանովիչի բնակարանը ելեքդրական լոյսով
լուսաւորուած են , պիտի պատասխանենք թէ այդ
հաստատութիւնները տիմամոններու և անհրաժեշտ
գործիքներու մաքսանենգութեան կը պարտին ե-
լեքդրական լոյսով լուսաւորուած ըլլալու բախտը
Մինչեւ իսկ Բերա Բալասի տնօրէն Մ. Մէլէտի
գործադրած հնարքներուն վրայ ամբողջ ծիծաղա-
շարժ պատմութիւն մը կայ , այդ տիմամոնները Պա-
լաթիայէն մինչեւ պանդոկ փոխադրել տալու հա-
մար :

Ասկէ առաջ մանրամասնաբար ծանօթացուցած
ենք արգէն գումարները այն ծախքերուն , զոր
տարուէ տարի պետական գանձին կը պատճառէ
Երլարդի պալատը : Այդ ամբողջական գումարը ,
որ տասներկու տարի առաջ 150 միլիոն ֆր. ի կը
հասնէր , անդադար աճեցաւ եւ ամբողջովին կու-
տալու համար այն բովանդակ ոսկին ու արծաթը
զոր թուրքիա , եւս քան զեւս քամուելով , կրնայ
հայթաթել :

Պ ատնումը և Պախշից Սուլթանը , աչա այն
Մինօվայուլերը , որոնք երկրին բովանդած կենա-
տու աւիշը կը ծծեն :

Զենք ուզեր հսու մանրամասնութեանց մէջ մըտ-
նել Երլարդի ներքին կեանքին ու կազմակեր-
պութեան զոր արգէն ուրուագծած ենք մեր նա-
խընթաց գործերուն մէջ . բայց մեր ընթերցող-

ներուն հաճելի ըլլալու և անոնց հետաքրքրութիւնը
գոհացնելու համար , իրենց պիտի ըսենը թէ ինչ-
պէս կ'ապրի Մէծ բոնակալը , որուն բովանդակ
թագաւորութիւնը պիտի անցնի Երլարդի անհուն
ու մթակոխ միջնաբերդին մէջ . թէեւ բացառաբար
տարիին երկու անգամ գուրս կ'ելնէ :

Վեհապետը , որ այնքան համեստ , այնքան ար-
խուր և այնքան մազգաղ կ'երեւի ուրբաթ օրե-
րը Սելամլըքի հանդէսին ներկայ գտնուող զրօնա-
շրջիկներուն , սեւ մաղձոս տիրութեան այս եր-
րեակ տարրերը կը կու իր ներքին կեանքին մէջ
զոր ատեն ատեն կը լուսաւորեն միշտ նիւթական
և յաճախ հեշտամուլ զուարթութեան մը հրթիւ-
ները , ինչպէս անոնցմով օժտուած են կարգ մը
թուրք կենցաղասէրներ , որոնք աղասու ու հեշ-
տամուլ զրոյցներով չափազանց համեմուած , պատ-
մութիւններու սիրահար են :

Ապա-իւլ-Համբիտ , որ իր առաջին երիտասար-
դութեան ատեն , շամբանիսյի ու զօրաւոր ըմպե-
լիներու համար բուռն հակում մը ունէր , հիմա
շատ ժուժկալ եղած է ասողջական պատճառաւ և
իր նախկին թժկապետ Մափրօյէնի փաշայի ստի-
պողական խորհուրդներուն անսալով :

Այս վերջինը , իր երիտասարդ յաճախորդին
փափուկ առողջութիւնը տեսնելով և գիտնալով որ
ան Ճմարիտ շուայտանքներու անձնատուր կ'ըւ-
լար , բրաօրէն յայտաբարեց անոր թէ ստոյդ մահ-
ուան մը կը դիմէր և թէ իր մահը մօտալուտ էր ,
եթէ իր ցոփ ու անտակ կեանքին սանձ չդնէր :

Խշանը , իր մասնաւոր բժիշկին բոլոր ըստածներէն սարսափահանար , որուն վրայ մինչեւ անոր վերջին տարիները միշտ մեծ վստահութիւն մը ունեցաւ , յանկարծ վերջ տուաւ իր անցեալ շուայտ կեանքին , դինիի տեղ ջուր խմեց եւ ժուժկալութեան ու խստամբերութեան ճշմարիս տիպար մը եղաւ :

Բայց իր կայսերական գիրքին ընծայած միահեծան իշխանութեան կիրառութեամբ , կայսերական կանանցի մմնոլորտին անդուլ ու անդադար պահանջած . կիրքերու չափազանցութեամբ , իր թագաւորութեան առաջին տասնըշինդ տարիներուն մէջ կատարած մեծամեծ աշխատութիւններով , ասաիձանաբար անզգալտպէն այլափախեց իր երբեմի խստամբերութիւնն ու ժուժկալութիւնը , երբ իրբեւ անցոյս իշխան մը , գաղտնաբար կը դաւելու իր Մուրատ եղբօրը գէմ :

Այսօր , եւ մասնաւորաբար այն օրէն ի վեր որ իր ծերունի բժիշկին ազգեցութենէն ապատեց իր օձիքը , նոյնքան կասկածով որքան անոր յառաջացեալ տարիքին պատճառաւ , (Վավրոյէնի փաշա 1962 Յնդ . 22ին մեռաւ) , Ապահւլ Համիտ , իր սովորական ժուժկալութենէն առանց խսպառ հրաժարելու , մերթ ընդ մերթ եւ պատիկ չափերով , ալքոլային գրգոիչներու գիմելէ չփախցաւ : Ընդհանրապէս քիչ կ'ուտէ եւ քիչ ժամանակ կ'անցընէ սեղանին վրայ : Բոլոր ջզագարներուն եւ տկարակազմներուն նման իրեն մեծարուած կերակուրներուն շատքիչ կը մօտենայ եւ անոնց մնացորդը մնացարել կուտայ այն պալատականներուն զորս կ'ուզէ պատուել :

Յաճախ , երբ խելքին փչէ , իրեն հրամցուած կերակուրներուն համը նայիլ կուտայ իր պքիւերձիւն Այն օրերը , երբ իր վախերը չափէ աւելի սաստիկ ըլլան , իր մնունդին մէկ մասը կը բաշխէ այն շուներուն ու կատուներուն զոր իր շուրջը կը պահէ իրբեւ փորձառութեան միջոց : Բոլոր թուրքերուն պէս , Սուլթանն ալ շատ կը գընաշատէ ի իամփը և ոչխարի փաշան , սխար քացախով համեմուած : Աչխարի միսէն նախամեծար կը համարի հաւկիթն ու կաթը . կը խորհի թէ այս երկու ուտելիքները թունաւորման նուազ ընդունակ են : Կաթը , իր տիպար ագարակէն կը հայթայթուի : Այդ կաթը մատակարարող կովերը անտարակոյս ա խարհի ամենէն գեղեցիկ և ամենէն լաւ սնուցած կովերն են : Ասոնք սովորաբար կը սնուցուին ընտիր խոտեղէններով խառն գետնախնձորով և տանձերով : Հաւեղէններն ալ , զոր շատ կ'սպառէ , երլարզի տիպար ագարակին մէջ մնուցաննել կուտայ :

Գալով պատուղներուն , անոնք ալ Փոքր Ասիայ իր ագարակներէն կուգան , ինչպէս նաեւ բովանդակ պալատին մէջ ծխուած ծխախոտը :

Սուլթանը իր ճաշերէն վերջ երբեմն կանչել կուտայ իր միմնար և անոր խեղկատակութիւններուն առթած զուարձութեամբ կը գիւրացնէ իր մարսազութիւնը : Իրիկունները , Ապահւլ-Համիտ ստէպ ներկայ կը գտնուի իր մասնաւոր թատրոնին մէջ տրուած ներկայացումներու եւ ասոր համար մասնաւոր գերասանախութեր կը պահէ : Այդ խումբերէն մին թուրք և Հայ արուեստագէտներէ

բաղկացած է . միւսը եւրոպական է և ամէն երկիրներու աւրուեստագէտներէն կազմուած , որոնց պաշտօնն է Սուլթանին նախասիրած «օրէրա»ները և «օրէրէդյները ներկայացնել :

Այդ արուեստագէտներուն տուած ներկայացումներէն դուքս , սովորութիւն է մերթ ընդ մերթ պալատ կանչել նաեւ այն մասնաւոր գերասանախումբերը , որոնք ձմեռը իրենց ներայացումները կուտան թէրէ-Պաշիի թատրոնից մէջ : Նոյն բանը կըլլոյ նաեւ այն համբաւաւոր գերասաններուն համար , որոնք պատահաբար Պոլիս կայցելն :

Այս երեկոյթներուն համար միջին հաշով 150 Օսմ. ոսկի կամ 3450 ֆր. կը վճարուին , բայց գումարը զգալապէս պակսած միայն կը հասնի Թատերապետին կամ արուեստապետին ձեռքը :

Երբ Սուլթանը գոհ ըլլոյ . այդ գումարին վրայ կաւելցնէ նուերներ եւ պատուանշաններ , գլխաւոր գերասաններուն և գերասանուհիներուն համար :

Յարենք թէ պարզ լարախաղաց մը կամ գաղանազուսպ , ինչպէս կը դանուին բոլոր կրկէսներուն մէջ , յաձախ աւելի յաջողութիւն կունենայ քան Քօքլէն մը կամ Սառա Պէրնար մը : Եւ ահա այն մասին մանրափէղ մը որուն վաւերականութիւնը կ'երաշխաւորենք , վասն զի հեղինակին բերնէն խոկ լսած ենք , զոր խնամեցինք մեր և Պոլիս բնակած միջոցին :

Կրկեսախումբ մը Պոլիս եկած էր ներկայացումներ տալու թէրէ-Պաշիի պարտէզին մէջ : Ամսու էր , Թատերական եղանակին վերջ :

Նաւոր միմոններուն մէջ կը դանուէր երթասարդ Բարիղցի մը որ Օգոստոսի և Շօքոլայի դերը կը կատարէր :

Այդ միմոսը մասնաւոր խոզ մը ունէր կատարելապէս մարդուած խաղի մը հետ , որ կարծես շարժումներու և խօսքերու կը հնազանդէր :

Այն երեկոյթին , զոր կրկէսին տնօրէնը տուած էր Երլարզի միմոսին ընկերները դիտած էին որ Սուլթանը տարապայման զուարթութիւն մը Ք'զգար իր ուսուցչին ծանրաշարժ ու ծարտար տնօրէնութեան տակ խողին կատարած մարդանքներուն ի տես :

Երբ ներկայացումը աւարտեցաւ , խումբին գըլխաւոր անդամները Մէճիտիյէ պատուանշանը ստացան և իրարու մէջ բաշխեցին գումար մը , որմէ մէն մի գերասանի 10 ոսկի (230 ֆր.) վիճակեցաւ :

Մէր Օգոստոսը , որ անժխտելի կերպով երեկոյթին յաջողութիւնը ունեցած էր , խորին յուսախարութիւն մը ունեցաւ , երկրորդ ու երրորդ կարգի գերասաններու տրուած համեստ գումարը միայն ընդունելով . այն է 5 ոսկի (կամ 115 ֆր.) :

Եւ ինք որ ի սկզբան մէծ ուրախութիւն մը զգացած էր այն մտածութեամբ թէ պիտի կրնար պզտիկ կլոր գումար մը զրկել իր ծերունի մօրը , որ այն ատեն Վօնմարզր կը լնակէր , մեծ տիրութիւն մը և թաքուն նախանձ մը զգաց իր ընկերներէն անոնց գէմ , որոնք , առանց իր տաղանդը ունենալու , իրենց ամէնէն խանգավառ յոյսերուն իրականանալը տեսած էին , պատուանշան և տասը որկի պարդե ստանալով :

Երեք օր վերջը , խումբը Խտիվական ընկերութեան շոգենաւը կը նստէր Խզմիր երթալու համար , ուր անհամբեր կ'սպասուէր , Ա. Պոլսոյ մէջ ունեցած յաջողութիւններուն համբաւը իրմէ առաջ արդէն հոն հասած ըլլալով : Բովանդակ խումբը շոգենաւին վրայ հաւաքուած էր , և իւրաքանչիւր ոք կը ջանար յարմար տեղ մը գտնելու , երբ Կայսերական շոգենաւակ մը շոգեպինդ գալով մօտեցաւ Խտիվական թղթատար շոգենաւին : Կայս . Պալատան թիկնապահ մը վեր ելաւ և հարցուց թէ Օգոստոս անուն գերակատարն ու իր խոյը արդեօք ձամբորդներուն մէջ էին : Կրկեսախումբին տնօրէնը այս՝ պատասխանեց , թիկնապահը յայտարարեց թէ պաշտօն ունէր մարդն ու անտունը ցամաք հանելու և Ա. Անհամբառութեան առջեւ տանելու :

Օգոստոս , բարոյապէս վախկոտ , իր խոյը դուրս հանեց այն տեղէն ուր դրած էր զայն ձամբուն բովանդակ տեւողութեան համար և Երլարզի պատգամաբերին հետեւելու կը պատրաստուէր երբ կրկեսին տնօրէնը յանկարծ միջամտելով յայտարարեց թէ չէր կրնար այսպէս բաժնուիլ ձարտար գերակատարէ մը , որուն վրայ դրած էր իր յոյսը , հասցըլ աւելցնելու համար :

Թիկնապահը պատասխանեց թէ արտօնուած էր իրեն վճարելու այն հատուցումը որուն իրաւունք ունէր , Այն տաեն վիճեցին այս հատուցումին քանակութեան վրայ և վիճաբանութիւնը վերջացաւ 200 ոսկիի վճարմամբ , զոր թատերապեար գրպանեց , յայտարարելով հանդերձ թէ իր օ-

գոստոսին արժած գումարին երրորդ մասը միայն կը արտօւէր իրեն : Գալով Ա. Անտօնի նշանաւոր ընկերոջ , անոր բնակարանի ու ապրուստի ծախքը Կայսերական անձնական գանձէն պիտի վճարուէր :

Երբ նոյն իրիկունը մեր բախտաւոր բարիցին իր նոր բնակարանը դարձաւ , ուրախութենէն ցատկաւեց : Այր իր ուրախութիւնը հանդուրտեցաւ , իր բարի մօրը երկար նամակ մը գրեց , պատմելով թէ իր բախտը ինչպէս բացուեր էր այն պահուն երբ ամինէն աւելի յուսահասած էր , Յետոյ անոր զրկեց իր լուսանկարը մեծ համազնեստով , ինչ որ Մօնմարդր թաղին բնակիչներուն կարծել տուան թէ Կերասոի զաւակը Սուլթանին մարզախոր եղած էր :

Երբ վերջապէս Օգոստոս Երլարզի վեհապետին առջև երկրպագելու մեծ պատիւը ունեցաւ՝ լսեց որ Սուլթանը կը շնորհաւորէր իր տաղանդը և կիմացնէր իրեն թէ այնուհետեւ Երլարզի գտուակեղին մեծ կապիկներէն մին մարզելու պաշտօնը գեղին մեծ կապիկներէն մին մարզելու պաշտօնը պիտի ունենար : Ահա այսպէս Օգոստոս՝ Սուլթան Համիտ Բ.ի Կայս . թատրոնին քնարերգական մեծ արուեստագէտներու սիրականը դարձաւ , այն Սուլթանին որ երկու անդամ կաղի (յաղթական) Երլարզուած էր , Ոտուխայէն պարտուած և Եւրոպական թօսւբիոյ երեք չորրորդ մասը կօրսնցու պական թօսւբիոյ երեք չորրորդ մասը կօրսնցու պական շուրջուած էր , Առաւիայէն պարտուած և Եւրոպական թօսւբիոյ երեք չորրորդ մասը կօրսնցու պական շուրջուած էր :

Երլարզի տխուր բանտարկեալին զբօսակներուն և զուարձութիւններուն այս միջադէպէն վերջ

Վարժէ որ խօսինք նաև այն թատերական մեծ գայթակղութեան վրայ որ 1900 տարւոյ Սեպտեմբերի սկիզբը տեղի ունեցաւ Երլարդի թատերաբեմին վրայ : Բըթի-Շանի թատրոնին օրէրէթի ֆրանսական խումբը , որ այն ատեն Եւրոպական մեծ պանդոկներու Ընկերութեան տնօրէնութեան տակ կը գտնուէր , Կ. Պոլուէն մեկնելու վրայ էր , շատ մը “Կեցցէ”ներ և քիչ գրամ շահելէ վերջ , երբ եկան իր տնօրէնին իմաց տուին թէ Կ. Վեհափառութիւնը կը փափաքէր վերջին անգամ մալ տեսնել խումբը իր թատրոնին բեմին վրայ : “Գեղեցիկն Հեղինէն , պիտի ներկայացուէր : Օտարազգի կին մը , որ մեր Պաշտօնական թուրքիա գործին մէջ կարգացած էր Երլարդի թատրոնին և անոր ներկայացումներուն նկարագրութիւնը , որոշեց առիթէն օգտուիլ Երլարդի պալատը մանելու և աչքով ստուգելու մեր նկարագրութեան տւելի կամ պակաս ճշտութիւնը :

Այդ տիկինը համաձայնեցաւ խումբին տնօրէնին և առաջնակարգ գերասանուէ՛ի Օր . Ժանն Սոլիէ հետ : Այս վերջինները իրենց գործած արարքին ծանրութեան վրայ առանց կասկածելու , փութով Ընդունեցին ֆրանսուհին պուազարկը : Համաձայնութիւն դոյցաւ որ այս տիկինը գրեթէ իր հասակը և գիրութիւնը ունեցող երդչուհին մը տեղը պիտի բռնէր և ներկայացման պիտի օգնէր : Որոշեալ ժամուն խումբը Երլարդ մեկնեցաւ . բաց կառքերու մէջ բազմած :

Այս վարձու կառքերէն մէկուն մէջ կը գրտնուէր Բերա-Բէլէսի տնօրէնը , Օր . Ժանն Սոլիէ

և վերոյիշեալ տիկինը : Երբ թատրոն հասան , Երլարդի գարաստանին մէկ մասէն անցնելէ վերջ , արուեստագէտները պատրաստուեցան իրենց քույիւմները հագնելու , իրենց սահմանուած օթեակներուն մէջ : Օր . Ժանն Սոլիէ ու իր Ընկերութին առաջին օթեակը գրաւեցին : Ներկայացումը սկսաւ առանց արգելքի , նոյնպէս առաջին արարուածը վերջացաւ մեծ ուրախութիւն և զգուշաւոր քըրքիջներ առթելով կայս . Կանանցի տիկիններուն , որոնք իրենց լայնարձակ օթեակներուն ոսկեզօծ վանդակներուն ետին պահուած էին : Երկրորդ արարուածը կէս եղած էր երբ տեսնուեցաւ որ թիկնապահ մը աճապարանքով ։ Ա. Վեհափառութեան մօտեցաւ և յոյժ յարգանքով նամակ մը յանձնեց :

Հազիւ այս նամակին ընթերցումը աւարտած էր , տեսնուեցաւ որ Կ. Վեհափառութեան դէմքը տժգունեցաւ և իր հետեւորդներուն մէջ խառնա փոթ շնորհ մը յառաջ :

Այս միջագէպէն քանի մը վայրկեան եաքը , այն թիկնապահը որ Սուլմանին անունով ականադարդ գեղեցիկ ապարանջան մը յանձնած էր գեղանի Հեղինէին , բեմին վրայ խոյցաւ երկու սենեկապետներու և Երլարդի զուարծութեանց Տնօրէնին ընկերակցութեամբ : Այս պարոնները այնպիսի կերպով կեցան որ ա՛լ իրենց աչքէն չէին վրիպեցներ այն օտարութին , որուն ներկայութիւնը իրենց տիրոջ իմաց տրուած էր Քերայի ծածուկ ոստիկանութեան կողմէ : Երբ երկրորդ արարուածէն վերջ վարագոյրը դոցուեցաւ , Բերա-

բէլէսի տնօէնը , չափաղանց յուղուած և գունատ
եկաւ աղաշեց ֆրանսուհին որ ա՛լ բէմին վրայ
չերեւնայ և իր օմեակին մէջ սպասէ մինչեւ որ
ներկայացումը աւարտի :

Պ. Ա. . . Հազիւ այս խորհուրդը տուած էր
երկու պալատականեր մտան սենեակ մը որ պարզ
վարագոյրով մը զատուած էր նոյն օմեակէն և
հոն իրեւ գէտ սպասեցին մինչեւ երեկոյթին վախ-
ճանը: Գերասանները սրտայուղութեան մատնուած,
առանց տեղեակ ըլլալու Սուլթանին օմեակին մէջ
անցած դարձածին . “Գեղեցիկն Հեղինէնի վերջին
արարուածը շուտով մը աւարտեցին : Բայց ինչ որ
աւելի արագ ու շուտով կազմակերցուեցաւ . այն
լրտեսներու և Ելպանիացի պահակներու շղթան է,
որոնք ֆրանս . խումբին վրայ հսկելու պաշտօն
ունէին , անշուշտ առանց զանց ընելու այն օմեա-
կը ուր կը գտնուէին օտարուհին և Օր. Փանն Սո-
լիկ , Գեղեցիկն Հեղինէն Վարագոյրը Հազիւ գոց-
ուած էր . Պ. Ա. . . նոյն օմեակը փութաց և
գոչեց .

— Ըձապարենք , Տիկիններ , շուտ մեկնինք...
Չեր վերարկուներուն մէջ փաթթուեցէք . . . պան-
դոկին մէջ կը հանուիք :

Եւ մինչեւ անգամ առանց ժամանակ տալու
այդ տիկիններուն որ իրենց երեսներուն անգոյրը
մաքրեն , զանոնք քաշեց տարաւ իր կառքը , հրա-
ման ընելով կառապանին որ կարելի եղածին չափ
շուտ վարէ կառքը :

Կառքերուն ընկերացան ձիաւոր պահակներ
մինչեւ նըլտըզի պալատին դուռը : Յաջորդ օրը

Բերայի մէջ զրոյց կը պարտէր թէ “ֆրանսացի
հանրածանօթ լրագրող մը” պալատ մացուցած էր
տիկին մը որ Սուլթանն սպաննելու պաշտօն ունէր:
“Տէյլի թէլէկրաֆի թղթակիցը այս լուրը ձեռք
անցուց և իր թէրթին զրկեց , որ զայն արտար-
պած ըլլալով , առանց սակայն ծրագրուած համ-
բաւաւոր սպաննութեան վրայ խօսելու , աշխարհի
շրջանը ընկել տուաւ անոր :

Երբ այս տիկիններն ու Պ. Ա. . . պարոկ հա-
սան , իրենց ապշութիւնը շատ մեծ եղաւ , պան-
դոկին գահէիծը պաշարուած տեսնելով նըլտըզի
մեծ աղաներուն կողմէ :

Եթէ այս գէպքը պատմեցինք , գէպք որ կըր-
նար եղերական վախճան մը ունենալ , պատճառը
սա է որ անգամ մը եւս ցոյց կուտայ թէ Կարմիր
Սուլթանին ծածուկ ոստիկաննութիւնը ո՛րչափ ա-
րագութեամբ կը գործէր :

Այս ոդիսականին դիւցապնուհին Պ. Ա. . . ի
կառքին մէջ գիտուած ըլլալով , Բերայի պահա-
կանոցին ծածուկ ոստիկանները հետեւցուցած էին
թէ անքնարերգակ խումբին անդամներէն չէր և
փութացեր էին իմաց տալ պալատ թէ ֆրանսացի
տիկին մը , որ քիչ ատենէ ի վեր Պալիս կը գըտ-
նուէր , Քըթի Շանի գերասանական խումբին կըն-
կերանար : Քայլ մը միայն կար այս բանէն Հե-
տեւցնելու թէ այդ տիկինն քաղաքական պատ-
ուիրակուհի մէքը : Այս քայլը այնչափ շուտ պո-
նուեցաւ որ տակաւին այսօր Բերայի մէջ կը խօս-
ուի այն գայթակղութեան վրայ որ 1900 սեպ-
տեմբերին տեղի ունեցաւ նըլտըզի թատրոնին մէջ:

Աերի պատմուած դէպքէն և ֆրանսացի համբաւաւոր լրագրողին առթած զրկիւզէն ի վերէ որ շատ մը օտարազգիներ, իրենց գեսպանին կողմէ յանձնուած քառզին հակառակ, չեն կըրնար ներկայ գտնուիլ Աէլամլըքի արարողութեան, բայց եթէ ամէն տեսակ և ամէն սստիճանի լըրտեսներէ շրջապատուած: Կայնպէս մեր վերեւ պատմած կարծեցեալ մեծ գաւադրութեան հետեւանքով է որ Աէլամլըքի արարողութեան ներկայ ըլլալու փափաքող օտարազգիներուն սահմանուածքէօշկը նախ փակուեցու և . . . ապա քանդուեցաւ:

Ահա ինչու համար սա սատանորդի ֆրանսացի լրագրողը Ելլարդի թատրոնին բեմին վրայ մըտցուց տիկին մը, որ իբր թէ պաշտօն ուներ Ապտիւլ-Համիսար սպաննելու, առանց այլ եւ այլ արարողութեան, “Գեղեցիկն Հեղինէ” ի ներկայացման մէջտեղը:



Պլիկս Ճ.

Ա. Պոլիս ի՞նչողիս լրտեսներու երկիր դարձաւ

Լրտես իշխան մը ի նազար իր հօրեղրօրը. — Ով որ խմեց, նորէն պիտի խմէ. — Լրտեսութիւնը Թուրքիու գահուն վրայ. — Լրտեսելք իր փատիշահին հանդէպ ամենէն նուրբական պարտականութիւնը կատարել է. — Տօն Պազիվի վարդապետութիւնը. — Ճանձերն ու . . . մարդիկը մեղրով որսալ. — Մեր միրելի լրտեսները և. Մարեշալ Յուստ փաշա. — Ի՞նչպէս ձերբակալցին զինքը, — Նախագահ Լիսովէ և. Շեյխ Էպիու Հիսաա. — Եզրակացութիւն. — Եւրոպացին լրտեսներուն մեծագոյնը և. ամենէն իռլակաւորը:

Ա. Պոլիս մէկէն լրտեսներուն երկիրը չդարձաւ: Երաւ է որ իրողութիւնը արագապէս տեղի ունեցաւ, բայց սստիճանաբար: Բմբոնելու համար թէ լրտեսութիւնը ի՞նչպէս կրցաւ մնւած գտնել աղզի մը. մէջ որուն իսլամ՝ տարրը բացարձակապէս թշնամի է այդ ամօթալի սովորոյթին, պէտք է ուսումնասիրել և քաջ ձանչնալ անոր թելագրիչը:

Անոր թելագրիչն է Կարմիր Սուլթանը. ի յաւիտենից մեծ ապականարարը, Վելչէլմ Ք. Ք.

և Առաջի նախագահին բարեկամը , այսինքն Եղբայրն ու բարեկամը երկու մեծ կառավարութեանց , զոր իր մաքիավէլեան քաղաքականութիւնը խարեց խարիսրեց . յօգուտ իր սիրեցեալ բարեկամին Որուսիայ , որ կամաց կամաց , առանց փողի և թմրուկի , յաջողեցաւ իր պղեցութիւնը իրապէս տարածել այն երկրին վրայ որոր Պերլինի գաշնագիրը ջանաց իր ձեռքէն կօրդիւ :

Ապտ-իւլ-Համիտ սաղպայելական ինչ խորամանկութեամբ յաջողեցաւ իրեն ծառայող իսլամ-ներուն բարյական ողջմտութիւնը այլայլել : Այս շարադէտ մարդը ինչպէս կրցաւ , քիչ տարիներու մէջ , ապականել չըսենք րայտ կամ քրիստոնեայ տարրերը , որոնք ապականուելու պէտք չունեին . վասն զի մինչեւ իրենց ոսկորներուն ծուծը արդէն ապականուած էին , այլ ի բնէ պարկեցաւ ու գթած այն տարրը որ “օսմանցի” ապգին բուն իսլամական հոգին կը կազմէ :

Ահա ձիշդ այս կետը պիտի բացատրենք : Համիտ իշխանը . զոր մեր ընթերցողներուն ներկայացուցինք իրեւ հմայող և չարագիւթիւն կախարդ մը , իր մոգական գործողութիւններուն կը միացը-նէր լրտեսի ու վաշխառուի շահաւետ արհեստը : Իր հօրեղբօր Ապտ-իւլ-Եղիպի ի հաշիւ , լրտեսութիւն կ'ընէր իր անդրանիկ եղօր Մուրատի և երկու կրտսեր Եղբայրներուն վրայ : Այս վերջինները , որ իրազութենէն տեղեկութիւն ունէին , անշուշտ իրենց Համիտ Եղբօրը նկատմամբ մեծ յարգանք մը պիտի շտածէին . Եւ արդարեւ ալ ձիշդ այսպէս եղաւ :

Օր մը երբ գատական նախարար Աքիֆ փաշա գահաժառանգ Մուրատ իշխանի այցելած էր , այս վերջինին վատահելի մարդը աճապարանքով ներս մտաւ և ցած ձայնով բաներ մը ըստ : Մուրատ , յոյժ վրդոված , ինդրեց իր հիւրէն որ յարակից սենեակ մը քաշուի , և յարեց . — “Համիտ Եղբայրս զիս տեսնելու կուգայ , և չեմ ուզեր որ , գոնէ ձեր օգտին համար , ձեղ հոս ինձի հետ գտնէ” :

Այս յայտարարութիւնը բնորոշ չէ : Եւ Համիտ իշխանը ոչ միայն իր Եղբայրներուն բնակարանին մէջ անցած զարձած իրողութիւնները կը տեղեկագրէր իր հօրեղբօրը , որուն վատահութիւնը կրցած էր գրաւել , այլև իրեն այցելող անձերուն գործերուն ու շարժումներուն վրայ կանոնաւոր տեղեկագրեր (Ժորինալ) կ'ուղղէր անոր : Ապա , իրենց Գրանսա կատարած ձամբորդութենէն վերջ , Համիտ որ Կարօլէօն Գ.Ի արքունիքին մէջ երբէք չէր կրցած համակրելի ըլլալ , ուրիշ հնարքներու գիմեց և օգտուելով սա պարագայէն թէ Ապտ-իւլ-Համիտ մերժած էր մասնաւոր գումար մը վճարել իրեն . ծածկամիտ կերպով մը սկսաւ անոր գէմ մեքենայել , յօգուտ գահաժառանգ իշխանին :

Ինչպէս կը տեսնուի , Համիտ ոչ միայն իր անձնական օգտին համար լրտեսութիւն կ'ընէր , այլև իր ծախքերուն մէջ չափազանց ինայող ըլլալով գրամ կը դիզէր : Իր Մուրատ Եղբայրը որ-շափ վեհանձն ու առատաձեւն էր , ինքն ալ նոյն-չափ ագահ և կծծի էր , և չէր վարաներ վաշխա- ԱՊ-ՏԻՒԼ-ՀԱՄԻՏ

առւի արհեստը ի գործ գնել, մէկ կողմէ սուր սակերտ դրամ փոխ տալով իր եղբայրներուն և միւս կողմէ ալ օգուտ քաղելով այն գործերէն զոր իրեն կը հայթայթէր Ասանի անուն մարդ մը որ իր բազմաթիւ խարեւութիւններով ու գողութիւններով հանրածանօթ էր Պալաթիոյ մէջ :

Ինչ որ ի սկզբան պարզ անձնուիրութիւն մը եղած էր, ընդհաւալ գարձաւ եղաւ շահաւոր արհեստ մը, քծնելու ճարտար եղանակ մը, և ամենէն անխոստովանելի փառասիրութիւնները գոհացնելու ժառայող արագ միջոց մը :

Երբ չյաջողէր իր կողմը շահիւ նախարար մը կամ զինուորական պետ մը, քաղաքավար կերպով մը իր օձիքը անոր ձեռքէն կ'աղատէր, հեռաւոր պաշտօններու անուանելով զայն, պաշտօնավայրեր ուրիէ շատերը չեն կրցած երբէք ողջ վերադառնալ :

Աղտիւլ-Համիտ իր շուքին վրայ իսկ կասկածելով, երբ ուզէ բան մը գիտնալ, միեւնոյն գործը քանի մը հոգիներու կը յանձնէ, որպէսզի այդ անձերէն իւրաքանչիւրը ինքզինքը միայնակ պաշտօնի մէջ կարծելով, կարենայ իր պաշտօնակիցին վրայ հակակշիռ ի գործ գնել, առանց միտքէն իսկ անցընելու : Մեր միտքը լաւ հակացընելու համար, ահա հազարներու մէջէն ընտրուած օրհնակ մը տանք :

Քանի մը ամիս առաջ պալատ հասաւ ամբատանութիւն մը, որ անվիճելի վաւերաթուղթերու վրայ հաստատուած կը թուէր : Այս ամբատանագիրը սւզզակի Սուլթանին ձեռքը հասաւ, • առանց

իր առաջին քարտուղար Թահամին պէտի ձեռքէն անցնելու :

Այս մատնառու գիրը, որ յունարէն գրուած էր, կը վերաբերէր այն սցցելութիւններուն զոր Քուտը Ուէկլա անուն մարդ մը տուած էր Պարէշալ Գուատ փաշայի, անոր Գանարափիի ապարանքին մէջ: Արդ, ամէն որ դիտէր թէ Գուատ փաշա Սուլթան Մուրատ Ե.ի ամենէն անձնուէր ու ամենէն աշարկու կուսակիցն էր: Այդ թուականնէ ի վեր, Պարէշալին ընթացքը, Խորհրդաւոր գարձուածքներ ստացած ըլլալով, արդէն պատճառ կար ամենամեծ հսկողութիւն մը ի գործ դնելու անոր վրայ: Բայց յունարէն հոչակաւոր տեղեկագիրը այդշափով չէր շատանար, շատ մը մանրամասնութիւններու և նկատողութիւններու մէջ կը մտնէր, որոնց վրայէն պարտաւորուած ենք լուութեամք անցնիլ: Այս վաւերաթուղթին առաջին թարգմանութիւնը բացարձակապէս գոհացուցած ըլլալով Սուլթան Համիտը, իր քարտուղարներէն մէկուն պաշտօն յանձնեց ուրիշ թարգմանութիւն մը կատարել տալու, անշուշտ առանց անոր ըսելու թէ արդէն առաջին թարգմանութիւն մը ունէր իր ձեռքը: Երկրորդ թարգմանչին յաջորդեց երրորդ մը, չորրորդ մը և ապա հինգերորդ մը :

Սուլթանը այս այլազան թարգմանութիւնները այն ատեն իրարու հետ բաղդատելով նշմարեց թէ առաջին թարգմանիչը զանց ըրած էր միակ բառ մի, որուն կարեւորութիւնը շատ մեծ կը թուէր իրեն: Այս հէք մարդը, իբրեւ անուղղամիտ ու անկարող գատուելով, իր պաշտօնէն զրկուեցաւ և արտաքսուեցաւ:

Հաւ ուրեմն, ինչ որ Սուլթանը այս անկարե-
սոր պարագային մէջ կատարեց, ամէն որ ընդար-
ձակագոյն աստիճանի վրայ ի գործ կը դնէ իր
պետական մարդոց և իր գեսպաններուն նկատ-
մամբ : Զրպարտութեան վրայ Պաղիլի վարդապե-
տութիւնը ամէնօրուան իրողութիւն մէր որչափ
Երլարզի նոյն չափ ալ նախարարական պաշտօնա-
տանց մէջ: Պատճառը սա է որ զրպարտելլը Վաս-
իորի ափերուն վրայ լոկ վրէժինդրութեան գործ
մը չէ, այլ նաեւ լաւ եւ ստէպ յոյժ շահաբեր
գործ մ'է: Զրպարտութիւնը ողբան աւելի ա-
պուշ և տղայամիտ ըլլայ այնքան աւելի շահա-
բեր կ'ըլլայ իր հեղինակին :

Երբ Ապտ-իւլ-Համիտ որոշած է բարձրաստի-
ճան անձնաւորութեան մը կորուսար, մանաւանդ
երբ խնդիրը այնպիսի անձի մը վրայ է որմէ կը
վախնայ, նախ կ'սկսի անուշ խօսքերով. զրէթէ
Հայրական հաւասարիքներով, խոստումներով ու
կարեւոր ընծաներով ընկճել զայն :

Կրտեսութեան այս ընդարձակ դրութեան կը
պարտի Ապտ-իւլ Համիտ իր գահուն պահպանու-
թիւնը, զոր սակայն օրբան զօր կ'անպատուէ:
Իր պալատականներն ու արարածներն ալ իրենց
մասնաւոր շահերն ունին այս լրտեսական դրու-
թեան մէջ :

Երեն մօտեցող բոլոր անձերուն պատուատած
այս ապականութեան կը պարտի այն յաջողու-
թիւնը, որով իր ժողովուրդին ատելութեան ու
արհամարհանքին ներքեւ տակաւին կը պահէ իր
գահը: Տիկին Ատամ օր մը իր նախկին հանդէսին
մէջ զրեց :

Այսօր ապացուցուած իրողութիւն մըն է թէ
Սուլթան Ապտ-իւլ-Համիտ. աւելի ներողամիտ է
մարդասպանի մը գանակին առջեւ քան գրագէտի
մը գրչին հանդէպ; և թէ կուսապղծութեան,
սպանութեան, աւարառարութեան հեղինակներուն
հանդէպ գթասիրտ է, իսկ ուսուցչական արուես-
տը ի գործ գնողներուն դէմ անգութ ու անո-
դոք :

Այդ զրագիւտուհին կրնար նաեւ յարել թէ
մարդասպանի մը գանակին, գողութեան, աւարա-
ռութեան և իր մարդոց պարտազանցութիւննե-
րուն հանդէպ ներողամիտ եղող այս վեհապետը
անողոք եղած է ոչ միայն անօնց համար որ կ'ու-
սուցանեն, այլ այն ամեն ուշիմ ու խելացի մար-
դոց դէմ, որոնցմէ վախնալու բան մը ունենալ
կ'երեւակայէ :

Իր թագաւորութեան երկար տարիներուն մէջ
միջոցը գտած է հեռացնելու, արտօրելու կամ ան-
յայտացնելու այն բոլոր անձնաւորութիւնները, ո-
րոնք իբրեւ հետեւորդ Մուրատի ծառայած էին,
ինչպէս նաեւ բոլոր այն մարդիկը որ անոր հետ
յարաբերութիւններ ունեցած էին :

Եքառրը, բանար և մահը Երլարզի մէջ իր կա-
ցութիւնը ամրապնդելու ծառայեցին: Անոնք զոր
իր գատարաններուն միջոցաւ չի կրնար գատա-
պարտել տալ, պաշտօնով հետու տեղեր կը զրկէ,
ուրկէ այլ եւս չեն կրնար վերագառնալ :

Ոմանք, ինչպէս Վիեննայի Օսմ. գետպան Առ-
տուլլահ փաշա, իրենց աքսորավայրին մէջ տա-
ռապելէ ձանձրացած, անձնատպան կը լլան. ու
րիշներ, ինչպէս Միւլէյման փաշա, իրենց պատ-
ռւակալ պաշտօններուն մէջ համբերատար կը
սպասեն մինչեւ որ Բոնակալին մահը կարելի ընէ
իրենց վերադարձը ի Պոլիս :

Վագտիւլ-Համիտ, լրտեսութիւնն ու կաշտ-
ումը կառավարական լծակ մը գալձնելով, ցարդ
յաջողեցաւ իր անձը պաշտպանել. բայց իր ժո-
ղովուրդին մէջ սերմաննեց տարրալուծման սերմեր,
որոնք պիտի կրնային ի կորուսա մատնել զի՞նքը
շատ աւելի արագ քան քանի մը ճակատամարտ-
ներու կորուսաը : Քասին բովանդակ ասումով ա-
րեւելքցի, սուրբիոկան սա առածը լայնօրէն գոր-
ծագրելէ չի դադրիր. «Ճանձերն ու մարդերը
մեղրով կ'որսացուին» :

Գաղտնի սպաննումներու աւելի հակամէտ քան
մեծագորդ գատերու եւ գտատարմատութիւններու,
թերեւս շատ արիւն հօսիցնելէ պիտի խորչէր,
ևթէ միշտ ինքն իր գլխուն մնացած ըլլար. այ-
սինքն բոլոր մենամալներու նման մերթ ընդ մերթ
չկրէր Խոզելմ-Պէյերու, Թահիր-Պէյերու. Էպիւլ-
Հիւտաներու եւ աւելի կամ պակաս ազդեցիկ ու-
րիշ անձնաւորութիւններու թելագրութիւնները.
Ինչ որ ըսել է թէ Օսմ. գահուն վրայ քանի մը
կայսրեր կան, որոնց քաղաքականութիւնը տիրա-
պետող այս կամ այն ազդեցութեան համեմատ
կը տարբերի :

Մէկ խօսքով. ամէն բան գիտնալու և ամէն

բան հասկեալու իր յաւակնութեան հակառակ .
Կարմիր Առւլմանը բոլոր վեհապետներուն մէջ
այն միակ վեհապետն է որ բոլորովին կ'անգիտա-
նայ իր ժողովուրդին և օտար ժողովուրդներուն
հոգեկան վիճակը, որոնց վրայ ամէնէն այլանդակ
ու արտապոց կարծիքներն ունի :

Ասոր համար է որ երբ վերջերս ստիպուեցաւ
իր կարծիքը յայտնել Ժէօն-Թիւրքերու համաժո-
ղովին վրայ, որ Բարիզի մէջ գումարուեցաւ իր
պաշտօնական ներկայացուցչին՝ նշանաւոր լրտես
Միւնիր պէյի թափած ջանքերուն հակառակ . սա-
պէս բացատրեց իր միաքը . «Սա Լուպէն իրօք
պետական մարդ մը չէ եղեր... Ինչ անկարող
մարդ . կը հասկնաք, չէ կրցեր արգիլել հա-
մաժողովը սա Ժէօն-Թիւրքերուն, որոնք գժոխին
տակը երթան» :

Վասիսրի վրայ տիրող բազմախոչ էակը իր
միաքը այդ կերպով բացատրելով, իր Եւրոպայի
նշանաւոր եղբայրներուն ու բարեկամներուն իշ-
խանութեան վրայ կազմած կարծիքին հետ ուղիղ
կը տրամաբանէր : Թողլ չկարծուի որ մեր կողմէ
կը հնարենք այս պատմութիւնը զոր լսած ենք
Ճիշդ այն մարդուն բերնէն որուն ուղղած էր
Առւլմանը իր խօսքը :

Տակաւին Պոլսոյ համար ճամբայ իսկ ելած
չէնք, — ուր անցուցինք 1900 տարւոյ Անգլա, և
Հուկա, ամիսները, — երբ Երլարզի Քամարիլան
մեր մօտալուտ ժամանումը իմացած և իր զգու-
շութիւնները արդէն ձեռք առած էր . ըստ այնմ

մեզ ընդունելու համար : Մեր անձին ու գործերուն վրայ խօսելու սովորութիւն չունենալով , արագաբար պիտի անցնինք այն բաղմաթիւ միջադեպերուն վրայէն , որոնք նշանաւոր գործեցին մեր բնակութիւնը Պոլտայ մէջ , ուր յարատեւ չորս լրտես ունեցանք մեր քայլերուն ետեւէն , որոնց մէջ ամէնէն կարեւորը պիտի յիշատակինք , Կայս . թիկնապահ Շա... փաշան , և շուտով պիտի հասնինք մեր կառքով պարագաներուն Վոստիորի ասիական եղերքին վրայ , ուր պէտք ունէնիք տեսնելու Մարեշալ Գուատ փաշան և Սուլթանին մասնաւոր դիւանին պետ ԱՀմէտ Ճէլալէտտին փաշան :

Եթէ այցելութիւններուն վրայ կը խօսինք , պատճառը ան է որ , անոնք յառաջ բերին այն տարապայման հսկողութիւնը . որուն վախճանը եղաւ Մարշալի Ճերբակալութիւնը : Այս վերջինը , մեր երկրորդ այցելութեան ատեն իր բարեմիտ , քիչ մը ծաղրասէր ժպիտով ըսած էր մեզի .

— Զեր քայլերը ըրջապատող թշուառական լրտեսներուն չնորհիւ , պալատին մէջ դիւտեն թէ երկրորդ անգամ եկած էր ձեր նախկին հիւանդին ու բարեկամին հետ սուրճ խմելու և խօսակցելու : Երդ , որովհետեւ չեմ ուզեր երլարզի այդ թլշուառական պալատականներուն առաւելութիւն տալ իմ վրայ . այս իրիկուընէ իսկ պիտի գրեմ Սուլթանին , ձեր այցելութիւնները իմաց տալու և խնդրելու համար որ ունկնդրութիւն մը չնորհէ ձեզի : Ինչ որ իրօք տեղի ունեցաւ , վասն զի յաջորդ առտուն իսկ ժամը 7ին (Ը. Ե.) Պալատին

Թիւֆէնկճիներէն սպայ մը բերա բալաս կը ներկայանար , առաջին քարտուղար Թահչիր պէտի կողմէ զիս ողջունելու : Օթէլին գոնապանը ընդունեց այդ գեսպանը , ինչպէս որ պէտք էր , այսինքն սիկար և սուրճ մեծարելով . մինչդեռ մեզի իմաց կուտար պալատան պաշտօնէի մը ներկայութիւնը : Երբ մեր արգուղարդը աւարտեցինք . ընդունելութեան դաշլիճը իջանք ուր մեծ յարգանքով ընդունուեցանք սպային կողմէ : Սովորսկան ողջոյններու փոխանակումէն վերջ , սպանապայմին քարտուղար Թահչիր պէտի բարեւները հազարդեց մեզի , ըսելով թէ մեր մանանումը ղեռ նոր իմացած էր , և կ'աղաչէր մեզ որ անմիջապէս պալատ երթանք , իրեն հետ տեսակցելու համար : Երբ յայտարարեցինք որ այդ տուաւոտ անկարելի էր մեզ պալատ երթալ , բայց յաջորդ օրը ժամը 9ին պիտի երթայինք , սպան բարեւեց մեզ և մեկնեցաւ :

Մարեշալին գեկոյցը իր արգիւնքը յառաջ բերած էր : Ա՛լ Երլարզի մէջ չէին կրնար կեղծել մեր ներկայութիւնը կ'անդիտանային : Երբ երրորդ անգամ այցելեցինք Գուատ փաշայի , որուն խոստացեր էինք պատմել իր նամակէն յառաջ եկած արդիւնքը , տեսանք որ Մարեշալը սաստիկ զայրացած էր այն լրտեսներուն դէմ , որոնց կառքերը մերինին կը հետեւէին մօտէն :

— Եթէ ասիկա շարունակէ , գոչեց Գուատ փաշա , այդ անզգամ լրտեսներուն խելքը գլուխը պիտի բերեմ , իրենցմէ մէկ քանին աղուոր մը ծեւ տալով :

Ինչ որ քիչ ետքը տեղի ունեցաւ, անշուշտ մեր
պոլսէն մեկնելէն վերջը :

Քանի որ մեր պատմութեան ընթացքը տարու
մեղ “Էլէնայի յազմական” ին վրայ խօսելու, պիտի
քսենք թէ ինչու և ինչպէս մեր նախկին յաձա-
խորդը ձերբակալուեցաւ, դատապարտուեցաւ և
արսորուեցաւ :

Ֆռաւատ փաշա, որ այն պահն տակաւին իր
կեանքի բովանդակ կորովին մէջ էր, միշտ ահ ու
ապրափ ազգած էր Սուլթանին պալատականնե-
րուն :

Սուլթանն ալ իր կողմէ միշտ կը կասկածէր
անոր վրայ, անոր զինուորական տաղանդն ու քա-
ջութիւնը ճանչալով հանդերձ : Ծառ մը տեսա-
կէտներով, Ֆռաւատ փաշա հռչակաւոր Միւշիր
Հիւսէյին Եվսի փաշայի կը նմանի, անոր զինուո-
րական ակնարկը, պաղարիւնութիւնն ու յանդբդ-
նութիւնը ունի : Իր յատկութիւնները, զինքը
զինուորներուն ու սպաներուն սիրելի ընծայե-
լով հանդերձ, պատճառ եղան իր հետացման այն
բոլոր զինուորական պաշտօններէն, զոր ուրիշ
Սուլթան մը իրեն համար բարեբախտութիւն պի-
տի համարէր անոր յանձնել :

Մեր “Պաշտօնական Թուրքիան” և “Կ. Պոլսոյ
սուրին խաւերը, գործերուն մէջ, արդէն պատմած
ենք թէ իր Ակիւտարի հին ապարանքին մէջ ար-
գելափակ ըլլալուն հետեւանք ինչպէս յանկարծ
բռնաբարած էր ապարանքէն գուրս չելլելու հրա-
մանը, և մեծ համազգեստով և կուրծքն ալ իր
օսմ. ու օտար պատուանշաններով դարդարած .

Ֆըլտրզ գացած էր իր ճակատամարտի ձիուն վրայ
աշտանակած, թուրք քովէն կախած և ատրճա-
նակներն ալ թամբին պատեաններուն մէջ տեղա-
ռորած : Ըստ ենք թէ ինչպէս պալատին գուոր
բռնաբարելով հասած էր մինչեւ Սուլթանին քով,
40 օրէ ի վեր բանապարկուած իր սպասաւորներուն
ազատութիւնը և իրեն գէմ գրուած արգելքին
բարձումը պահպանչելու համար : Ար պատուանշան-
ները կուրծքէն խլած և վեհապետին սուբերուն
տակ նետած էր գոչելով, մինչ այս վերջինը աջ
ձեռքը բէվութէր մը բռնած է .

— Լաւ ուրեմն, զարկէք այս կուրծքին, զոր
ուսւական կապարները գիտցան յարդել :

Նոյնպէս պատմած ենք թէ Սուլթանը ինչպէս
ձեռքէն վար ձգելով զէնքը, որ գորգին վրայ պայ-
թեցաւ, Մարէշալին թեւերուն մէջ նետուած էր,
բարեկամութեան ու անձնուիրութեան արտայայ-
տութիւններ շայյլելով անոր : Եյս ամենքը աեղի
ունեցան խօրին ապահովիւն պատճառելով այն սե-
նեկապետներուն, որոնք պայթման ձայնը լսելով
վագած եկած էին բաշելով .

— Եյս ֆռաւատ փաշան սպաննեց մեր մեծափառ
Փատիշանը :

Եյս յանկարծական յարձակման յաջորդ օրը,
Մարէշալը կարեւոր գումար մը կ'ընդունէր Սուլ-
թանէն, և իր Ոէշիքթաշի կիսափուլ ապարան-
քին նորոգութեան կը ձեռնաբարէր : Սուլթանը
հրաման ըրած էր անոր որ հօն գայ բնա-
գի, որպէս զի իր անձին աւելի մօտ ըլլայ :
Բայց մէկ ամիս չանցած, ֆռաւատ փաշայի հոյրը,

որ տակաւին Գէրիգ էր, Կայս. Խրատէով Միւշիւր
անուանուեցաւ և այս առմիւ ալ շատ գեղեցիկ
նուէր մը ընդունեց :

Երբ յաջորդ գարնան, Ազէքսանդր Զարը Վի-
վատիա այցելեց, ըստ սովորութեան Մարեշալ
Գուատ փաշայի յանձնուեցաւ զայն յանուն Սուլ-
թանին ողջունելու պաշտօնը : Երբ Կազի Օսման
փաշա մեւաւ, Սուլթանը անոր պաշտօնը Գուատ
փաշայի առաջարկեց, բայց այս վերջինը զանա-
զան պատճառներով մերժեց զայն : Ինչ որ սա-
կայն արգելք չեղաւ իրեն, Սէլամլըքի արարո-
դութեանց ատեն, իր տիրոջ կառքին մէջ գրաւե-
լու այն տեղը զոր Բէշինայի նշանաւոր պաշտպանը
գրաւած էր երկար տարիներ :

Եթէ այս զանազան միջադէպերը խօշոր գիծե-
րով պատմեցինք, սկատճառը սպ է որ անոնք մեր
ընթերցողներուն պիտի օգնեն ըմբոնելու թէ Միւ-
շիւր Գուատ փաշայի պէս մարդ մը ի՞նչպէս ձեր-
բակալուեցաւ, բանտարկուեցաւ և պատրուեցաւ :
Մէնք որ քիչ մը այդ քաջարի մարդուն մաերիմը
եղանք և բարեկամը մնացինք, կրնանք հաստա-
տել թէ ան երբեք իր Անհապեամին գէմ գաւա-
ճանելու գաղափարը չունեցաւ : Թէ շատ մը կէ-
տերու մէջ կը պարաւէր զայն, թէ անոր պա-
լատականներուն գէմ ատելութիւն կը սնուցանէր,
իբրեւ զինուոր գժգոհ էր այն ընթացքէն զոր
Ազա-իւլ-Համբար բռնած էր Արեւելեան Տումէլիի
ապաստամբութեան ատեն, զոր առաջարկած էր
5000 զօրքով զսպել, թէ Հայկական ջարդերէն
վերջ աւելի սրանեղութեամբ իր միտքը արտա-

յայտած էր, ասոնք այնպիսի Ճշմարտութիւններ
են զոր ամէն մարդ գիտէ : Քայց ամկէ մինչեւ
իրական գաւաճանութիւն մը, Համիտական գար-
շելի ոէժիմը տապալելու համար, ամբողջ աշ-
խարչ մը կայ :

Ինչ որ ըլլայ այս նկատողութիւնները, ստոյգը
առ է որ Գուատ փաշա քանի մը ամիսներէ ի վեր
Սուլթանին աչքէն նորէն ինկած էր, և թէ Սուլ-
թանը իր ծածուկ ոստիկանութեան պետին թե-
շագրութիւններուն անսալով, որ Գուատ փաշայի
անձնական թշնամին էր, բազմաթիւ խափիյէններու
միջոցաւ հսկողութիւն կատարել կուտար անոր
վրայ :

Եր Մօսաւ-Գանաբաքիի բնակարանը լրտեսներէ
շրջապատուած աեսնելէ ձանձրացած, Գուատ փա-
շա նամակ մը ուղղեց Սուլթանին . Լրտեսներու
արարքներուն գէմ գանգատելու և յայտարարելու
համար որ, եթէ իր առանձին միջամտութեամբ
յաջողած էր արգիլել Գատըգիւղի և Մօսայի հա-
յերուն ջարդը, սակայն իր բնակարանը շրջապա-
տող լրտեսներուն վրայ հրազէն պարպելու պիտի
չվարանէր :

Երկու օր եաբը, Մարեշալը կընդունէր Սուլ-
թանին մէկ թիկնապահին այցելութիւնը որ իրեն
կը բերէր 2000 սոկիի գրամական պարգեւ մը,
ինչպէս նաեւ վեհապետին խորին ցաւը յայտն-
լով, ներսողութիւն կը հայցէր :

Այդ ձեռնարկին առջեւ, Գուատ փաշա սա չա-
քաղէտ հաւաաքը ունեցաւ թէ այդ լրտեսները իր
անձնական բարեկամներուն կողմէ գրուած էին իր

բնակարանին շուրջը և թէ Սուլմանը բնաւ տեղեկութիւն չունէր : Այս հաւատքէն առաջնորդուած , իմացուց այդ լրտեսներուն թէ իրենց վրայ կրակ ընել պիտի ապր , եթէ չհոպանյին :

Յաջորդ օրը , լրտեսներուն թիւը աւելցած ըլլալով , Գուատ փաշա իր խոստումը կատարեց և իր մարդոց կրակ ընել առաւ անոնց վրայ :

Սպասաւորները , օրոնք քանի մը ամիսներէ ի վեր զինուած էին , հնագանդեցան իրենց տիրոջ հրամանին : Հրացանաձգութիւնը երկուստեք սկսաւ և հինգ հոգի գիտապասաւ ինկան , — Յը վիրաւոր և Զը մեռեալ :

Նոյն իրիկունն իսկ , նոր թիկնապահ մը հասաւ Մարեշալին ապաբանքը և յայտարարեց թէ իրենց վեհապետը բնաւ տեղեկութիւն չօւնէր այդ միջադէպերէն , և վերջապէս ինգորեց որ Մարեշալը Երլարդ երթայ , իր անձին գէմ ի գործ գըրուած բունաբարումներուն վրայ ։ Վեհափառութեան անձամբ տեղեկութիւն տալու համար :

Գուատ փաշա , իրեւ փափաք արտայայտուած այս հրամանին առջև խոնարհելով , յայտարարեց թէ քանի մը ժամէն պալատ պիտի երթար :

Քայց իր ընանիքէն բաժնուելէ առաջ , երկունամակ գրեց , զոր իր անդրանիկ գաւկին յանձնեց , ջերմապէս յանձնաբարելով որ զանոնք անձամբ իրենց հասցէներուն տանի , եթէ հակառակ իր ակնկալութեան ձերբակալուէր :

Այդ նամակներէն մին ուղղուած էր սուսական գեսպանին , իսկ միւսը ֆրանսական գեսպանին :

Մարեշալը , ըստ սովորութեան . իր պաշտօ-

նական համազգեստը հագաւ . թուրք կապեց և Երլարդ գնաց : Հոն ընդունուեցաւ սենեկապետներուն կողմէ և սպասեց որ Սուլմանը կանչել ապագինքը :

Բաւական երկար ատեն սպասէլէ վերջ , ներքինի մը եկաւ իմացուց իրեն թէ Սուլմանը իրեն կը սպասէր :

Ըստ որում ոչ ոք կրնար զինեալ ներկայանալ ։ Ո Եհափառին , Գուատ փաշա իր թուրք հանեց , զոր թիկնաթոռի մը վրայ գրաւ . և իրեն առաջնորդող սենեկապետներուն հետեւեցաւ : Անոնցմէ մին ըստ Մարեշալին թէ աջակողմեան սրահէն պիտի անցնէր , ըստ որում Սուլմանը յաջորդ պրահին մէջ կը սպասէր իրեն :

Հազիւ Գուատ փաշա այդ սենեկը մտած էր , ուժգնապէս գոցեցին անոր դուռը . և յայտարարեցին թէ Ն . Վեհափառութեան հրամանով ձերբակալուած էր :

Ահա այսպէս , Ապտ-Խել-Համիտ Առորիական առածը անգամ մը եւս գործադրելով , հնալքով իր քարայրին մէջ ձգեց այն քաջարի զինուորականը , որուն կորուսալ վճռած էր երկար ատենէ ի վեր , մանաւանդ այն օրէն ի վեր որ զինու զօրութեամբ բնդդիմացած էր Հայերու ջարդին :

Մինչ իրենց տէրը այս կերպով կը ձերբակալուէր , սպասաւորներն ալ շղթայակապ կը տարուէին Մօտայի պահականոցը և անկէ կը զրկուէին Վեծ-Զապալիյէի բանար :

Աւելորդ է ըսել թէ Գուատ փաշայի ձերբակալութեան յաջորդեցին բաղմաթիւ ձերբակալու-

Պիւններ : Երլտըզի մէջ շատ դաշ էին առիւծին գալանաւումէն , որմէ կօգտառէին բոլոր կասկածելի գատուած սպաններէն եւս իրենց օձիքը ազատելու համար :

Մարեշալ Գուատ փաշայի անդրանիկ որդին իր հօրը հրամանները երկիւղածութեամբ կատարելով , վերոգրեալ երկու նամակները իրենց տէրերուն յանձնեց :

Ոռուսիոյ գեսպանը անմիջապէս ունկնդրութիւն մը խնդրեց Ապտ-իւլ-Համիտէն :

Երլտըզի Քամարիլլայի բոլոր ջանքերուն հակառակ , այդ ունկնդրութիւնը շնորհչուեցաւ : Դեսպանը ազդուապէս միջամտեց ի նպաստ Մարեշալին , և բատ որում Սուլթանը կը յայտարարէր թէ Միւշիր Գուատ փաշա մահուան արժանի մատնիչ մըն էր , Ոռուսիոյ ներկայացուցիչը պատասխանեց :

— Վեչափառ Տէր . կը մոռնաք որ Մարեշալը ուուսական պատուանշաններ ունի . որոնք զի՞նքը Ռուսաց կայսեր պաշտպանութեան ներքեւ կը դնեն :

Եւ մինչ կարմիր Սուլթանը իր ծառային յանցապարտութեան վրայ կը պնդէր , Նիքոլա Բ. Չարին ներկայացուցիչը յայտարարեց թէ կուզէր որ Մարեշալին կեանքը խնայուի և թէ Ա. Վեչափառութիւնը պաշտօնապէս պատասխանառու կը բռնէր Գուատ փաշայի կեանքին :

Եւ աչա ինչու համար Մարեշալը տակաւին աշխարհիս վրայ կապրի այսօր :

Օրաթերթերը աւելի կամ պակաս երկարօրէն

Խոսած ըլլալով անոր գատին , գատապարտութեան ու աքսորման վրայ , անոր ձերբակալման եղանակին վրայ մեր յայտանութիւններով կը շատանանք , անմիջապէս ըսելու համար թէ այս խնդրին մէջ մեր ֆրանսական գեսպանին ընթացքը ի՞նչ եղաւ :

Այդ ընթացքը եղաւ ճիշդ այն , զոր հանրապետական ֆրանսա ամէն անդամ բռնեց , երբ պարտաւորեցաւ պաշտպանել կարմիր Սուլթանին զոհերը , մինչեւ իսկ եթէ այդ զոհերը Մարեշալին պէս , մեր երկրին անկեղծ բարեկամներն և հիացողներն ըլլային :

Մեր գեսպանը , Մ. Քոնսդան , Միւ իր Գոււատ փաշան Երլտըզի անդզին մագիլներուն մէջ լքանեց այն պատճառաւ որ փաշան խստիւ քննադատած էր ֆրանսական նաւապարմին կողմէ Միամիլիի գրաւումը : — Դիւրը մբոնելի քննադատութիւն , երբ խորհինք այն պաշտօնական պատճառին վրայ որ զինու զօրութեամբ միջամտել կուտար ֆրանսպի :

Փրանսական գեսպանը այսպէս գործելով , հաւանաբար Արտաքին գործոց նախարարութեան հրամաններուն կանսար :

Բայց ոչ նուազ ստոյդ կը մնայ նաեւ թէ անցած է այն ժամանակը երբ բռնակալի մը զոհերը կրնային ֆրանսպի զիմել , օգնութիւն եւ պաշտպանութիւն ստանալու համար :

Իրերը ծայրայեղութեան տանելով և իր նախորդէն գերազանց երեւալու փափաքով , Աչմէտ ձէլալէտաթին փաշա , — որ ի Բարիդ իր վերջին ուղեւորաւթեան անյաջողութեան երեսէն կասկածի տակ ինկած էր , — ուղեւորութիւն որուն նպա-

տակն էր զօլիս վերադարձնել Սուլթանին քեռ-
այրն ու երկու զաւակները — Ապտիւլ-Համիտի
Շածուկ Ռատիկանութեան արդի պետը իր օձիքը
և Վեհափառութեան երազահան Շէյխ Էպ-Խւլ-
Հիւտայի յարաձուն աղջեցութենէն աղատելու
համար, կանոնաւոր խուզարկութիւն մը կատարել
տուաւ այդ բարձր անձնաւորութեան բնակարա-
նին մէջ, Մարեշալին մեծ դաւանանուրեան մէջ
զայն ալ մեղսակից ցոյց տալու փափա-
քով: Դժբախտաբար խուզարկութիւնը ու է ար-
դիւնք չունեցաւ:

Երբ կըսենք թէ ու է արդիւնք չունեցաւ, կը
սիսլինք: Խուզարկութիւնը մեծ զայրայթ պատճա-
ռեց Շէյխ Էպ-Խւլ-Հիւտայի և Սուլթանին ալ պահ
մը մեծ անձկութիւն առթեց: Էպ-Խւլ-Հիւտա իր
մոգական իշխանութեան բոլոր շանթերով սպառ-
նաց իր տիրողը, յայտարարեց թէ իր կայսերական
յաճախորդը պիտի լքանէր Սեւ Հրեշտակին (սա-
տանային) բոլոր երազներուն ձեռքը և թէ պիտի
մեկնէր պալատէ մը ուր ա'լ կարող չէին գնահա-
տել իր փայլուն և ամենազօր ծառայութիւնները:

Ապտ-Խւլ-Համիտ աղաջեց, պաղատեցաւ իր
նշանաւոր գուշակին, որպէս զի իր խորհուրդը
ի գործ չդնէ և լիակատար գոհացում խոստացաւ
անոր:

Իր խոստան հաւատարիմ, Վիլհէլմ Բ. կայսեր
արիւնաբու եղբայրը և Լուպէ նախագահին մեծ
բարեկամը, վերջին պայրամի հոչակաւոր արարո-
ղութենէն օգուտ քաղելով, լիակատար գոհացում
տուաւ իր լրտեսապետին նշանաւոր զօհին:

Երբ Էպ-Խւլ-Հիւտա իր Գահուն առջեւէն ան-
ցաւ նախարարներուն և կայսրութեան Աւագա-
նիին հետ, ինչպէս տեղի կունենայ Ըջահամբոյրի
մեծ արարողութեան տաեն, և երբ իր տիրոջ
Սրամբուղին քղանցքը իր շրթունքներուն տա-
նելու համար խոնարհեցաւ, Սուլթանը յանկարծ
ոտքի հանեց զայն, և իր սենեկապետներէն մէ-
կուն նշան ընելով, այս վերջնոյն կողմէ իրեն ներ-
կայացուած թաւշեայ բարձին փրայէն տուաւ նո՞ն
ականակուռ պատուանշանը զոր հպարտութեամբ
կը կրէ ֆրանսական Հանրապետութեան Նախա-
գահը, Սուլթանը Խմթիազի այդ մեծ պատուա-
նշանով զարդարեց իր գուշակին կուրծքը. յայ-
տարարելով թէ իր կայս. բարձր գնահատութեան
արժանացած էին անոր մատուցած հաւատարիմ ու
եռանդուն ծառայութիւնները:

Եւ աչա պյապէս Ապտ-Խւլ-Համիտ իր գուշա-
կին հրապարակաւ գոհացում տալով, ապացու-
ցուց թէ իր մածութեան մէջ, այս վերջինը Հան-
րապետութեան Նախագահի մը չափ արժէք ու-
նէր, եթէ մինչեւ իսկ այդ հանրապետութիւննը
ֆրանսական հանրապետութիւնն եղած ըլլար:

Անգամ մը եւս ցոյց տալով թէ Օսմանի գա-
հուն վրայ բարձրանալով չէր մոոցած լրտեսու-
թեան իր մեծ ընդունակութիւնները, և թէ իրօք
կուզէր արդի ժամանակներունշանաւոր Մահիավիլլ
մնալ, Ապտ-Խւլ-Համիտ բանակին, սօֆթմաներուն
ու ժողովուրդին մէջ հետզհետէ ծաւալող դժգո-
հութիւնը առանց հոգ ընելու, անգամ մըն ալ
ցոյց տուաւ թէ, եթէ Ներսպայի լրտեսներուն մե-

ծագոյնն էր, սակայն ոչ նուազ անարժան կը մնար ի գործ գնելու այն վեհապետական պաշտօնը զոր իր գաւերով ու սստախօսութիւններով ձեռք անցուցած էր :

Միւշիր Գուատ փաշայի, Շաքիր փաշայի, Նամին փաշայի և քաւասունէն աւելի սպաներու ապօրէն ձերբակալութիւններն ու դատապարտութիւնները Օսմ. բանակին մէջ բուռն բողոքներու առիթ տուին, որոնք հրատարակուեցան Բարիզի Մէշվիրէր թերթին մէջ :

ՔԱՌԻԽ ԺԱ.

ՎՈՒԼԹՍՆ ԱՊՏ-ԻԽ-ՀԱՄԻԾ ԽԱՆ Բ. ԵԽ ՄՈՒԲԱՏ Ե.

Երբ Ա. Պոլսէ մեկնեցանք, — անկէ ի վեր 13 տարի է հիմա —, Սուլթան Պուրատի խոստացանք, — որուն քով կրցած էինք մտնել մեր ազատութեան ու կեանքին վտանգը աչք առնելով. — իր ճշմարիտ կացութիւնը պարզէլ իր ֆրանսացի եղբայրներուն եւ անոնց օգնութիւնն ու պաշտպանութիւնը հայցել որոնց իրաւունք ունին մարդոց անիրաւութեան ու դաւաճանութեան ներքեւ ընկառած բոլոր մասնները :

Ճշմարիտը խօսելով, ինքոնիքնիս շատ չէինք խարեր այն արդիւնքին վրայ, զոր պիտի կարենայինք ձեռք բերել մինչեւ իր ծուծը հրէացած ու իր նողատակէն մոլորած մասօնականութենէ մը : Բայց խօստում տուած էինք, հարկ էր որ գործադրէինք զայն :

Եւ ձիշտ 1892 տարւոյ սկիզբը սկսանք գործադրել մեր խօստումը :

Մեր երկարատեւ քունը ընդհատելէ վերջ այսինքն քանի մը տարիներէ ի վեր մեր ընդհատուած մասօնական աշխատութիւնները վերսկսելէ վերջ, մեր պայքարը սկսանք առաջին բանախօսութեամբ մը . մեր անդամակցած օմեակին մէջ, Պուրատ Ե.ի և Ապտ-ԻԽ-Համիտ Բ.ի վրայ :

Այս առաջին բանախօսութիւնը մեր ակնկալութենէն շատ վեր յաջողութիւն մը ունեցաւ :

Այն եղբօր առաջարկութեամբ, որ այն ատեն օմեակին ամենէն ուշիմ և Պատկառելին էր, օմեակը միաձայնութեամբ քուէարկեց մեր բանախօսութեան առաջ բերած ապաւորութիւնը և ֆրանսայի Պէծ Ըրեւելքին իշխանութեան ներքեւ գրուած բոլոր արեւելեան օմեակիներուն հաղորդեց զայն :

Պէկ քանի Պատկառելիներ մեզմէ խնդրեցին որ նոյն բանախօսութիւնը կրկնենք նաև իրենց օմեակներուն մէջ և մենք ալ փութացնիք գոհացում տալ անոնց փափաքին Բարիզի շրջակայ օմեակներուն մէջ :

Բայց Օսմ. Դեսպանատունը կը հսկէր, և Հանայ Վֆու-Նատարայի լրտեսութեամբ, որ ի Պոլիս իր ըրած ծամբորդութեան ատեն յատկապէս պաշտօն ստացած էր Պուրատ Ե.ի ի նպաստ մեր պայքարին գէմ ելլելու ամէն գնով, Օսմ. Դեսպանը այն ատենուան վարչապետ Մ. Գլօքէի մօտ այնքան պնդեց որ այս վերջինը Քատէ փողոցի պաշտօնաթերթին մէջ զեկոյց մը հրատարակել տուաւ, որ

մեղ նկատմամբ զգուշաւոր պարսաւ մը ի գործ գնելով հանդերձ , ինքզինքը կ'արդարացնէր ըսեւ լով թէ չէր կրնար լեզուի աղատութեան դէմ խստանալ...:

Երբ այդ զեկոյցը , —որ Ապտ-իւլ-Համիտի հանդէպ խորին հպատակութեան մը դրօ մը կը կրէր , — իրմէ սպասուած արդիւնքը չտուաւ , մեր սրունքներուն միջեւ նետեցին Կիլպէր անուն Հրեայ մը , որուն աղուոր պաշտօն մը խոստացան Պոլսու մէջ , եթէ երբէք յաջողէր մեր բրօքականը կասեցնել :

Այս կեղծ Փ... իր նպատակին հասնելու համար բան մը չմողուց : Պազիլի համոզուած աշակերտ , զբարտութիւն զբարտութեան վրայ կուտակեց և յանդգնութիւնը այնքան յառաջ տարաւ որ Կարմիր Սուլթանը ներկայացուց Ա. Պոլսեցի Ֆրան-Մասոններուն իբրեւ պաշտպանն ու բարեկամը :

Այդ բարիծաղիկը , իր ընկերոջ՝ Ապու-Նատարայի օգնութեամբ , հաւանաբար իրերը աւելի հեռուն մշած պիտի ըլլար , եթէ իրեն սպառնացած չըլլայինք թէ կատաղի շուն մը պիտի յորդորջէինք զինքը պատկառելի օմեակին բոլոր անդամներուն առջեւ :

Եւ մինչ յաջորդ օրը մեր մարդուկին վկաներուն սպասելու միամտութիւնը ունէինք . իմացանք որ աճապարանօք Պոլիս մեկնած էր , իր տիսուր պայքարին վարձքը ստանալու համար : Մարդուկը արդարեւ խորհրդական անուանուեցաւ նախարարութեան մը . 23,000 ֆրանք տարեթոշակով : Բայց այդ բարիծաղիկ արարածը լրտեսութեան

անուշ արհեստէն համ առած ըլլալով , այնքան ըրաւ և այնքան յանդուգն ու վարպետ կորդուտ մը հանդիսացաւ , որ օրին մէկը մեր դեսպանը . Մ. Քանզօն , իր խաւազներուն ձեռքով բանել տուաւ զան և շոգենաւ գնելով Ֆրանսա Ճամբեց :

Մեր ողորմելի հակառակորդը երբ Բարիկ դարձաւ , շաբաթաթերթ մը հիմնեց , որուն մէջ աշխատեցաւ ապացուցանել թէ . — միշտ Պազիլի հնարքները ի գործ գնելով , — Սուլթան Մուրատ Ե. մարմնով և միտքով առողջ էր և թէ իր գահուն գողը , թշուառական Ապտ-իւլ-Համիտ կապուելիք խենդ մըն էր .

Եւ ահա ի՞նչպէս կը վերջանան Կարմիր Սուլթանին լրտեսներէն շատերը , անամօթ վարպետ գողեր , երբ երլարզի դրահարկով իրենց համար կը փակուի :

Վ Ե Ր Զ Ա Բ Ա Ն

ԱՐԵՒԵԼԵԱՆ ԽՆԴԻՐԸ

Թագաւորութեան մը վախճանը . — Օսմանեան Skırnırթեան ներկան ու ապագան . — Պալբանեան դաշնակցութիւնը . — Կամ բարեենորդումներով պայրի եւ կամ սղաղու-ցուով մեռիլ :

Մարդարէ ըլլալու պէտք չկայ գուշակելու համար , մօտալուտ վախճանը մտագար Սուլթանին որ , աւելի քան քառորդ դարէ ի վեր , Օսմ. Կայսրութեան յօշոտումին կը նախագահէ այնքան չարաղէտ կերպով :

Արդարեւ ամեն նշան ցոյց կուտայ թէ այս
չարաղէտ տիրապետութեան վախճանը մօտ է :

Այդ վախճանը ինչպէս պիտի գայ , Ապտ-իւլ-
չամիտի մասյին ու զղային հիւանդութեան ծան-
րանալովը եթէ ոչ երկար ատենէ ի վեր դապուած
դժգոհութեան մը բիրտ պոռթկումովը :

Երկու լուծումներն ալ հնարաւոր և ընդունելի
են . բայց եթէ ապստամբութեամբ է որ այս տի-
րապետութիւնը վերջ պիտի գտնէ , այդ ապստամ-
բութիւնը զինուրական միայն կրնայ ըլլալ , և ի-
չերիներու սոսկալի արարքներուն նման :

Սօֆթաներն և իւլէմաները այսօր ալ չեն կըր-
նար անցեալ ժամանակներու ապստամբութիւն-
ները յարուցանել , դալով ժողովուրդին , միշտ
տարապայման կերպով հպատակած է իր Սուլթան-
ներուն , այնպէս որ ալ զանցառելի քանակութիւն
մը միայն կը կազմէ :

Դաւագիրները եւս , անհատական ըլլան թէ
խմբակցական , նոյնպէս անկարող են բան մը ը-
նելու :

Սուլթանը այնքան լաւ կը պահպանուի իր
արարածներուն կողմէ — որոնք զայն պահպանե-
լով հանդերձ , կը պահպանեն նաև իրենց կա-
ցութիւնը և մանաւանդ կարագի պեակը — որ դա-
ւագիրները , եթէ երբեք չմասնուելու միջոցն իսկ
գանեն , չեն կարող անոր մօտենալ և իրեն մահա-
փորձը ի գործ դնել :

Գալով կիներուն , անոնք տարապայման կը վախ-
ճան իրենց Տիրոջմէն , իրարմէ չափազանց կը նա-
խանձին , իրենց կացութեան ու բարօրութեան

Հոգի կուտան . գիտեն թէ լրտեսներ կը հսկեն
իրենց բոլոր գործերուն վրա , և իրենց յիշողու-
թեան մէջ շատ մը եղերերգութիւններ ունին ,
այնպէս որ չեն համարձակիր իրենց Տիրոջ կեան-
քին դէմ գաւաճանել :

Գիտենք որ սէրը , որ անոնց սրտին մէջ շատ
աւելի հզօր է քան արեւմտեան կիներուն մէջ ,
կրնայ զանոնք ծայրայեղութեանց միել , բայց
Ապտ-իւլ-համիտ , իր հարէմին անկարգութիւն-
ները զավելով , խիստ կարգ ու ձեւ մը և աւելի
խիստ լրտեսութիւն մը ներմուծելով հօն , անդա-
մալուծած է այն շահատակութիւնները զոր Կու-
պիտոն ընելու սովոր է : Զարածի Սէրը չի կրնար
մոնել կայս . Հարէմը , ինչպէս չի կրնար մտնել
պարզ օտարական մը :

Երկպառակութեան , ատելութեան եւ փախա-
գարձ լրտեսութեան շնորհիւ , զոր ինամավ կը
սնուցանէ իրենց Տէրը , դժգոհները գաւադրելու
համար չեն կրնար միանալ , ի՞նչ որ ալ ըլլայ ի-
րենց սեռը , առանց անմիջապէս մատնուելու :
Մնաց որ միապետութեանց , կայսրութեանց և
հանրապետութեանց արգի Պատմութեան մէջ յա-
ջողած գաւադրութիւնները որո՞նք են :

Մեկուսացած , անհաղորդ , ժողովարդին ատե-
լութեամբ սնած ու արբջիու՝ տարաբախտ անհատ-
ներ միայն կը յաջողին իրենց նպատակը իրակա-
նացնել... և սպանել : Բայց ինչ որ անոնց հա-
մար հնարաւոր է արեւմտեան ու ամերիկեան եր-
կիրներուն մէջ , ուր վեհապեաները միշտ զուրս
կելլուն և իրենց ոստիկանութեան հակառակ ,

Առյնչափի դիւրամասոյց են աղերսագիր մը ընդու-
նելու որչափ գնդակի կամ գաշոյնի հարուած մը
ստանալու , բացարձակապէս անկարելի կը գառնայ
այնպիսի երկրի մը մէջ ուր վեհապետը ամբոխէն
խոյս կուտայ , ինչպէս վախկոտները քօլերայէն
կամ ժանտախտէն կը խուսափին :

Ուրեմն , ինչպէս վերը ըսինք , զինուորական
դրէթէ ինքնայորդոր ապստամբութեամբ մըն է
որ Ապտ-իւլ-Համիտ կրնայ իր գահէն տապալիլ ,
տարաժամ հիւանդութեան և ծերութեան ժամը
դեռ չչնչած : Խոսառվանինք սակայն որ եթէ մտա-
դարները կրնան երկար ատեն ապրիլ . նոյն բանը
չէ այն վեհապետին համար , որուն կեանքին մէն
մի ժամը սրտին անհաւասարակշիռ անձկութիւն մը
կը պատճառէ :

Ինչ որ ալ ըլլան այս նկատողութիւնները ,
այսինքն կ'ուզէ յեղափոխութիւնը բնական վախ-
ճանը փութացնէ , կ'ուզէ բնական վախճանը
բուն սրտայուղութիւններու պատճառաւ ժամա-
նակէն առաջ տեղի ունենայ , մօտալուտ է վախ-
ճանը այն բռնակալին , որուն կը պարտին Ա. Պոլոյ
բնակիչները վասիրի ծուկերուն համեղ ու առատ
միաը , որոնք Հռավմայեցի վասիկակերներուն ձրկ-
նուազաններու միւրինէններուն մօրինա պալլով
նման կը սնանին ստրուկներու , դժգոհներու և
գաւագիրներու միսերով :

Ապտ-իւլ-Համիտի իւրացուցած տիտղոսներէն
կամ “տժգոյն” , կարմիր եւ արիւնարբու” մակդիր-
ներէն ո՞րն է որ Պատմութիւնը յաւէտ իրեն պիտի
սահմանէ . կը կարծենք թէ , ինչպէս որ իրնակնիք-

ներէն մին “զինեկոյն” յորջորջուած է , ինքն ալ
պիտի յորջորջուի Ապտ-իւլ-Համիտ խան Բ. ,
արիւնարբու մտապարլ :

Սույգը սա է որ երեք թագաւորութիւն մը
այնքան աղետաբեր չէ եղած ազգի մը որքան ե-
զած է Ապտ-իւլ-Համիտի իշխանութիւնը : Աշխար-
հիս երեսէն անյայտացած ատեն , Ապտ-իւլ-Համիտ
իր կայսրութիւնը ամենաահաւոր կացութեան մը
մէջ պիտի թողու : Աչ միայն կազմալուծուած և իր
դանուբեան , Պալքանեան և Ասիական նահանգ-
ներուն երեք չորրորդ մասէն զրկուած թուրքիա մը
պիտի թողու , այլև կործանած , յարգէ ինկած և
մինչեւ ուկորները փատախտի մատնուած թուրքիա
մը , զուրկ նաւատորմէ և բանակէ , թէկ իր հօր-
մէն ու հօրեղբօրմէն ժառանգած էր զայն , զօրա-
ւոր նաւատորմով և ահեղ քանակով մը օժտուած ,
որուն գլուխը կը գտնուէին ճշմարիտ պատերազ-
միկներ և կարող զօրավարներ :

Արգասաւոր հողերու , խելացի մարդերու , հզօր
մարտանաւերու , կարեւոր քաղաքներու , հարուստ
ու բարեբեր նահանգներու կողմէ հզօր ու մե-
ծափարթամ այդ ժառանգութենէն ուրիշ բան
չմնաց բայց եթէ դժնդակ ու ցաւագին յիշա-
տակ մը :

Այս նողկալի թագաւորութեան քսանեվեց տա-
րիները բաւական պիտի ըլլան ի կորուստ մատնե-
լու այդ բովանդակ ժառանգութիւնը : Երբ այս ա-
մենուն վրայ խորհինք , երբ տեսնենք թէ այս
մարդը ի՞նչ ըրաւ Ապտ-իւլ-Մէծիտի (իր հօրը) և
Ապտ-իւլ-Եղիղի (իր հօրեղբօրը) կայսրութիւնը ,

գիւրաւ պիտի ըմբոնենք այն խորին արհամարշանքը, զոր ծերունի թուրք մը արտայայտեց, հայրենասիրական ցասումի մը պահուն գոչելով.

— Ասիկա ո՞չ թէ կարմիր Սուլթանն է, աւ ամօրի ու անձօրի Սուլթանն է :

Եթէ յաջորդ օր մը սերունդը հարցնէ թէ այս Ահապետը Բնէ ըրաւ իր ժողովուրդին փառքին ու բարդաւաճութեան համար, պատմութիւնը պիտի պատասխանէ .

— Երլարզը շինեց :

Երլարզ, այս Դանայեան տակառը, ուր ընկլուզուած են երկրին բոլոր հարստութիւնները, իր տիրահաչակ վեհապետին անձնապահպանութեանը համար :

Եւ պատմութիւնը դարձեալ պիտի պատասխանէ . — Երլարզի մէջ ինքզինքը պաշտպանելու համար, լրտեսութեան երկիրը դարձուց կ. Պուլիսը : Եւ այդ ամօթալի սովորութիւնը իր ահտոր գագաթնակետը հասցուց : Թո՞ղ մեր ընթերցողները չերեւակայեն թէ մեր միտքը այս կերպով բացատրելով, կուսակցական ոգւոյ և զրպարառութեան փաստաբանը կուզենք ըլլալ : Երբ կ'ըսենք թէ Ապտիւլ-Համիտ իր ցեղէն պիտի անիծուի, պատճառը սա է որ Թուրքերը անիծեալ Սուլթան կը կոչեն իրենց կրած չարիքներուն հեղինակը :

Եւ պատասխանելու համար այն զրպարտիչ ամբաստանութիւններուն, որոնց կը նանք անգամ մը եւս զոհ ըլլալ, Թայնզի գատաստանին կը դիմենք: Անգլ. մեծ թերթը, արդարեւ, հրատա-

կած է վաւերական տեղեկութիւններով լի յօդուած մը Երլարզի Պալատին աղետաբեր գերին վրայ : Մենք ալ չոս կ'արտատպենք այդ յօդուածը, զոր քանի մը լրադրեր արդէն արտատպած են : Մեր ընթերցողները պիտի տեսնեն թէ տասներեք տարիէ ի վեր մեր անդադար կրկնած ու ըսածներուն կրկնութիւնն է :

“Ժամանակէ մը ի վեր երկրին կացութիւնը տակաւ առ տակաւ տագնապալի հանգամանք մը կը ստանայ : Բովանդակ կայսրութեան վրայ տարածուող այս ընդհանուր անդամալուծութեան ախտանիշերը ամենուրեք կը տեսնուին : Անիշխանութիւն կը տիրէ Մակեդոնիոյ, Ալբանիոյ, արեւելեան Անատոլուի և Կմէնի մէջ, բայց պաշտօնական մարմինը այն աստիճան ապականուած է որ թուրք պաշտօնապարները լաւատես շեշտով մը միայն կը խօսին անցած դարձածին վրայ :

“Տիրող Ռէժիմը այսպէս կ'ուզէ և ըստ որում վարչութեան մէջ ամէն արժանապատուութեան զգացում ջնջած է, ուզածը դիւրաւ ձեռք կը բերէ: Ամէն մարդ իր անձնական շահը յառաջ կը քշէ, Առլիմանը, որ իր ժողովուրդին բնաւ հոգ չի տանիր, կը բաջալերէ այս նուաստացումը : Պալատն է որ ամէն բանի վրայ կը տիրապետէ և Ասլիմանը չի կրնար հանգուրժել ու է անկախ նկարագրի : Ուստի, ոչ մէկ նախարար կը համարձակի ամենաթեթեւ նախաձեռնութիւն մը ստանձնել : Ասկէ կը հետեւի թէ հայրենասիրութան շուքն անդամ չկայ և ոչ ալ չարիքին դէմ ու է դարման :

“Ամենէն մեծէն մինչեւ ամենէն պղտիկը, բո-

Եր պաշտօնատարները քաջ գիտեն թէ իրենց հայրնենիքը դէպի կործանում կ'ընթանայ , բայց սրովհետեւ կը զգան թէ բան մը ընելու կարող չեն , իրենց միակ մտահոգութիւնն է կրցածնուն չափ դրամ մէկ կողմ զնե , լբայքայման օրը իրենց նիւթական անկախութիւնը ապահովելու համար :

Ապա-իւլ-Համիտ ընտիր լրտեսին յատկութիւնները ամէն բանէ աւելի կը յարգէ իր “սիրականներուն” քով , ինչպէս կ’անուանուին անոնք : Այս սիրական բառը շատ գէշ ընտրուած է , վասն զի Կարմիր մեր Սուլթանը ոչ ոք կը սիրէ և ոչ մէկուն վրայ վատահութիւն ունի : Այս կարծեցեալ սիրականները կը դրգէ զիրար լրտեսելու :

“Ասոր հակառակ , բնաւ շաշխատիր երկրին իրական վիճակը գիտնալու , և եթէ մէկը ուղէ այս մասին լուսաբանել զայն , իսկոյն անոր կասկածները կը հրաւիրէ իր վրայ : Դիւանագիտական մարմինէն միայն գրաւոր զեկուցումները կ’ընդունի : Ո՛չ արտաքին գործոց նախարարը և ոչ ալ Կայս . Պալատին առաջին քարտուղարը կը համարձակին իրեն իմացնել այն գիտողութիւնները , զոր օտար տէրութիւն մը կրնայ ընել ընդհանրապէս :

Թէ զիմիդ փաշա երբեք Սուլթանին չխօսեցաւ այն կորովի գիտողութեանց վրայ զոր Աւստրիայ և Ռուսիայ գեսապանները ուղղեցին իրեն , Մակեդոնիայ և Արեւելեան Հանատօնուի կացութեան մասին , երբ իրեն ըսին թէ այդ նահանգներուն մէջ աիրող անիշխանութիւնը չուսկ ուրեմն պատճառ պիտի ըլլայ Հայպատանի և Քրդաստանի կորսուե-

լուն և Մակեդոնիայ ինքնօրէն նահանգի մը վերածուելուն :

“Այս վերջին իրողութիւնները նօթագրելով , պէտք է յիշել թէ այդ անիշխանութիւնը Ապտահուլ-Համիտի գործն է , որ իր անձնական ապահովութեան համար նպաստաւոր կը գտնէ զայն : Ամէն ժողովրդային գումարում իրեն համար կորուստ մըն է , որուն քով ուեէ հողային կորուստ ոչինչ կ’արգէ : ”

Այսպիսի խոստովանութենէ մը վերջ ի՞նչ ըսեք և ի՞նչ գրել :

Ատէպ Թուրքիայ բարեկամը և պաշտպանը հանգիսացող թերթի մը կողմէ արտայայտուած այս խոստովանութիւնը միթէ աչաւոր չէ : Վրդարեւ մարգ չէ կարող սարսուռ չպայլ , երբ խորհի այն կացութեան վրայ զոր Ապա-իւլ-Համիտ ժառանգ պիտի թողու իր յաջորդին : Այս կացութիւնը , արդարեւ , յայդ աչաւոր պիտի ըլլայ :

Ոչ միայն անոր ժառանգ պիտի թողու իր բոլոր նոր սահմաններուն վրայ անդամատուած և զինքը շրջապատող փոքր պետութեանց դէմ պայքարելու անկարող տէրութիւն մը , այլ և պիտի թողու ժողովարդ մը , որուն վարիչ մասք մինչեւ իր ոսկորներուն ծուծը փտախտաւոր եղած է :

Անոր պիտի թողու թերեւս նորահնար թնդանօթներ և զենքեր , բայց զանոնք կիրարկելու համար ոչ միայն գատարկ գանձ մը , այլ և մինչեւ մրուրը քամուած հասոյթի աղբիւրներ պիտի ունենայ : Այս պայմաններուն մէջ ի՞նչ պիտի ըլլայ Թուրքիայ վիճակը և ի՞նչ պիտի ըլլայ այն ահագին գործը

որ Նոր Սուլթանը պիտի պարտաւորի կատարել ,
և մէ չուզեր Օսմ. Ահշապեաններուն վերջինն ըլլալ :
Հիմա ձիչդ այդ կէտը պիտի քննենք : Մեր
ուաշօնական Թուրքիա գործի մէջ ցոյց տուինք
մէ Խրիմի պատերազմին և Բարիզի դաշնագրին
յաջորդող դէպքերը Խորապէս միոփոխած էին Մոս-
կովեան փառասիրութեան սկզբնական նպատակը :

Ա. Պոլսոյ վրայ իր յառաջնադացութեան մէջ
անդամալուծուած և Ակ Ռովու նաւային տիրա-
պետութենէն զրկուած , Ռուսիա պարտաւորուած
էր իր գործունէութիւնը դէպի հարաւ դարձնել և
երկրակալութենէ երկրակալութիւն , իր յառա-
ջապահները մղել մինչեւ Աֆղանստանի սահմա-
նագլուխները , այսինքն երկու քայլ հեռու այն
անգլ . Հնդկաստանէն , որուն վաղ կամ անագան
բռնի պիտի տիրէ օր մը :

Այս պայմաններուն միջ ուսուական փառասի-
րութեանց նպատակը օր քան զօր հեռացած ըլլա-
լով , Ա. Պոլսոյ տիրացումը ա՛լ իրեն համար
չունի այն կարեւորութիւնը զոր վերջին դարուն
սկիզբը ունէր :

Աերջին Թուրքեռուս պատերազմը , իր յաջո-
ղութեանց հակառակ , պարտեալին հանդէպ յաղ-
թականին կացութիւնը զգալապէս չբարեփոխեց .
և մէնք կը կարծենք մէ Ա. Պոլսոյ տիրացումը
Ռուսիոյ համար փուշ մը պիտի ըլլար , որմէ գըժ-
ուարաւ իր օձիքը պիտի ազատէր և որ զգալապէս
պիտի վնասէր իր յառաջնադացման Շայրագոյն
Ըրեւելքի մէջ :

Այսօր Ռուսիա ուրիշ ամէն եւրոպական տէրու-

թենէ աւելի շահ ունի Օսմ. Կայսրութեան անվլ-
թար պահպանման մէջ . այդ կայսրութիւնը կ'ուզէ
Թուրքեռուն վերաբերի կ'ուզէ Պալքանեան նոր
պետութիւններէն մէկուն , օրինակի համար Պուլ-
կարիոյ , ինչ որ Ճակատագրաբար տեղի կրնայ ու-
նենալ , եմէ նոր Սուլթանը Ապտ-իւլ-Համիտի ցա-
ւագին սխալները շարունակելով , իր երկրին մէջ
չներմուծէ այն բարենորդումները , առանց որոյ
չի կրնար շարունակել իր գոյութիւնը :

Կըսէինք թէ Ռուսիա ուրիշ ու է տէրութենէ
աւելի շահ ունի իր ասիական հողը չեղք տէրու-
թեան մը կողմէ պահպանուած տեսնելու , բամրօն
(իցան) Տէրութեան մը կողմէ , դիւանագիտական
նոր բանաձևին համաձայն : Բայց որպէս զի այդ-
պէս ըլլայ , պէտք է որ այդ տէրութիւնը իր ազ-
գեցութեան ներքեւ գտնուի , որպէս զի նեղուց-
ներուն ազատութիւնը իր օգտին համար պահպա-
նէ : Կաև պէտք է որ նեղուցներու այդ պահպա-
նը իր անկախութիւնը պահպանելու չափ ոյժ
ունենայ , կատարելու համար կարևոր գերը այն
ազագայ դաշնակցութեան մէջ որ իր մէջ պիտի
պարունակէ գարատալ , Պուլկարիա , Սերպիա և
Ռումինիա :

Ճակատագրաբար ահա՛ այս է Եւրոպական
թուրքիոյ վերապահուած ապագան : Այս է նաև
այն տեսակէտը զոր ապագայ Սուլթանը պարտի
առաջնորդել իր ներքին ու արտաքին աշխարհա-
վարութիւնը վարելու համար :

Օսմ. Կայսրութիւնը մեր ցոյց տուած կարեւոր

գերը կատարելու բացարձակ պայմանով միայն կրնայ գոյութիւնը պահպանել, վասնզի այլ ևս կարող չէ ձեռնարկելու այն մեծ պատերազմներուն որոնցմէ միշտ կը յուսար յաղթական դուրս գալ ի վեաս իր թշնամին՝ Ռուսիոյ և իր վաղեմի թշնամին՝ Աւստրիոյ :

Եթէ Թուքը կառավարութիւնը չըմբռնէ կամ չուզէ ըմբռնել այն կացութիւնը զոր Պերլինի դաշնագիրը և Ապտ-իւլ-Համիտի հրէշային քաղաքականութիւնը իրեն համար ստեղծած են, իրեն ուրիշ բան չի մնար ընել բայց եթէ նեղուցներէն անցնիլ և իր Եւրոպական դիրքը թողաւ Պալքանեան փոքր պետութիւններէն անո՞ր որ Կ. Պոլսայ վրայ քալելու և անոր տիրելու յանդգնութիւնը պիտի ունենայ :

Հաւատալ թէ այսպիսի իրողութիւն մը կրնայ Եւրոպական պատերազմ մը յառաջ բերել, մեծ տէրութեանց հոգեկան վիճակը գրեթէ չհասկնալ կը նշանակէ : Արդարեւ Արևելեան խնդիրը այլ ևս Կ. Պոլսայ մէջ չէ, այլ շատ աւելի հեռուն կը դանուի, Հնդկաստանի և Չինաստանի մէջ :

Այն պահուն երբ Կ. Պոլսա պաշտօնապէս Ռուսիոյ ձեռքը չինայ և պատերազմը լոկ Թուքիոյ ու իր Կախկին հպատակներուն միջեւ սահմանափակուի, Եւրոպա ինչ ինչ երաշխաւութիւններ ձեռք առնելով պիտի շատանայ և պիտի թողու որ իրերը իրենց ընթացքը շարունակեն :

Ուստի պէտք է որ նոր Սուլթանը, Եթէ երբէք Օսմանի տէրութեան մնացեալ մասը կ'ուզէ պահպանել, իր ժողովուրդներուն շնորհէ իր միշտ խոս-

տացած . . . բայց երբէք չգործադրած բարենորդումները : Պէտք է որ իր կառավարութեան մէջ ներմուծէ բարեկարգութիւն, ինայողութիւն և ապահովութիւն :

Ըստ որում անցեալ սխալները քըքրելու համար ժամանակը շատ ուշ է, պէտք է կամայ ակամայ ընդունիլ կացութիւնը պինապէս ինչպէս որ է . յառաջդիմութեան հետ քալել և խալամական սկզբունքները պահպանելով հանդերձ, Եւրոպական կառավարութեանց սկզբունքները ներմուծել անվեհիր: Ի մի բան, պէտք է որ Թուքիա, իր օգտին համար իրականացնէ այն օրինակները զոր իրեն հայթայթած է ձարս: Պէտք է որ նոր կառավարութիւնը ինքնինքը ազատէ այն կրօնական կապերէն որոնք զինքը կը պահեն տակաւին այն վիճակին մէջ ուր կը գտնուեր միջնագարեան Եւրոպան, և այն կապերէն ազատուած, անվեհիր ընթանայ արզի յառաջդիմութեան բացած ձամբուն մէջ :

Իր կրօնքը . որ այնքան լայնօրէն բաց է յառաջդիմութեան առջև, իր օրէնադրական հաստատութեանց իրապէս ժողովրդական հիմերը և անոնցմէ բղիող ներազամութիւնը Թուքիան կը գնեն շատ աւելի նպաստաւոր կացութեան մը մէջ քան Ֆրանսան երբ իր մեծ յեղափոխութիւնը կատարեց : Անհրաժեշտ չէ նոր օրէնքներ դարբնել, երկրին կերպարանափոխութիւնը արդինաւորելու համար : Այդ կողմէ լայնօրէն օժտուած է : Բայց ինչ բանի կը ծառայեն օրէնքները և մինչև իսկ

սահմանադրութիւնները, երբ չեն գործադրուիր և մեռեալ տառ կը մնան: Քիչ երկիրներ կրնան պարծիլ թէ Օսմ. Կայսրութեան չափ հանրավարական են: Օսմ. Կայսրութիւնը իր օրէնսդրութեանց, իր բարքերուն և իր կրօնական սկզբունքներուն մէջ հանրավարական է, բայց կը թուի թէ մթին քող մը տարածուած է իր վրայ, զայն ամբողջ աշխարհի ամենէն անձանօթ, ամենէն գէշ գատուած և ամենէն քննադատուած անկիւնը դարձնելու համար:

Թուրքիա, մանաւանդ իր մեծ Սուլթաններուն օրով, լայնօրէն բաց էր արկածախնդիր միտքերուն, հալածեալներուն և արեմտեան մեծ պատերազմիկներուն առջե:

Երբ Հրեանները Սպանիայէն արտաքսուեցան, Թուրքիոյ մէջ, Արևմտիկի մէջ է որ գտան ապաւէն և ապրելու ազատութիւն, զոր միւս կառավարութիւնները կը զլանային անոնց: Լաւ ուրեմն, այս ներողամտութեան և ազատութեան ոգիին պէտք է որ վերադառնայ Թուրքիա, իր հիմնական օրէնքները ու հաստատութիւնները լայնօրէն բանալով իր բոլոր հպատակներուն առջե. ի՞նչ դաւանութենէ ալ որ ըլլան անոնք :

Ներողամտութեան, հաւասարութեան և եղբայրակցութեան այս ոգին մահու կամ կենաց խնդիր մէ իրեն համար: Թո՛ղ իր օրէնքները վերակենդանացնէ գործադրելով, թո՛ղ իւրաքանչիւրին ապահովութիւն եւ արդարութիւն ընձեռէ, թո՛ղ Սուլթան Մահմադիստեան, Վաղարշական Մէժիստեան, Վաղարշական Մէժիստեան որոշումները լցու

աշխարհ գան և գործադրութեան վաւերացումը ընդունին, և այն համբաւաւոր ժաբիլիւլասիօնները որոնք տնտեսական, ընկերային և քաղաքական կեանքին մէջ շարք մը պետառութիւններ կը ստեղծեն Օսմ. տէրութեան մէջ, այս վերջնին համար մշտատե նեղութիւն մը ըլլալէ պիտի դադրին: Անոնք իրենք իրենցմէ պիտի դադրին դէպքերուն ներքին և իրական ոյժով:

Բայց եթէ Օսմ. ապագայ կառավարութիւնը իր նոր Սուլթանին և իր պետական մարդոց վրայ չփանէ մինչև ոսկորներուն ծուծը զինքը կրծող կազմալուծութեան գէմ ազգուապէս ոգորելու համար անշրաժեցած եղած կամքն ու կորովը, Թուրքիայ ուրիշ բան չի մնար ընել բայց եթէ մահուան պատրաստուիլ, Պալքաններու և Գանուրի Խւրոպական Գաշնակցութիւնը կազմելու սահմանուած Պետութիւններէն մէկուն օգտին համար:

Թուրքիա, տակաւին իր ունեցած կենսական ոյժին հակառակ, յաւէտ պիտի դադրի ապրելէ: Չգագումներու ժամանակը անցած է: Եւրոպա, երբէք չգործադրուած խոստումներէ ձանձրացած, պիտի չվարանի լքանել պարտեալ Թուրքիան և կատարուած իրողութիւնը ձանշնալ: Ուրեմն իրեն կը մնայ միանգամ ընդ միշտ ըսել թէ կուզէ ապրիլ կամ մեռնիլ:

Այս եղբակացութիւնները, որոնք չատ խիստ կերեւին իրենց լակոնականութեան մէջ, չեն փոխիր մեր Պաշտօնական Թուրքիա անուն գործին մէջ արդէն տուած եղբակացութիւնները:

Մեր այս գիրքը գրած միջոցին խել, Աւստրիա,

Գերմանիայէն յառաջ մղուած, —որուն ձեռքը օր քան զօր զգալի կը դառնայ Օսմ. կառավարութեան վրայ, մանոււանդ հայկական ջարդերէն ի վեր, —դեռ կը ջանայ Սելանիկի տիրացումը ձեռք բերել, ձեռքի տակէ ոյժ տալով ալպանական խոռոշութիւններուն բայց պէտք է ի հաշիւ առնէ թէ Միջերկրականնեան փառասիրութիւններուն մէջ նորեկ մըն ալ մուտ գտած է, այս է Խոտալիան, որ դարասազի թագաւորին դստեր հետ իր նոր թագաւորին ամուսնութեամբ, աւելի կամ պակաս դաշնագիր մըն կնքած է այդ քաջարի Խշխանապետութեան հետ, որուն զօրքերը պիտի սկսին շարժիլ այն օրը երբ Խոտալիա առաջ նետուի Տրիպոլիսը բռնի դրաւելու համար, Հապեշաստանի մէջ իր կրած պարտութեան փոխարէնը առնելու համար: Եւ պիտի ձեռնարկէ այդ երկրակալութեան, Ֆրանսայի պահած լոռութենէն քաջալերուած, որուն արտաքին քաղաքականութիւնը՝ Գրէսինէի ազետալի դահլիճէն ի վեր, կը կայանայ Անգլիայ, Գերմանիայ, Աւստրիայ, Ռուսիոյ և Խոտալիայ դիմումներուն ծառայելու մէջ :

Եւ թող չկարծուի թէ այսպէս ըսելով կը չափազանցենք: Մարդ շատ յիմար ըլլալու է, Օսմ. կառարութեան հարիզանին վրայ տակաւ առ տակաւ կուտակուած ամպերը չտեսնելու համար: Մարդ շատ յիմար ըլլալու է, որպէս զի չըմբռնէ թէ Պալքանեան պետութեանց բռուն փառասիրութեանց մէջ կը գտնուին եւրոպական ահաւոր պատերազմին սերմերը, փառասիրութիւններ, զոր Աւստրիա եւ Ռուսիա փոխ առ փոխ կը գրգռեն և

կը սանձեն: Վերածնեալ, կերպարանափախուած և իր անկախութիւնը անվլար պահելու չափ զօրաւոր թուրքիա միայն կրնայ յետաձգել այդ ահաւոր պատերազմը, իր նախկին թշնամիկն՝ Ռուսիոյ ապաւինելով: Ընցած է այն ժամանակը երբ կը բնար ոռուսական և աւստրիական փառասիրութեանց դէմ հանել անգլիական և ֆրանսական փառասիրութիւնները:

Բայց թուրքիա ըստ բաւականի պիտի ըմբռնէ այն գեղեցիկ խաղը զոր իրեն կը մողու տակաւին մեծ տէրութեանց մրցակցութիւնը և իրաց այս վիճակէն պիտի գիտնայ օգտուիլ, գործադրելու համար անհրաժեշտ բարենորոգումները, որոնց շնորհիւ ոչ միայն Պալքանեան Դաշնակցութեան նախագահութիւնը պիտի ստանձնէ, այլ և պիտի ապրի և բարդաւաճութեան ու փառքի նոր կեանք մը պիտի սկսի վարել, կրթնած այնպիսի ժողովուրդի մը վրայ որ տակաւին գիտէ հաւատալ, ապրի և մեռնիլ: Թուրքիոյ ապագային բովանդակ խնդիրը ահա ասոր մէջ կը կայանայ:

ԲԱՑ ՆԱՄԱԿՆԵՐ

Մեր հրատարակած քարթ-բօսթալները
սպառած ըլլալով եւ նկատելով որ ամէն
կողմէ կը պահանջուի, նորէն տպագրեցինք
հետեւեալ տեսակները, ընտիր թղթի վրայ:

1. Խարբերդի Հնչակեան Նախատակ-
ները .

2. Զելլօ եւ կիւլպէնկ .

3. Դանիէլ Զավուշ .

4. Շաքէ՛ Սասնոյ Դիցազնուիին .

5. Անտիգոնէ .

6. Նազենի՛ Բինկեանի Դիցազնուիին .

7. Արխանեան Գալուստ .

8. Քարլ Մարքս .

9. Պէպէլ .

10. Քարլ Քառոցկի .

11. Բօլ Լաֆարկ .

12. Ֆրիդրիխ Էնկէլս

13. Ֆէրտինանտ Լասսալ

14. Ժիւլ Կէտ

15. Հնչակեան Խորիլդանշանը :

16. Հնչակեան «Արծիւ» խումբը

17. Միեր (Հնչակեան իերոս)

18. Քաջն Զարզանդ (Հնչակեան իերոս)

19. Բարսեղ Զաքարեան

20. Պատուելի (ն. Քէշիշեան)

Հատը 10 Քարա, 20 հատը՝ 4 դրուշ .

50 հատը՝ 10 դրուշ, 100ը՝ 18 դրուշ :

ԱՊԱՌԻԿ ՈՉԻ ԶԲՂՐԿՈՒԻԻՐ :

Դիմել Խմբագրութեանս :

4365-

24540

24541

24542

24543

24544

ՀՀ Ազգային գրադարան



NL0652624

ՀՀ Ազգային գրադարան



NL0652623

ՀՀ Ազգային գրադարան



NL0652627

ՀՀ Ազգային գրադարան



NL0652621

ՀՀ Ազգային գրադարան



NL0652626

2013

ՀՀ Ազգային գրադարան



NL0652625

ՀՀ Ազգային գրադարան



NL0652619



